



3  
981001074 91(075)

Հ. ՄԱՆՈՒԷԼ ԹԱՇՃԵԱՆ

# ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

(075)

ՄԻՋԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՔ

Գ. ՏԱՐԻ

ԱՓՐԻԿԷ ԵՒ ԱՄԵՐԻԿԱ



Վ. ԵՆԵՏԻԿ Ս. Գ. Ա. Զ. Ա. Ր

1932

*Բար շնորհակալ .*

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ



# ԱՓՐԻԿԷ



## ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

Գ Ի Ր Ք Ե Ի Ս Ա Հ Մ Ա Ն

Ափրիկէ հին աշխարհի գրեթէ մեծ թերակղզին է և անոր հարաւային

կողմը կը գտնուի: Այսօր սակայն կարելի է ծովով Ափրիկէի շրջանն ընել. որովհետեւ Սուէզի պարանոցը՝ որ զինք Ասիոյ հետ կը կապէր, համանուն ջրանցքով բաց է:


13766  
99261

Ափրիկէի սահմաններն են. — Հիւսիսէն Միջերկրական ծով, արեւելքէն Սուէզի ջրանցք, կարմիր ծով, և Հնդկային ովկիանոս, արեւմուտքէն Ատլանտեան ովկիանոս: Ան՝ նպաստաւոր դիրք մ'ունի. Ասիոյ հետ կապուած է Սուէզի ջրանցքով. զայն Եւրոպայէն կը բաժնէ ձիւրալթար նեղուցը՝ որ 15 հզրմդր. է. դիմացն ունի Միջերկրականը. հարաւային Ամերիկայէն հազիւ 2500 հզրմեդր. հեռու կը մնայ: Այս պայմաններով Ափրիկէ պիտի կարենար շատ դիւրութեամբ և շուտով յարարերութեան մէջ մտնել աշխարհին միւս մասերուն հետ. բայց ծովափունքի բարձունքները, վատառողջ կլիման և բնակչութեան յետամնաց քաղաքակրթութիւնը արգելք եղած են օգտուելու այդ առաւելութիւններէն. սակայն պիտի օգտուի ապահովապէս այն օրը՝ երբ արդի քաղաքակրթութիւնը և յարարերութեան միջոցները երկրին մէջ տարածուին:


ՄԱԿԵՐԵԻՈՅԹԻ ԿԱԶՄՈՒԹԻԻՆ

Ափրիկէի մէջ գրեթէ ամենուրեք լեռնադաշտներ կը տիրեն:

Միջին բարձրութիւնն է 660 մեդր, որ ըսել է Եւրոպայի կրկինը. 330 մեդր աչքի դարնող միակ լեռն է Ատլաս՝ որ կը գլտնուի հիւսիսային ծայրը, գրեթէ կղզիացած, Սահարայի հիւսիսային կողմը, արեւմուտքէն արեւելք երկնցած Նոռն գլխէն սպիտակ գլուխ: Այս մասը, ներքին մասին մէջ, ուր 4000 մեդրէն աւելի կը բարձրանայ, կը կոչուի Մեծ Ատլաս. մինչդեռ միւս մասը որ



Միջերկրականի դիմացը կը նայի՝ կ'ըսուի փոքրիկ Ատլաս: Մեծ Ատլասի հարաւային կողմը կը տարածուի Սահարա մեծ անապատը որուն կեդրոնը կը բարձրանան Սյիր (1500 մեդր) և Թիպետ (3000 մեդր) լեռնազաշտները: Սահարայէն հարաւ՝ կ'երկարի Սոսուանի դաշտագետինը:



Սահարայի անապատը

Հիւսիս-արեւելեան կողմը կը բարձրանան հաստամետ լեռներ. Աարմիր ծովուն եզերքը կան Նոսայիոյ անապատը, Էրիթրիայի բարձունքները՝ որոնք 2000 մեդրը կ'անցնին. ասկէ վերջ կան Երովպիոյ լեռները, որոնց հարթածեւ գագաթները՝ մինչեւ 4000 մեդր բարձր են: Աւելի հարաւ բռնած են՝ Սոմալիոյ Թերակղզոյն լեռները. յետոյ կը դադրի լեռնազաշտերու շարքը եւ կը տիրէ մեծ լիճերոշ գաւառը:

Ափրիկէի հարաւային մասը եռանկիւնածեւ լեռնազաշտ մ'է. հոս կը շրջապատեն բարձր լեռնաշղթաներ՝ մասնաւորապէս մեծ լիճերու շուրջը. Քիլիմանձարոյ ցամաքին բարձրագոյն գագաթը (5890 մեդր), Քենիա (5195 մեդր), Ռոզիէնցոր (5125 մեդր): Արեւմրտեան կողմը Աուինէայի ծոցին մօտ կը բարձրանայ Գալերոշե հրաբխային լեռը (4075 մեդր): Հոսկ հարաւը կայ Քալահարի ընդարձակ անապատը:

Կ Լ Ի Մ Ա Յ

Ափրիկէ աշխարհիս ամենատաք մասը կը գրաւէ. նախ զիրքով որովհետեւ իր շորս հինգերորդ մասը այրեցեալ գօտիին տակ է. երկրորդ՝ միաձեւութեամբ, որով ովկիանոսը չի կրնար իր ազդեցութիւնը ունենալ. հուսկ Սահարա և Քալահարի երկու մեծ անապատներու շրջութեամբ: Ափրիկէի մէջ կլիմայի գօտիներու զանազանութիւնը այնքան զգալի չէ ջերմութեան աստիճանով, որքան անձրեւի առատութեամբ կամ նուազութեամբ: Հասարակածային մասը առատ անձրեւ կը ստանայ. մինչդեռ դէպ ի հիւսիս և հարաւ աւելի շրջութիւն կը տիրէ:

Ջ Ր Ա Գ Ր Ո Ի Թ Ի Ի Ն

Ափրիկէ ունի խոշոր գետեր. որոնցմէ ոմանք նշանաւոր են իրենց երկարութեամբ, ինչպէս Նեղոսը. ուրիշներ իրենց ջրոյ առատութեամբ, ինչպէս Քոնկոյ, որմէ գերազանց կը մնայ միայն Ամազոն: Գետերու աւազաններն են՝ հետեւեալ երեք մեծ ովկիանները. — Միջերկրականը՝ հիւսիսային կողմը, Ադլանտեանը՝ արեւմտեան կողմը, Հնդկային ովկիանոսը՝ արեւելքը: Երկրին ներսը կան նաեւ փակ աւազաններ, այսինքն գետեր՝ որ ծով չեն թափիր, այլ լճերու մէջ. ասոնցմէ կարեւորն է Չատ լիճը (21,000 հզրմ. քմ.) ուր կը թափին Շարի և ուրիշ աւելի կամ նուազ ժամանակաւոր գետակներ:

Միջերկրականի հարկատու գետեր. — Այս ծովին միակ մեծ գետն է Նեղոսը՝ որուն ընթացքը կը հաշուի 6200 հզրմեդր. աշխարհիս ամենէն երկար գետերէն է. կը ձեւանայ սպիտակ և կապոյտ Նեղոսներէն: Առաջինը կը բխի Հասարակածի լիճերէն. երկրորդը՝ Թոսնա լիճէն, Եթովպիոյ լեռներուն վրայ: Սպիտակ Նեղոսը, որ գլխաւոր ճիւղն է, վիկտորիա մեծ լճին սահանքն է. ան իր ընթացքին՝ կը մտնէ Առպերր լիճը. քակից կը շարունակէ դէպ ի հիւսիս, մինչեւ Խարթումի մօտ, ուր աջէն կ'ընդունի Ասպոյտ Նեղոսը. յետոյ ծուռումուռ շրջաններով կը կտրէ Նուպիան և քանի մը ջրվէժներէ գահավիժելով կը մտնէ Եգիպտոս, կ'ոռոգէ Գահիրէ և կ'ուղղուի Միջերկրական:

Ադլանտեանի հարկատու գետեր. — Սենեկալ (1430 հզրմդր.), Կանպիա, Ռիօ-Կրանտե՝ որ Սենեկամպիան կը կտրեն. Նիկեր (4160 հզրմդր.) արեւմտեան ի ուտանը կ'ոռոգէ և Աուինէայի ծոցը կը թափի ընդարձակ Տելդա մը ձեւացնելով. Քոնկոյ (4640 հզրմդր.) որ ընդարձակութեամբը (2700,000 հզրմ. քմ.), Օրանթ (12000 հզրմ.):

Հնդկային ովկիանոսին հարկատու գետեր. — Լիւթորոյ (1600 հզրմ.) որ կը թափի Տէլակուայի խորշը, Չանպեզ (2660 հզրմ.) որ Վիկորոյի աշխարհիս ամենամեծ ջրվէժը կը ձեւացնէ. Շիրե, Ճիւպա եւայլն:

**Լ Ի Ճ Ե Ր** Ափրիկէի կարեւոր լիճերն են. — Չառ (21,000 հզրմ. քմ.) Սուտանի մէջ. Չանա Եթովպիոյ մէջ. Ռոտոյֆ (10,000 հզրմ. քմ.), Վիկորոյի ամենէն մեծը 80,000 հզրմ. քմ.), Թանկանիքա (36,000 հզրմ. քմ.), Մօերոյ, Պանկոշերոյ, (9000 հզրմ. քմ.), Նիասա (27,000 հզրմ. քմ.):

**Ծ Ո Վ Ա Փ Ո Ի Ն Ք** Ափրիկէ իր տափակ ձեւովը, ինչպէս են աշխարհիս միւս հարաւային մասերը, այնքան քիչ յօդուածաւոր ծովափունք ունի որ ամբողջական երկարութիւնը՝ բաղդատմամբ Եւրոպայի ծովափունքին՝ շատ նուազ է: Ափրիկէի ծովափունքի երկարութիւնն է 30,600 հզրմ. քմ., մինչդեռ Եւրոպայինը՝ 37,200. այնուհանդերձ որ Ափրիկէ իր տարածութեամբ Եւրոպայէն երեք անգամ մեծ է, ասոր համար մեծ ծովախորշեր չունի. կարեւորներն են, — Սիրրի և Քապես՝ Միջերկրականի մէջ. Ատենի ծոց, Սոֆոլայի ծոց և Տեղակայի խորշ Հնդկային ովկիանոսին մէջ. հուսկ Կոշիկայի մեծ ծոցը՝ Ադրանտեանի մէջ:

Ամենամեծ թերակղզին և միակն է՝ Սումաթրա Հնդկային ովկիանոսին մէջ. աս ալ յօդուածաւոր չէ: Ափրիկէի ծովափունքը յօդուածաւոր չըլլալէ դատ՝ քիչ տեղեր նաւարկութեան նպաստաւոր են. երկար տեղեր ցած և աւազուտ են: Ադրանտեանի կողմը ճախճախուտ և վատառողջ է: Հնդկային ովկիանոսի և Կարմիր ծովուն եզերքները ժայռուտ են: Իսկ ծովէն դէպ ի ներքին գաւառներն յարաբերութիւն ունենալը դժուար է, որովհետեւ լեռները ծովեզերքներուն վրայ խմբուած են:

Աը պակսին նոյնպէս մեծ կղզիներ, բացի Մատակասքարէն որ աշխարհիս մեծագոյններէն է (158,000 հզրմ. քմ.), կարեւորներն են Ադրանտեանի փոքր կղզիները և ցամաքէն շատ հեռու են Մատերեան, Քանարեան, Դաչարի կղզիները, ասոնք կարեւոր կէտեր են ուսկից նաւերը պաշար կ'առնեն. կան դարձեալ Իշխանաց, Սթովնաս, Ֆերնանտոյ Բոյ, Աննուպոն, Հաւքարձնեան և Ս. Հեղիկե կղզիները:

Հնդկային ովկիանոսի կղզիներն են Ռեիւնիօն, Մաշրիտոն, Ռոտորիկոշեց, Քոմորեան, Ամիրաներ, Սիլիկեան և Սոքորոյ:

### ԱՐՏԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ


#### ԲՈՒՍԱԿԱՆ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆ

Ափրիկէի բուսակը նուազ հարուստ է, բուսական հարստութեան մէջ կարեւոր տեղ կը բռնեն արմաւենին, պակասն, քսոշոշի ծառը, քասրար որ Սենեկամպիայի և Կուէնիայի մէջ 10 մեզր տրամաշափ բուն կ'ուենենայ և 500 տարի կ'ապրի:


Եւրոպայէն հոն տարուած են ձիթենի և որթատունկ:

#### ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆ

Ափրիկէ աւելի վայրենի քան թէ օգտակար և ընտանի կենդանիներ ունի: Միակ ընտանի կենդանին՝ ուղտն է, որմէ կ'առնեն կաթ ու բուրդ: Վայրենիներն են, առիւծ, ընձառիւծ, բորենի, յետոյ կոկորդիլոս, թունաւոր սողուններ, վնասակար միջատներ, եւն: Անտառներուն մէջ լին են փիղեր եւ սնգեղջիւրներ:



Կինճ



Կոկորդիլոս

#### ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆ

Ափրիկէ հանքային հարուստ երկիր մ'է. նշանաւոր են ոսկին, ադամանդը, պղինձը հարաւային Ափրիկէի մէջ: Ամենէն առատ հանքն է երկաթը, որուն գործածութիւնը՝ աւանդութեան համե-

նազանց է երկաթը, որուն գործածութիւնը՝ աւանդութեան համե-

մատ, Ափրիկէէն սկսած է և դեռ այսօր ալ մէկ քանի տեղացի  
ցեղերու յատուկ աշխատութիւնն է:

**ՏԱՐԱԾՈՒԹԻՒՆ ԵՒ ԲՆԱԿԻՉ**

Ափրիկէ ունի 30 միլիոն հզրմ.  
քո. տարածութիւն, զուգա-

հեռական և ուղղահայեաց գծերու միջեւ եղած հեռաւորութեան  
տարրերութիւնը շատ քիչ է:

Սպիտակ գլխէն մինչեւ Ակոչիսա գլուխ (= Ասղանց) 8000  
հզրմեդր է. Գալարի գլխէն մինչեւ Կուարաափուի գլուխ 7500 հա-  
զարամեդր: Հաշուած են որ ճեպընթաց շոգեկառք մը պիտի կը-  
տրէր (միջին արագութեամբ) 130 ժամէն՝ մէկ ուղղութեամբ, և 120  
միւս ուղղութեամբ:

Բնակչութեան թիւն է 140 միլիոն:

**ՑԵՂ, ԿՐՕՆՔ ԵՒ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԻՒՆ**

Ափրիկէի մէջ սեւա-  
մորթներն են որ կը

տիրեն. ասոնք զանազան ցեղերու կը պատկանին, Սոչուանցիներ  
կամ Խափչիկներ, որոնք կեդրոնական Ափրիկէ կը բնակին. Պանրոշ  
կեդրոնական և հարաւային մասը: Ասոնց մէջ ցրուած կան դաճած  
ցեղեր՝ որոնք կարմորակ թուխ գոյն ունին:



Մաւրիտանացիներ՝ իրենց տարագով

Քալահարի և հարաւային Ափրիկէի մէջ կը թափառին Հոթեն-  
րացիները և Պոչուեկները. ասոնց մօրթը դեղնագոյն է: Բացի սեւ  
ցեղէն կան բնիկ սպիտակամորթներ, ինչպէս նաեւ եւրոպացիներ:

Բոլոր սեւերը կռապաշտ են. փոքրամասնութիւն մը, այսինքն  
հիւսիսային Ափրիկէի Քամա-Սեմականները մոլեռանդ մահմետա-

կաններ են: Քաղաքակրթութիւննին շատ յետամնաց է: Մնացատի  
եւ Սաւաններու բնակիչները թափառական են և հովիւ. իսկ  
զաճաճ եւ պուշմէն ցեղերը՝ որսորդ:

**ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄ**

Ափրիկէ այսօր միայն երեք ան-  
կախ պետութիւն ունի. Եթովպիա

կամ Հապեշխտասնի կայսրոշքիւն, Լիբերիոյ հասարակապետոշքիւն  
(Սզատ երկիր), և Եգիպտոս՝ 1922էն ի վեր: Մնացեալ երկիրները  
իրապես կամ անոշանապես կաշուած են եւրոպական տէրութիւն-  
ներու, որոնք զանազան դաշնադրութեամբ բաժնած են ծովեզե-  
րեայ և ներքին երկիրները. որով Ափրիկէն պիտի տեսնենք եւրո-  
պական պետութիւններու մէջ բաժնուած:



## ԱՆԳՂԻԱԿԱՆ ԱՓՐԻԿԷ

Անգղիա կալուածներու ամէնէն ընդարձակ տիրապետութիւնն ունի հոն, որոնք կը գրաւեն շուրջ 11,944,000 հզրմգր. քա. հող: Տեսնենք զանոնք մի առ մի:

### Ա. — ԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՓՐԻԿԷ

Արեւմտեան Աֆրիկէի մէջ Անգղիան ունի կարեւոր գաղթականութիւններ, խառնուած ֆրանսական Աֆրիկէի մեծ կայսրութեան մէջ:

ա. ԿԱՄՊԻԱ. փոքրիկ գաղթականութիւն մը՝ ձեւացած զուտ համանուն զետին հովիտով. ունի 11,000 հզրմգր. քա. տարածութիւն և 210,000 բնակիչ: Գլխաւոր կեդրոնն է Սենթ-Մարի-Պարքըրս (10,000 բն.) միանգամայն կարեւոր նաւահանգիստ: Ունի անտառային արտադրութիւններ՝ պակրեկի, բասրաբ:

բ. ՍԻԵՐԱ-ԼԵՈՆԱ. արեւմտեան ծովեզերքին վրայ. աւելի ընդարձակ է, ունի 90,000 հզրմգր. քա. տարածութիւն: Երկրին հիւսիսային ծովափը աւելի կտրտուած է. մինչդեռ հարաւայինը՝ հարթ: Գլխաւոր կեդրոնն է Զրիքաւն (45,000 բն.): Ունի կարեւոր արտադրութիւններ. բառչոռ, արմաւի իւղ:

գ. ԱՓՈՒՆՔ ՈՍԿԻՈՅ որ Փզոսկրի Աֆունքին շարունակութիւնը կը կազմէ, իր մէջ կը պարունակէ նաեւ Թոկայի մաս մը: Ունի ծովեզերեայ գօտի և ներքին բարձրաւանդակ: Կարեւոր քաղաքներն են. Աքքրա (38,000 բն.), Քոռնասիա:

Այս գաղթականութիւնը ոսկիի մեծ հարստութիւն ունի. ան աշխարհիս մէջ առաջին կարգը կը բռնէ իբրեւ Ամերիկեան կոռչ (cacao) արտադրող (134,000 տկոչփ.):

դ. ՆԻԿՐԻՏԻԱ. իբրեւ անկիւն մը մտած է ֆրանսական Արեւմտեան Աֆրիկէի և Հասարակածեան Աֆրիկէի մէջտեղ: Ան Աֆրիկէի ամէնէն մեծ և գեղեցիկ գաղթականութիւններէն մին է. ունի 850,000-900,000 հզրմգր. քա. տարածութիւն. 18 միլիոնէն աւելի ալ բնակիչ: 1914էն ի վեր Նիկրիտիա ընդհանուր վարչութիւն մը կը կազմէ իր մէջ առնելով երեք գաղթականութիւններ, որոնք առաջ առանձին էին. Լակոս, Հարաւային Նիկրիտիա, և Հիւսիսա-

յիև Նիկրիտիա: Կարեւոր նաւահանգիստն է Լախու (100,000 բն.)  
ունի դարձեալ բազմամարդ քաղաքներ. Սօքօրոյ, Վոչրևո, Քաևո եւն:


Երկրին հիւսիսային մասը հարուստ է անագով. հարաւային  
կողմն ունի ածուխ: Նիկրիտիա կ'արտադրէ դարձեալ բամբակ:

## Բ. — Հ Ա Ր Ա Ի Ա Յ Ի Ն Ա Փ Ր Ի Կ Է

Հարաւային Ափրիկէի մեծագոյն մասը մանաւանդ ամենահա-  
րուստ և բազմամարդը՝ Անգղիոյ կը պատկանի: Այս կալուածները  
կը սկսին թանկանիքս լիճէն, սահման ունենալով հիւսիսէն Պել-  
ճիքական Քոնկոյ. արեւմուտքէն Անկոլա (Փորթուկալի կալուած).  
հարաւ արեւմուտքէն՝ Ադլանտեան ովկիանոս և հարաւ-արեւմը-  
տեան Ափրիկէ. հուսկ արեւելքէն՝ Մոզամպիք:

Բովանդակ կալուածը ունի 4 միլիոն հզրմդր. քո. տարածու-  
թիւն և 9,400,000 բնակիչ, որոնց 1,300,000ը եւրոպացիներ են:

Հարաւային Ափրիկէի Անգղիական կալուածներէն կարեւոր-  
ներն են. Գոլաոյ գաղթականութիւն (Շար), Օրակոթ, Թրակոտալ: Ա-



Գլուխ կամ Գար

սոնք միասին կը կազմեն դաշնակցութիւն մը որ կը կոչուի Հա-  
րաւ-Ափրիկէի միութիւն. ան կազմուեցաւ 1910ին: Նոր պետութիւն  
մ'է օժտուած սահմանադրութեամբ և երկու խորհրդարաններով.  
Խրաքանչիւր գաւառ իրեն յատուկ կառավարիչն ունի՝ անգղիացի  
ընդհանուր վարչապետի մը հսկողութեան տակ:

Միոռքեան մայրաքաղաքն է Փրեքորիա (100,000 բն.), իսկ խօսարանին տեղը Քափեքովն (245,000 բն.):

1. ԳԼԽՈՅ ԳԱՂԹԱԿԱՆՈՒԹԻՒՆ (717,342 հզրմդր. քո. տարածութիւն) կը գտնուի Ափրիկէի ամէնէն հարաւային ծայրը: Այս գաղթականութիւնը առաջին անգամ հիմնեցին Հոլանտացիները 1652ին, 1806ին՝ Անգղիացիք տիրեցին: Գլխաւոր կեդրոնն է Քափեքովն. հարաւային Ափրիկէի մտաւորական կեդրոնը. ունի գրատուն, թանգարան, դիտարան և կենդանաբանական պարտէզ. Բօրք-Էլիզարեք (65,000 բն.) անդլիական սքանչելի քաղաք մ'է: Երկրին ներքին կողմերը կը գտնուի Քիւպերլի (38,000 բն.) ադամանդի հանքերու մէջ:

2. ՆԱԹԱԼ (91,386 հզրմդր. քո.) կը գրաւէ ծովեզերեայ հողամասին աւելի հիւսիսային կտորը. գլխաւոր կեդրոնները ծովափին վրան են. մեծագոյն նաւահանգիստն է Տոչրայան (70,000 բն.) կամ Բօր-Նարալ (= Մենդեան նաւահանգիստ) այսպէս կոչած է Վասկոյ-Տէ-Աամա երբ 1497ի Մենդեան տօնին հոս ցամաք ելած է:

Գաղթականութեան բուն գլխաւոր կեդրոնն է Բիեքեչլարիցպոչրկ:

3. ՕՐԱՆԺ (128,584 հզրմդր. քո.) Գլխոյ գաղթականութեան հիւսիս-արեւելեան կողմը կը գտնուի. երբեմն անկախ հասարակապետութիւն էր. բնակիչները՝ պոհներները հոլանտական նախկին գաղթականութեան մնացորդ, արիութեամբ պաշտպանեցին իրենց երկիրը մինչեւ 1901 երբ Անգղիացիք տէր եղան երկրին:

Գլխաւոր կեդրոնն է Պելեֆօնրայն (47,000 բն.):

4. ԹՐԱՆՍՈՒԱԼ (286,066 հզրմդր. քո.) այս ալ անկախ էր երբեմն, բայց երբ աշխարհիս ամենահարուստ ոսկերեր երկիրը գլանուեցաւ, ինքն ալ դրացիին բախտին մատնուեցաւ և այսօր անդլիական կալուածներուն մաս կը կազմէ: Գլխաւոր կեդրոնն է Փրեքորիա, բայց կարեւորագոյն քաղաքն է Եօհաննէկսպոչրկ (340,000 բն.) որ իրրեւ հրաշալիք մը քանի մը ամիսներու մէջ կանգնեցաւ ոսկերեր գօտիին շուրջը:

Այս չորս գաւառներէն զատ Անգղիա Հարաւային Ափրիկէի մէջ ունի երկրորդական արժէքով կալուածներ. ասոնք են.

Պասոչրոչանտ, Պեչոչանաչանտ, Նիասսաչանտ, և Ռոտեգիա որ կը գրաւէ Քալահարի հիւսիսային կողմը, Վիմբորոյ գետին և Թանկանիքա լճին մէջ: Ռոտեգիա — այսպէս կոչուած Չէչիլ Ռոտեի անուամբ — բարձրաւանդակներու երկիր մ'է. արեւադարձային կլիմայ ունի և առատ անձրեւ: Գլխաւոր կեդրոնն է Սաչիսպոչրկ

(875,000 բն.) որ շողեկառքի գծով միացած է Գլխոյ գաղթական-  
նութեան հետ: Երկրին առաջին հարստութիւնը կը կազմեն՝ ոսկին,  
յետոյ պղինձ, քարիւղ. այսօր սակայն ան եղած է անասնաբու-  
ծութեան ալ երկիր մը:

**ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿ ՀԱՐԱԻ-ԱՓՐԻԿԷԻ ՄԻՈՒԹԵԱՆ**

Կ'արտադրէ ցորեն, պտուղներ և գինի՝ հարաւ-արեւմուտքը  
Գլխոյ գաղթականութեան մէջ. եգիպտացորեն՝ հարաւ-արեւելքը.  
շաքարեղեգ և բէյ՝ Նաթալի մէջ:

Անասնաբուծութիւնը աւելի մեծ կարեւորութիւն ունի. որով-  
հետեւ բնութիւնը աւելի կը նպաստէ. կը սնուցանէ անհամար հօ-  
տեր ոչխարի, այծի և ջայլամի. ասկից է որ մեծ արտածութիւն  
կ'ընէ բուրդի, ջայլամի փետուրի և կաշիի: Սակայն ինչ որ բուն  
երկրին հարստութիւնը կը կազմեն՝ հանքերն են: Հարաւային Աֆ-  
րիկէ ամէն բանէ առաջ ոսկիի և ադամանդի երկիրն է. ոսկիի  
արտադրութեան մէջ՝ ան գերազանցեց Միացեալ-Նահանգները և  
Աւստրալիան: Թրանսուալ աշխարհիս վրայ ոսկերեր գաւառներու  
մէջ առաջին կարգը կը բռնէ:

Առաջին ադամանդը գտնուեցաւ 1867ին Քիւնայերլի շուրջը.  
ծանօթ ամենախոշոր ադամանդը գտնուեցաւ Փրեթորիայի մէջ. ան  
կը կշռէ 623 կրամ. կ'արժէ 30 միլիոն:

Հարաւային-Աֆրիկէ ունի դարձեալ ուրիշ հանքային հարըս-  
տութիւններ, պղինձ՝ Գլխոյ գաղթականութեան մէջ. քարիւղ՝ Նա-  
թալի և Ռոտեզիայի մէջ:

**Գ. — ՀԱՐԱԻ-ԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՓՐԻԿԷ**

Հարաւային Աֆրիկէի բարձրաւանդակներուն արեւմուտքը լեռ-  
նոտ ընդարձակ գաւառը կը կազմէ հարաւ-արեւմտեան Աֆրիկէ:  
Ան 1884էն ի վեր կը պատկանէր Գերմանիոյ. 1919ին անցաւ Անգ-  
ղիոյ: Թէպէտեւ ընդարձակ երկիր մ'է — 836,000 հզրմդր. քա. —  
բայց անապատը, անմշակելի դաշտեր մեծ մասը կը բռնեն. ունի  
փոքրիկ մաս մը մարգագետին, անասնաբուծութեան համար, եւ  
մշակելի հողեր՝ ուր կը մշակեն եգիպտացորեն, գետնախնձոր, ծխա-  
խոտ, բամբակ:

Աղքատ պիտի ըլլար ան առանց իր կարեւոր հանքերուն՝ որոնք  
են ոսկի, ադամանդ և պղինձ:

Գլխաւոր կեղրոնն է վիւնդոքը:

## Դ. — ԱՐԵՒԵԼԵԱՆ ԱՓՐԻԿԷ

Ընդհանուր պատերազմէն (1914-19) առաջ, Արեւելեան Ափրիկէ բաժնուած էր Անգղիոյ և Գերմանիոյ մէջ. Անգղիա կը գրաւէր հիւսիսային կողմը. Գերմանիա հարաւը: 1919ին Գերմանական զաղթականութիւնն ալ անցաւ Անգղիոյ իշխանութեան. այսօր այս գաւառը բրիտանական զաղթականութիւն մ'է որ Նեղուի հովիտը Ռոդէզիային կը կապէ:

Ամբողջ արեւելեան Ափրիկէ անհուն բարձրաւանդակ մ'է 1200 մեզր բարձրութեամբ. ունի 2,000,000 հզրմզր. քա. տարածութիւն և շուրջ 16 միլիոն բնակիչ:

Երբեմնի Գերմանական արեւելեան Ափրիկէն որ ծանօթ է Թանկանիքայի երկիր անուամբ, կը պարունակէ Մեծ լիճերու կեդրոնական մասը. գրաւած դիրքով շատ կարեւոր է, վասն զի թէ լիճերու և թէ ծովուն վրայ անցք ունի:

Գլխաւոր կեդրոնն է Թապոբա, մեծ վաճառատեղի. կարեւոր նաւահանգիստն է Տար-ես-Սաշաւ՝ Չանդիպարի մօտ (24,000 բն.):

Անգղիական նախկին արեւելեան Ափրիկէն (1,200,000 հզմզր. քա. տրծ. և 6 միլիոն բն.) կը գրաւէ Մեծ լիճերու հիւսիսային կտորը, ընդմէջ Եգիպտական Սուտանի, Եթովպիոյ, Սոմալիոյ, և Քոնկոյի: Իր մէջ կը պարունակէ երեք գաւառներ.

ա. ԶԱՆԶԻՊԱՐ այսինքն է Փեւպա և Չանգիպար կղզիները: Գաղթականութեան կեդրոնն է Չանգիպար գեղեցիկ քաղաք մը (35,000 բն.), ամբողջ արեւելեան Ափրիկէի վաճառատեղին:

բ. ՔԵՆԻԱ գաղթականութիւնը. գլխաւոր կեդրոնն է Նայրոպի:

գ. ՈՒԿԱՆՏԱ Վիկտորիա լճին հիւսիս-արեւմտեան կողմը. գլխաւոր կեդրոնն է Անրեպպի: Այս վերջին երկրին մէջ շատ ծաւալած է քրիստոնէութիւնը՝ ֆրանսացի միսիոնարներու ձեռքով:

## ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԱՓՐԻԿԷԻ

Անգլիացիք և Գերմանացիք մեծ ջանք թափած են այս ընդարձակ երկրին տնտեսական վիճակին բարւոքման: Գաւառներու համեմատ արտադրութիւններն ալ կը տարբերին. ամէնէն բարեբեր երկիրն է Ուկանտան որու կարմիր բերրի հողը յարմար է արեւադարձի բոլոր մշակութիւններու՝ բամբակի, ծխախոտի, կանեփի ևն:

Անասնարուծութեան ալ յարմար պիտի ըլլար եթէ չըլլար վնասակար ճանճը՝ որ մեծ աւեր կը գործէ: Ներքնահողը ունի երկաթ:

Աւելի արեւմուտք՝ անտառները կու տան քառշուշ, բակասկնկի: Քենիայի մէջ կը մշակեն սուրճ, բիւրի, համեմանք, շաքարեղէն:

Այս ամբողջ երկիրները Անգղիոյ համար հարստութեան մեծ աղբիւրներ պիտի դառնան այն ատեն՝ երբ յաջողի լուծել առողջապահական հարցը և առեւտրական զարգացման համար հաղորդակցութեան կարեւոր միջոցները:

### Ե. — ԱՐԵՒԵԼԵԱՆ ՍՈՒՏԱՆ

#### ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍՈՒՏԱՆ

Սուտան կամ սեւերու երկիրը կը տարածուի Ափրիկէի ամբողջ լայնութեան վրայ. Ադլանտեան ովկիանոսէն մինչեւ Նթովպական լեռնագօտին. կը պարունակէ 5 միլիոն հզրմդր. քա. տարածութիւն:


Այս ընդարձակ գօտին, ուր մէկ ծայրէն միւս ծայրը կլիման, բուսականութիւնը բաւականաչափ միակերպ են՝ աշխարհագրորէն երեք որոշ մասեր կը պարունակէ. 1.— Նիկերի դաշտագետինը, կամ արեւմտեան Սոչուան, 2.— Չատ լճին հովիտը կամ կեդրոնական Սոչուան, և 3.— Նեղոսի հովիտը կամ արեւելեան Սոչուան:

Արեւմտեան և կեդրոնական Սուտանը Ֆրանսայի կը պատկանին. այս մասը պիտի տեսնենք ֆրանսական կալուածներուն մէջ: Իսկ Արեւելեան Սուտանը Անգղիոյ կը պատկանի:

ԱՆԳՂԻԱԿԱՆ ՍՈՒՏԱՆ (2,675,000 հզրմդր. քա. և 3,858,000 բնակիչ). — Ամբողջ Նեղոսի աւազանը, բացի այն հողամասէն որ Նթովպիոյ կայսրութեան կը վերաբերի, կը կազմէ Անգղ-Նգրիպտական Սուտանը: Ան մեծ ապագայ ունի, որովհետեւ անմշակ դաշտերը և անապատները որ հիւսիսային մասը բռնած են և մասնաւոր անունով կը կոչուին Նոչպիա, պիտի կարենան Նեղոսի ջուրով ողողուիլ և մշակելի դառնալ:

Երկրին մնացեալ մասը, ձեւացած Սաւաններէ, անտառներէ և ճախճախուտներէ, տաք կլիմայ ունին, միանգամայն այնքան խոնավութիւն որ բամբակի և արմտիքի մշակութեան յարմար են: Նեղոսի աջ ափը եղբրող անտառները հարուստ են խէժի և քառշուշով ողողուիլ և մշակելի դառնալ:

Աշխարհագրութիւն Գ. տարի.



չոչի ծառերով: Նեղոսը ամբողջ երկրին մէջ նաւարկելի է և սքանչելի հաղորդակցութեան միջոց մ'է Խարքոզմէն (30,000 բն.) և Օմտոնքմէն (80,000 բն.) որոնք երկու գլխաւոր կեդրոններն են եւ ուսկից կը սկսի դէպ ի Եգիպտոս մեկնող շոգեկառքի գիծը և կը ճիւղաւորուի դէպ ի Կարմիր ծով և Փորթ-Սայիտ:

## Զ. - ԱՆԳՂԻԱԿԱՆ ՍՈՄԱԼԻԱ

Ատէնի դիմաց Սոմալիոյ թերակղզոյն հիւսիսային մէկ մասն է որ Անգղիոյ կը պատկանի: Ունի 176,000 հզրմդր. քո. տարածութիւն և 300,000 բնակիչ, որոնք թափառական ցեղ մ'են եւ կրօնքով մոլեռանդ մազմետականներ:


Գլխաւոր կեդրոնն է Պերպերա (30,000 բն.) և Չեիլա արեւմըտեան կողմը վաճառատեղի է:

Գլխաւոր արտադրութիւններն են կաշի և քառչոռ:

## Է. - ԵԳԻՊՏՈՍ

ԳԻՐՔ ԵՒ ՍԱՀՄԱՆ

դամասը. շրջապատուած



Եգիպտոսի բուրգերը

Եգիպտոս կը գրաւէ հիւսիսային Աֆրիկէի անապատներու մէջ եղած հո-

ղամասը. շրջապատուած արեւելքէն արարական անապատով, արեւ-

մուտքէն յիբիական անապատով,

որոնք Սահարայի արեւելեան կտորն են.

հիւսիսային կողմն ունի Միջերկրականը,

հարաւը՝ Նեղոսի առաջին, աւելի ճիշտ,

վերջին ջրվէ-

ժը, ուր Նեղոս ազատելով յորձանքներէ հարթ գետնի վրայ կը վազէ և բուն Եգիպտոսի հարաւային սահմանը կը գծէ:

ժը, ուր Նեղոս ազատելով յորձանքներէ հարթ գետնի վրայ կը վազէ և բուն Եգիպտոսի հարաւային սահմանը կը գծէ:

Կ Լ Ի Մ Ա Յ

Փարաւոններու պատմական երկիրը եգական կլիմայ մ'ունի, անապատային. օդը սաստիկ շոր է հոն. երկինքը պայծառ. անձրեւ երբեք չի տեղար:

Յերեկուան կիզիչ տաքութեան հակառակ՝ գիշերը ցուրտ է:

ՋՐԱԳՐՈՒԹԻՒՆ

Միակ և գլխաւոր գետն է Նեղոս որ երկրին մէջ կը վազէ շուրջ 1200 հզրմղր.

տեղ: Նեղոսն է որ Եգիպտոսի հողը կը պարարտացնէ և առանց անոր՝ այդ ամբողջ երկիրն ալ պիտի ըլլար զինքը շրջապատող անապատներուն պէս՝ ուրիշ անապատ մը: Բուսական, կենդանական և մարդկային կեանքը Նեղոսով է որ կ'ապրի: Հերոդոտոս ըսած է՝ Եգիպտոս Նեղոսի պարզեւն է. և իրաւամբ, որովհետեւ կանոնաւորապէս ամէն տարի կ'ողողէ երկիրը. և երբ կը քաշուի՝ թողած կաւը կը պարարտացնէ հողը: Ողողումը այնքան կանոնաւոր է որ Եգիպտոսի մէջ երկրագործական երեք եղանակներ կան. ա. յուլիսի սկիզբները գետը կը բարձրանայ, սեպտեմբերին՝ բարձրագոյն աստիճանին կը հասնի. աշունն է. — բ. հոկտեմբերէն յունուար՝ ջուրերը կ'իջնեն. ձմեռն է. — գ. փետրուարէն մարտ՝ ջուրերը ամենացած աստիճանին կը հասնին, ամառն է:

ՏԱՐԱԾՈՒԹԻՒՆ ԵՒ ԲՆԱԿԻՉ

Եգիպտոս ունի շուրջ 1 միլիոն հզրմղր. քա. տարածութիւն,

(994,300 հզրմղր. քա.) բայց այս տարածութիւնը, եթէ կարելի է ըսել, բոլորովին տեսական է, որովհետեւ այդ թուին հասնելու համար կ'աւելցնեն Լիբիոյ անապատին մեծագոյն մասը, Նեղոսի հովտի միւս կողմը, հաւասարապէս անբեր և Սինայի թերակղզին մաս մը. ամէնքն ալ գրեթէ անբնակելի: Ճշմարիտ Եգիպտոսը, Փարաւոններու պատմական Եգիպտոսը, այսօրուան Եգիպտոսը, այդ տարածութեան գրեթէ երեսներորդ մասը կը գրաւէ 31,140 հզրմղր քա. Պելճիքայի տարածութեան հաւասար: Այս է Նեղոսի հովտը, նեղ ու կանաչ դօտի մը. մութ, դեղին և սպիտակ անապատներու ընդարձակութեան մէջ յիշուած:

Եգիպտոս ունի 14,168,000 բնակիչ, որուն մեծամասնութիւնը կը պատկանի քամեան ցեղին, որոնք Ասիայէն և Արաբիայէն գաղթած են: Գլխաւոր ներկայացուցիչներն են ֆելլահներն ու դպտիւները (= եգիպտացիներ):

Ցեղահները գիւղերը կը բնակին և ինչպէս իրենց անունը կը նշանակէ՝ երկրագործ են. դպտիւները քաղաքներուն մէջ կը բնակին: Առաջինները արարական կրօնքն ընդունած են և արաբերէն կը խօսին. մինչ դպտիւները քրիստոնեայ են: Այս առաջին ժողովրդեան քով եկած են յետոյ ուրիշներ. քոչորքեր՝ իրրեւ աշխարհակալներ. արեւելցիներ՝ ասորի, հայ, հրեայ, հուսկ եշրոպացիներ:


Իտալացիները ձեռարուեստ ունին. ֆրանսացիները բարձր պաշտօնեաներ. Անգղիացիները ամէնէն վերջը գալով՝ գրաւած են բոլոր վարչութիւնը:

**Վ Ա Ր Չ Ո Ի Թ Ի Ի Ն** 1840էն ի վեր Թրքական գաւառ մ'էր. զայն կը կառավարէր փաշա մը որ յետոյ կոչուեցաւ խոխո. 1882ին Անգղիացիները գրաւեցին. 1914ին պաշտպանութեան տակ առին. 1922ին անկախ Թագաւորութիւն հռչակուեցաւ. բայց Անգղիա կը պահէ միշտ վարչութեան վերին հսկողութիւնը, ռազմագիտական գլխաւոր կէտերու գրաւումը եւ Սուէզի ջրանցքին իշխանութիւնը:

**Ք Ա Ղ Ա Ք Ն Ե Ր** Մայրաքաղաքն է Գահիրէ (791,000 բն.): Աղերսանդրիա (573,000 բն.) առաջին նաւահանգիստ. Փորթ-Սայիտ (92,000 բն.) Միջերկրականի վրայ. Սուէզ կարմիր ծովու վրայ համանուն ջրանցքին ծայրը՝ Ապուքիր, Պուլաք:

**Տ Ն Տ Ե Ս Ա Կ Ա Ն Վ Ի Ճ Ա Կ** Եգիպտոս հնուց ի վեր եղած է և այսօր ալ է տնտեսական զօրաւոր պետութիւն մը և այդ կը պարտի, ինչպէս տեսանք, Նեղոսի, որուն կանոնաւոր ողողումները կը լրացնեն գրեթէ անձրեւի բացարձակ պակասը: Նախ եղած է երկրագործական երկիր մը: Առաջին տեղը կը բռնեն ցորենը և արևտիք, որոնց կարգէն են գարին, որ ինչպէս Փարաւոններու շրջանին՝ այսօր ալ գարեջուր պատրաստելու կը ծառայէ. եգիպտացորենը ամենաշատ մշակուած է, որովհետեւ ֆելլահներուն սննդեան առաջին տարրն է. բրինձը՝ որ երկու քաղ ունի՝ մին մայիսին միւսը օգոստոսին: Այսօր սակայն Եգիպտոսի գլխաւոր հարստութիւնը կը կազմէ բանրակը որ երկրին մէջ կը գտնէ կարեւոր պայմանները. հողի խոնաւութիւն, օդի շոքութիւն և սաստիկ տաքութիւն: Յետոյ կու գայ շաքարեղեգի մշակութիւնը: Բամբակի և շաքարեղեգի ճարտարարուեստին չափ զարգացած է ծխախոտի վաճառականութիւնը: Պատերազմէն վերջ թթենիի մշակութիւնը, շերամաբուծութիւնն ալ զարգացած են:

**Ս Ո Ի Է Ջ Ի Ջ Ր Ա Ն Յ Ք Ը** Եգիպտոսի մօտ կը գտնուի Սուէզի ջրանցքը որ կարմիր ծովը Միջերկրականին հետ կը կապէ: Մեծ կարեւորութիւն ունի որովհետեւ Եւ-



Պատմաբանական շրջանի քաղաքը


րոպան, ծայրագոյն Արեւելքի հետ յարարերութեան կը դնէ:  
Ան բացուեցաւ 1869ին:

|                                    |             |
|------------------------------------|-------------|
| Ջրանցքի երկայնութիւնն է.           | 160 հզրմդր. |
| Լայնութիւնը ջուրին մակերեսին վրայ. | 60-100 մեդր |
| » երկրին մակերեսին վրայ.           | 45 մեդր     |
| Խորութիւն.                         | 11 մեդր     |
| Անցքին տեւողութիւնը.               | 16 ժամ      |

Ծան.— Եզիպտոսի մէջ Մեծ պատերազմէն շատ առաջ արդէն գոյութիւն ունէր հոժ հայ գաղթականութիւն մը, որոնց թիւը աւելցաւ աղէտի օրերէն վերջ: Այսօր անոնց թիւն է շուրջ 30,000, եւ մեծամասնութիւնը խոնուած է Ադերսանդրիոյ և Գահիրէի շրջաններու մէջ. ընդհանրապէս բարեկեցիկ են. ազգային կրթական հաստատութեանց տեսակէտով ալ բոլոր աշխարհի հայ գաղթականութեանց համեմատութեամբ լաւագոյն վիճակն ունին, շնորհիւ տարրական կամ միջին և զրեթէ երկրորդական վարժարաններու:

## Ը.— ԿՂԶԻՆԵՐ

Ափրիկէի կղզիներէն Անգղիոյ կը պատկանին՝ Համբարձման և Ս. Հեղինէ կղզիները Ադլանտեանի մէջ: Իսկ Մաշրիտիոս, Ռո-



Ս. Հեղինէ. — Մեծն Նափոլէոնի գերեզմանը

տրիկ, Ամիրանդ, Սեչիլեան, Սորորրա, Քոշրիան-Մոշրիան Հնդկային ովկիանոսին մէջ:

## ՖՐԱՆՍԱԿԱՆ ԱՓՐԻԿԷ

Ֆրանսա Ափրիկէի մէջ, իր գաղթային կայսրութեան 9-10ը ունի. շուրջ 11,516,000 հզրմգր. քո. և ասոնք են.

### Ա. - ՇԻՒՍԻՍԱՅԻՆ ԱՓՐԻԿԷ

Ափրիկէի հիւսիս արեւմտեան կողմը Ատլաս լեռը ընդարձակ գաւառ մը կը գծէ, որուն սահմաններն են՝ արեւելքէն և հիւսիսէն Միջերկրական. արեւմուտքէն Ադլանտեան. հարաւէն Սահարա: Այս հողամասը արարները կ'անուանեն «Արեւմուտքի երկիր» Մարրեպ. եւրոպացի աշխարհագէտները՝ Պերպերիստան և կամ փոքր Ափրիկէ. պղտիկ ցամաք մը մեծին մէջ:

Բովանդակ տարածութիւնն է գրեթէ 765,000 հզրմգր. քո.:

Քաղաքականապէս կը բռնեն երեք գաւառներ՝ Ալճերի, Թունուզ և Մարոք. ան կը պահէ սակայն միութիւն հողագրութեան, կլիմայի, արտադրութեան և դարձեալ ցեղի, լեզուի և կրօնքի:


Երեք երկիրներն ալ կը պատկանին Ֆրանսայի:

ա. Ալճերի կը տարածուի Միջերկրականի, Սահարայի և արուեստական սահմաններու մէջտեղ, որոնք զինք կը բաժնեն Մարոքէն և Թունուզէն:

Միայն Ալճերին՝ այս սահմաններուն մէջ ունի 200,000 հզրմգր. քո. տարածութիւն. բայց որովհետեւ Ալճերի իրեն կը միացնէ մաս մ'ալ Սահարայէն, բովանդակ տարածութիւնը կ'ըլլայ 575,289 հզրմգր, քո.: Սովորաբար Ալճերի ներկայնութեամբ երեք գօտիներու կը բաժնուի. 1. Թեղ դաշտագետինը որ կը տարածուի Միջերկրականի գեղեցիկ ծովեզերքէն, կտրտուած նաւահանգիստներով, մինչեւ հիւսիսային Ատլաս: Այս հողամասը Ալճերիի ամէնէն բարեբեր և բազմամարդ մասն է. ունի մեղմ տաք կլիմայ: 2. Լեռնադաշտներու և տափաստաններու աշխարհը որ աղոտ լիճերով և արօտատեղիներով ծածկուած է: 3. Հուսկ Ալճերիական Սահարան հարաւակողմը աւազուտ անապատ մը:


Ալճերի ունի գրեթէ 6 միլիոն բնակիչ որուն մեծամասնութիւնը

(5 միլիոն) պերպերներ են, երկրին նախկին ցեղէն սերած՝ և արարներու հետ խառնուած . ամէնքն ալ մազմետական: Աւրօպացիներէն կան ֆրանսացիներ, սպանիացիներ և իտալացիներ:



Թափառական օտարներ

Ֆրանսացիները Ալճերին գաղթականութիւն չեն նկատեր այլ ֆրանսական երկիր . որով մայր ցամաքին պէս նահանգներու բաժնած են . ունի երեք շրջանակ . Օրան, Ալճեր, Բոնսրանքիւն:



Բոնսթանթին

Բովանդակ գաղթականութեան մայրաքաղաքն է Ալճերի (271 հազար բն.) վաճառաշահ նաւահանգիստ . ձմեռը մեղմ կլիմայ ունենալուն համար հոն կը վազեն օտարականներ: Արեւօր քաղաքներն են Օրան (150,000 բն.) գեղեցիկ ծոցի մը վրայ . Պոն (52,000 բն.) արեւելեան ափին վրայ:

Ալճերի տնտեսական հարստութիւնը կ'առնէ թեղ դաշտագետին-  
նէն որ կու տայ որթատունկ, բամբակ, արմտիք, ձիթենի, պտուղ  
և կանանչեղէն: Տափաստաններու աշխարհը անասնաբուծութեան  
յարմար՝ կու տայ մուշտակ, սնկենի և աշփայի խոտը: Ալճերիական  
Սահարան որ քանի մը ուլասիաներ ունի, կու տայ արմաւ: Իբրեւ  
հանք՝ Ալճերի ունի գինկ, երկաթ և այլն:

բ. ԹՈՒՆՈՒԶ կը գրաւէ հիւսիսային Ափրիկէի հիւսիս-արեւե-  
լեան անկիւնը: Ծովը և անապատը կը շրջապատեն գինք: Կազ-  
մութեամբ շատ քիչ կը տարբերի Ալճերիէն: Հիւսիսային կողմը՝  
բլուրներու և ցած լեռներու դաւառ մըն է, կեդրոնը տափաստան  
խակ հարաւը անապատ:

Կլիման՝ Միջերկրականի կլիմայ, հիւսիսային դաշտագետին-  
ներու մէջ. հարաւային մասը մինչդեռ՝ տափաստաններու կլիմայ  
ունի: Անձրեւները որ լեռներու զառիթափին առատ են, դէպ ի  
հարաւ կը դադրին:

Ունի 125,000 հզրմդր. քռ. տարածութիւն և 2 միլիոն բնա-  
կիչ, պէրպէրներ և արարներ՝ ամէնքն ալ մահմետական. բայց կան  
նաեւ բազմաթիւ եւրոպացիներ:

Թոււնուզ ֆրանսական պաշտպանութեան տակ է. պէյը կամ  
երկրին իշխանը կը կառավարէ երկիրը՝ Ֆրանսայէն ընտրուած  
ընդհանուր պատուիրակի մը իշխանութեան տակ:

Մայրաքաղաքն է Թունուզ (172,000 բն.) Իտալիոյ և Սիկի-  
լիոյ դիմաց. կարեւոր նաւահանգիստներն են Պիզերրա (20,000 բն.)  
զինուորական և վաճառաշահ նաւահանգիստ. Ֆերոշան (20,000 բն.)  
սուրբ քաղաք:

Երկրին տնտեսական հարստութիւնը կը կազմեն՝ գարի, վար-  
սակ, ձիթենի և աշփայի խոտը. իբրեւ հանք ունի՝ փոսփոր, գինկ  
և կապար:

գ. ՄԱՐՈՒԲ կը գրաւէ Ափրիկէի հիւսիս-արեւմտեան անկիւնը,  
սահմանակից ըլլալով արեւելքէն և արեւմուտքէն Ալճերիի. հիւ-  
սիսէն և արեւմուտքէն՝ Միջերկրականի, ձիպրալթարի և Աղլան-  
տեանի: Գրաւած դիրքովը՝ ան կը տիրէ ձիպրալթար նեղուցի  
նաւարկութեան, Ափրիկէի հիւսիս-արեւմտեան անցքի վաճառա-  
կանութեան:

Մարոք ընդհանրապէս լեռնային է. հարաւային կողմի լեռները  
դէպ ի անապատ՝ լերկ են և ժայռուտ. մինչդեռ Աղլանտեան նա-

յողները՝ անասուներով ծածկուած: Չեն պակսիր դաշտագետիններ  
ու հովիտներ: Ունի 500,000 հզրմդր. քո. տարածութիւն և 6 մի-  
լիոն բնակիչ, զանազան ցեղերէ ձեւացած. պէրպէրներ, բուն տե-  
ղացիներ, արարներ՝ որ յետոյ եկած են. ամէնքն ալ մահմետական,  
կրօնամուլ, արարերէն կը խօսին և երկրագործութեամբ ու հովուու-  
թեամբ կը զբաղին: Կան դարձեալ բազմաթիւ հրեաներ:

Մարոք մինչեւ ի դարու սկիզբը՝ բոլորովին անկախ պետու-  
թիւն մ'էր. 1912 մարտ 30ին՝ դաշնագրութեամբ անցաւ Ֆրանսա-  
կան գերիշխանութեան: Այսօր կը բաժնուի երեք մասերու:

1. Թանձեր կամ միջազգային գօտի՝ ուր կը բնակին եւրոպացի-  
ները: 2. Ռիֆ գաւառը՝ Սպանիական ազդեցութեան շրջանակ:  
3. Երկրին մեծագոյն մասը, 1912էն ի վեր Ֆրանսայի ազդեցու-  
թեան տակ: Տեղական Սուլթանը, (կրօնական և քաղաքական պետ),  
ընդհանուր կառավարչի մը տակ է:

Ներքին դիսաւոր քաղաքներն են՝ Ֆես (81,000 բն.), Մեքէնս  
(30,000 բն.) և Մարրաքէշ (150,000 բն.), երեքն ալ մայրաքաղա-  
քի աստիճան ունին. կարեւոր նաւահանգիստներն են Ռապար, Ֆա-  
զապրանքա (102,000 բն.):

Ամէն բանէ առաջ՝ Մարոք երկրագործական երկիր մ'է. կ'ար-  
տադրէ՝ դարի, վարսակ և պտուղներ: Կը սնուցանէ նաեւ կենդա-  
նիներ. ոչխար, այծ, եզ և ձի: Հանքային տեսակէտով՝ ունի եր-  
կաթ և կապար:

Նշանաւոր են Մարոքեան անունով կաշիները:

## Բ. — Ս Ա Շ Ա Ր Ա

Սահարա կամ մեծ անապատ կը բռնէ Ափրիկէի ամբողջ հիւ-  
սիսային մասը՝ որ կը տարածուի Ատլաս լեռներու և Միջերկրա-  
կանի տակը. երկիր մը ուր անձրեւ շատ քիչ կու գայ: Արեւելեան  
մասը կը կոչուի Լիբիոյ անապատ:

Բովանդակ տարածութիւնն է գրեթէ 10 միլիոն հզրմդր. քո.:

Վերջին խուզարկութիւններէ առաջ Սահարան կը նկատուէր  
անհուն միահարթ դաշտ մը՝ միակերպ և բոլոր աւազ, որով կը կար-  
ծուէր ցամքած ծովի մը յատակը. այսօր ճանչուեցաւ որ անհարթ  
է և ունի լեռնաշղթաներ, բարձրաւանդակ և դաշտագետիններ:

Երկու տեսակ բարձրութիւններ ունի. աւաղակոյտեր և բարձրաւանդակներ, արարներէն հաւնաւոր կոչուած: Աւնի դարձեալ ուլասիաներ:

Ալիման ցամաքային և չոր է. շորութիւնը արդիւնք է անձրեւի պակասին: Տեղացիները իրաւամբ Սահարան կը կոչեն ծարաւի երկիր. շորութեան հետեւանքով ջերմութիւնը շատ փոփոխական է. օրուան մէջ տաքութիւնը կիզիչ է. գիշերը ցուրտ:



Մարիտանացի ծիաւորների՝ Սահարայի մէջ

Ամբողջ Սահարայի մէջ ջերմաչափը շուքին մէջ՝ 50° աստիճանի կը բարձրանայ. արեւուն տակ՝ 70°:

Սահարա շատ քիչ բնակիչ ունի, բայց անբնակելի ալ չէ ինչպէս կարծուած էր:

Գրեթէ ամբողջապէս Ֆրանսայի կը պատկանի. հիւսիսը՝ Ալձերիի մաս կը կազմէ. հարաւը՝ Ֆրանսական արեւմտեան Ափրիկէի, իսկ հարաւ-արեւելքը՝ հասարակածային Ափրիկէի:

Գլխաւոր արտադրութիւնն է արմաւ:

## Ժ. — ԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՓՐԻԿԷ

Ֆրանսական կալուածները արեւմտեան Ափրիկէ անուան տակ՝ կը կազմեն ընդհանուր վարչութիւն մը. 4, 852, 000 հզրմղր. քռ. ստորածութեամբ և 13 միլիոն բնակիչով: Հնդկաշինէն վերջ՝ ամէ-

նէն գեղեցիկ գաղթականութիւնն է Ֆրանսայի համար: Մայրաքաղաքն է Տարսար՝ Գալարի Գլխոյ կղզիներուն դիմաց. նոր քաղաք մ'է գրեթէ՝ բոլորովին եւրոպական կերպարանքով:

Արեւմտեան Ափրիկէ՝ իր մէջ կը պարունակէ ութը գաղթականութիւններ.

Ա.— ՄԱԻՐԻՏԱՆԻԱ կը գրաւէ Սահարայի հարաւ-արեւելեան մասը՝ մինչեւ Սենեկալի մուտքը. անապատի կտոր մ'է որ քաղաքականապէս միացած է արեւմտեան Ափրիկէի: Գլխաւոր կեդրոնն է Ստրար:

Բ.— ՍԵՆԵԿԱԼ համանուն գետին շուրջը, ուսկից առած է անունը. միայն ընդարձակ դաշտագետին մ'է: Բուսականութեան համեմատ, հիւսիսէն հարաւ տարբեր կերպարանք ունի:

Տափաստան է հիւսիսային կողմը, մարդագետին և սաւաններ՝ հարաւը կը գտնուին: Մայրաքաղաքն է Սեն-Լորի (18,000 բն.) կղզիի մը վրայ:

Գ.— ՆԻԿԵՐԻ ԵՐԿԻՐՆԵՐ. Սենեկալի արեւելքը՝ 2 միլիոն հզրմիզր. քո. տարածութեան վրայ՝ կը տարածուին աւելի ընդարձակ երկիրներ. Սոչուան, Վերիկե-Վոլորա և Նիկեր:

Ֆրանսական Սուտանի գլխաւոր կեդրոնն է Պամարոյ. Թումպուլթու իրեն մաս կը կազմէ:

Նիկեր կը տարածուի մինչեւ Չատ լիճը, գլխաւոր կեդրոնն է Նիամեի:

Վերին-Վոլթա որ ամէնէն բազմամարդն է՝ գլխաւոր կեդրոն ունի Ոչակատոչոչո:

Դ.— ՖՐԱՆՍԱԿԱՆ ԿՈՒՒՆԷԱ. կը գրաւէ Սենեկալի հարաւային մասը, որմէ կը բաժնեն Կամպիան և Փորթուկալի Կուլինէան: Կը ձեւանայ երկու մասերէ, ծովեղերեայ դաշտագետինէ՝ և Ֆուլթա-Ճալոն բարձրաւանդակէ: Գաշտագետինը ցած է. կլիման տաք և վատառողջ, իսկ բարձրաւանդակը, որ բոլոր ներսը կը գրաւէ, աւելի առողջ կլիմայ ունի. հոս բնակչութիւնը աւելի խիտ է: Գլխաւոր կեդրոնն Ֆոնարրի (9,000 բն.):

Ե.— ԱՓՈՒՆՔ ՓՂՈՍԿՐԻ. Կուլինէա ծոցին կողէն՝ կը տարածուի ծովէն մինչեւ ներսը, Նիկերի բերանը: Գլխաւոր կեդրոնն

է Պիկկերոշի (800 բն.) : Վաճառականական բանուկ կեդրոն մ'է՝  
Մեծ-Պաստռն (5,370 բն.) նախկին մայրաքաղաքը :

Զ.- ՏԱՀՈՄԷ. հինգ գաղթականութիւններու ամէնէն արեւե-



Յրիթաւնի երաժիշտներ (տես էջ. 12)

ւեան կողմը, նեղ և երկայն՝ կ'երկարի Ոսկւոյ Ափունքին, - (Ան-  
գղիական կալուած) և Նիկրիտիայի մէջ : Գլխաւոր կեդրոնն է Բոր-  
բոյ-Նոյն (20,000 բն.) :

### ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՓՐԻԿԷ

Սենեկալի արտադրութիւնները զանազան են. ունի մէկ քանի  
աննդական մշակութիւններ, (եղիպտացորեն, կորեակ) և ոչխարնե-  
րու ու եզներու հօտեր. բայց էական հարստութիւնն է պիստակը :  
Կարեւոր արտածութեան նիւթ կը կազմեն հաւասարապէս մորթը  
և բուրդը : Հանքային հարստութիւն գրեթէ բնաւ չունի Սենեկալ :  
Նիկէրի երկիրներուն մէջ զարգացած է անասնաբուծութիւնը :

Կուինէան, Ափունք փղոսկրի և Տահումէ նոյն արտադրութիւն-  
ներն ունին. սուրճ, արմաւի իւղ և քարաօ : Ասոնք կը պարծին  
իրենց անտառային արտադրութեամբ :

### Դ.- ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԱՓՐԻԿԷ

ԴԻՐՔ ԵՒ ՍԱՀՄԱՆ Հասարակածային Ափրիկէն (4 միլիոն  
հզրմզր. քռ.) Քոնկոյի մարզն է, ու  
բուն մեծագոյն մասը կը բռնէ՝ համանուն գետին աւազանը :

**ՄԱԿԵՐԵՒՈՅԹԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆ**

տարածութիւն մ'է՛ կողերը լեռներ շրջապատած, մէջտեղը փոս: Ամբողջ շուրջը մինչեւ Աղլանտեան ովկիանոս՝ լեռնոտ բարձրութիւններ կը բռնեն. արեւելեան կողմը կ'երկարաձգուին Մերոշալ պա լեռները, արեւմտեան կողմը՝ Քրիստալ լեռները:

Ան Արեւմտեան և կեդրոնական Սուտանի պէս անհուն

**Կ Լ Ի Մ Ա Յ**

Հասարակածին տակն իյնալով, հասարակածային կլիմայ ունի. միօրինակ ջերմութիւն և յորդ անձրեւ. տաքութիւն մը որուն չեն կրնար տոկալ եւրոպացիները. տեղացիներն ալ զերծ չեն մնար հիւանդութենէ: Ջերմութենէն աւելի՝ անձրեւն է որ Քոնկոյի մէջ եղանակները կը դանազանէ. երկու եղանակ կայ հոն, շոր և անձրեւաբեր: Շուրջ 10ը ամիս կ'անձրեւէ. և այս խոնաւութիւնը կեանք կ'ու տայ փարթամ բուսականութեան և կը սնուցանէ ընդարձակ կոյս անտառներ՝ որոնք Քոնկոյի ամբողջական մասը կը բռնեն: Այս անտառներէն ամէնէն նշանաւորն է Արոշիլի անտառը 1000 հզրմդր. երկար և 50,000 հզրմդր. լայն: Անոնք կու տան երկրին՝ մեծագոյն հարըստութիւններ. փղոսկր և քառչոռ:

**ՋՐԱԳՐՈՒԹԻՒՆ - ՔՈՆԿՈՅ**

ըոնցմէ ամէնէն նշանաւորն է Քոնկոյ, որուն անունովը կը կոչուի երկիրը: Աշխարհիս ամէնէն մեծ (4000 հզրմդր.) և զօրաւոր գետերէն մին է. իր հովիտէն՝ կ'երթայ մեծ լիճերու բարձրաւանդակէն մինչեւ Աղլանտեան:

Անձրեւներու առատութենէն կը կազմուին բազմաթիւ գետեր. որ

**ԲՆԱԿԻՉ ԵՒ ՏԱՐԱԾՈՒԹԻՒՆ**

րածութիւն. բնակչութեան թիւը դժուարին է որոշել. 25-30 միլիոնը սեւամորթներ են՝ որ պակտոշ ցեղին կը պատկանին. ասոնց քով կ'ապրին գաճաճներու ցեղ մը:

Հասարակածային Ափրիկէ ունի 4 միլիոն հզրմդր. քո. տա

**ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԺԱՆ ՈՒՄ**

եւրոպական երկու պետութիւններ. Ֆրանսա և Պելճիքա:

Հասարակածային Ափրիկէի լաւագոյն մասը կը գրաւեն

ՖՐԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ Կը գրաւէ ընդարձակ հողամասեր,  
Քոնկոյի արեւմտեան և հիւսիս-արեւ-  
մըտեան կողմը. չորս գաղթականութիւններ, որոնք ընդհանուր մէկ  
վարչութիւն մը կը կազմեն:

ա. ՔԱՊՈՆ Օկոուէ գետին աւազանն է. ունի 374,000 հզրմդր. քա. տարածութիւն և 389,000 բնակիչ. մայրաքաղաքն է Լիպրը-Վիլլ (20,000 բն.) ընդարձակ նաւակայքի մը վրայ: Քապոն անտառներու երկիր մ'է. ունի հնդկական ընկուղի ծառ, շինութեան փայտ, քսոշոշ, պտղատու ծառեր (պսևսևնևնի, արմաւենի, նարընջենի, կիտրունի ծառ). դարձեալ, շաքարեղէգ, սուրճ, քարառ:

բ. ՖՐԱՆՍԱԿԱՆ ՔՈՆԿՈՅ. մեծ գետին աջ ափին մէկ մասը կը կազմէ բուն ֆրանսական Քոնկոյ ըսուածը՝ որ յարակից հողամասներով ընդարձակ կալուած մ'է. ունի 240,000 հզրմդր. քա. տարածութիւն և 582,000 բնակիչ. մայրաքաղաքն է Պրացցավիլլ:

գ. ՈՒՊԱԿՈՒԻ-ՇԱՌԻ կը տարածուի Չատ լճին հարաւակողմը. մայրաքաղաքն է Պանկոշի:

դ. ՉԱՏ որ համանուն լճին գաւառն է՝ 1920էն ի վեր գաղթականութիւն մը կը կազմէ. Շառի և Չատ կը կազմեն կեդրոնական Սուտանը:

Ընդհանուր պատերազմէն (1914-19) վերջ, Ֆրանսայի տրուեցան նաեւ Քամերուն և Թոկոյ, որոնք Վերմանիոյ կը պատկանէին: Քամերուն կ'արտադրէ քսոշոշ, պսևսևն, յարգի փայտեր եւայլն:

## Ե. — ՖՐԱՆՍԱԿԱՆ ՍՈՄԱԼԻԱ

Ֆրանսական Սոմալիան՝ նեղ կիսարոլոր մ'է Ատենի ծոցին դիմաց. ունի 64,000 հզրմդր. քա. տարածութիւն և 1,200,000 բնակիչ: Ներքին մասը անապատային է. ծովեզերքը նաւահանգիստ: Մայրաքաղաքն է Ճիպոշրի (8,400 բն.) ածխավաճառատեղի. ուրիշ կարեւոր քաղաք մ'ալ՝ Օպոք:


## Զ. — Կ Ղ Ձ Ի Ն Ե Ր

Ափրիկէի կղզիներէն Ֆրանսայի կը պատկանին Հնդկային ովկիանոսին մէջ Մասրարիկեան կղզիներէն երկուքը . Ռեիշնիոն որուն նշանաւոր են սուրճը, շաքարը . և Մաշրիտիոս կամ Պրանսական կղզի և ապա՝ Մատակասրար, Մողամպիքէն 400 հզրմդր . հեռու . երկարութիւնն է 1600 հզրմդր ., լայնութիւնը 470: Կղզւոյն կեդրոնը կը բռնէ ընդարձակ բարձրաւանդակ մը:

Կլիման բարեխառն է և առողջ . արեւելքը սաստիկ խոնաւ ըլլալուն կան խիտ անտառներ: Մատակասքար ունի սեպհական կենդանիներ . ան կապիկներու աշխարհն է (քառաձեռանի կենդանիները կապիկներու շատ նման են):

Բովանդակ տարածութիւնն է 585,000 հզրմդր . քո . բնակչութեան թիւը 3 միլիոնը չ'անցնիր . սեւամորթներ և մալեզացիներ (Hovas) էին կղզւոյն տէրերը մինչեւ 1894՝ երբ Ֆրանսա զայն գրաւեց: Գլխաւոր կեդրոնն է Թանսանարիշ (61,000 բն.):

Տեղացիները ընդհանրապէս կը զբաղին անասնաբուծութեամբ և կը մշակեն՝ բրինձ, հաւեւոնչի, սուրճ, շաքար: Ֆրանսացիները կը ջանան օգտագործել գաղթային մշակութիւնները՝ քառչոռ եւ շահագործել հանքային հարստութիւնը, ոսկի: Այսօր Մատակասկար կ'արտածէ բրինձ, ոսկի, քառչոռ և կաշի:



## Ի Տ Ա Լ Ա Կ Ա Ն Ա Փ Ր Ի Կ Է

Իտալիա Ափրիկէի մէջ ունի շուրջ 1,700,000 հզրմդր. քո.  
տարածութեամբ գաղթականութիւն կամ երկիր. ասոնք են.

### Ա. - Լ Ի Բ Ի Ա

Սիկիլիոյ հարաւային կողմը, Միջերկրականի ափանց վրայ,  
Սահարայի կից՝ կը գտնուի Լիբիա: Արդէն Սահարայի մէկ մասն  
է՝ ձեւացած ժայռուտ և մերկ լեռներով, հազիւ մէկ քանի ովա-  
սիաներ կան. որոնցմէ նշանաւորներն են Կատալես և Ֆեցցան:



Ափրիկեամ ամապատներու մար

Միջերկրականի երկայնքը ունի քանի մը հարիւր հզրմդր. լայն  
գաշտագետին մը, ուր անձրեւները անպակաս են:

Լիբիոյ բովանդակ տարածութիւնն է 1,500,000 հզրմդր. քո.  
բնակիչներուն թիւն է մէկ միլիոն՝ բաղկացած արաբներէ եւ պէր-  
պէրներէ, որոնք ամէնքն ալ մուսուանդ մահմետական են:

Աշխարհագրութիւն Գ. տարի.

Նախապէս երկիրը կը կոչուէր Թարապրազս և կը պատկանէր Թուրքիոյ. 1912էն ի վեր իտալական գաղթականութիւն մ'է՛ Լիբիա նոր անունով: Մայրաքաղաքն է Թրիփոլի (73,000 բն.) Միջերկրականի վրայ բանուկ նաւահանգիստ, ուր կան սակաւաթիւ հայ գաղթականներ՝ բարեկեցիկ վիճակով:

Լիբիա երկու որոշ մասերու կը բաժնուի. Թարապրազս և Չիբենաիքա (Կիւրենէ), իրարմէ բաժնուած Սիրթիի ծոցով:

Թարապրուս բարերեր է, ունի խոտերով ծածկուած դաշտավայրեր. երկրին կարեւորութիւն կը տայ կարաւաններու ուղին:

Չիբենաիքա՝ Միջերկրական աշխարհին ցորեննոցն եղած է. այսօր նախկին բարգաւաճումէն քիչ բան պահած է:

Գլխաւոր քաղաքն է Պենկագի (35,000 բն.):

Լիբիա կ'արտադրէ՝ ձի, կաշի, արմաւ, սպունգ:

## Բ. — ԵՐԻԹՐԷԱ

Կը տարածուի կարմիր ծովէն մինչեւ Ֆրանսական Սոմալիոյ սահմանը՝ Պապ-իւլ-Մանտէպի բերանը: Ունի 118,600 հզրմեղր. քո. տարածութիւն և 300,000 բնակիչ, որոնք Թափառական հովիւներ են:

Գլխաւոր նաւահանգիստն է Մասսաւոզա (12,000 բն.): Իտալիոյ գրաւումէն վերջ՝ ուրիշ երկու կեդրոններ ալ կարեւորութիւն ստացած են Սոմարա (15,000 բն.) ուր կը նստի գաղթականութեան կառավարիչը և Բերեկ:

## Գ. — ԻՏԱԼԱԿԱՆ ՍՈՄԱԼԻԱ

Կը տարածուի Ատէնի ծոցէն մինչեւ Պենաոիք Հնդկային ովկիանոսին երկայնքը՝ 450,000 հզրմեղր. քո. տարածութեամբ: Կարեւոր մասն է Պենաոիք, որուն կլիման շատ նպաստաւոր է բամբակի և ծխախոտի մշակութեան:

Գլխաւոր կեդրոնն է Մոկատիշիոյ (25,000 բնակիչ):

## ՍՊԱՆԻԱԿԱՆ ԱՓՐԻԿԷ

Սպանիա գիտցած չէ օգտուիլ ունեցած դիրքէն. իր գաղթականութիւնները կը գրաւեն 360,000 հզրմդր. քա. տարածութիւն և են.

- ա. Միջերկրականի վրայ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ՄԱՐՈՔ՝ այն է Ռիֆ:
- բ. Սահարայէն հողամաս մը՝ Սենեկալի և Մարոքի մէջտեղ, ՌԻՈՅ-ՏԷ-ՕՐՈՅ = (Ափուսք սսկւոյ) և Ռիֆնի երկիրը:
- գ. ՍՊԱՆԻԱԿԱՆ ԿՈՒՅԱՆԱ:
- դ. ԿՂՋԻՆԵՐ. - Ունի Քանարեան կղզիները, որոնք գաւառ մը կը կազմեն և ոչ թէ գաղթականութիւն. յետոյ ՖերնանՏոնիս, և Անոնոն՝ Կուլանայի ծոցին մէջ:



## ՓՈՐԹՈՒԳԱԼԵԱՆ ԱՓՐԻԿԷ

Փորթուգալ եւս իր ընդարձակ գաղթականութենէն շատ քիչ պահած է. իրեն պատկանեալ բոլոր գաղթականութիւնները՝ Ափրիկէի մէջ կը գրաւեն 2,700,000 հազարամեդր քառակուսի տարածութիւն եւ են.

## Ա. - ՀԱՐԱԻԱՅԻՆ ԱՓՐԻԿԷ

ԱՆԿՈԼԱ ԵՒ ՄՈԶԱՄՊԻՔ

Անկողա Աղլանտեանի վրայ և Մոզամպիք Հնդկային ովկիանոսին վրայ՝ կը կազմեն Փորթուգալի մեծագոյն և լաւագոյն գաղթականութիւնները Ափրիկէի մէջ. որոնք սակայն իրարմէ կը


բաժնեն անգղիական կալուածները Թրանսուալ և Ռտտէզիա: Երկուքը միասին կ'ընդգրկեն 2 միլիոն հզրմդր. քո. տարածութիւն և 5 միլիոն բնակիչ:

ՄՈԶԱՄՊԻՔ կամ Փորթուգալի արեւելեան Ափրիկէ կը գրաւէ այն ծովեզերեայ ընդարձակ հողամասը՝ որ կը տարածուի Նաթալէն մինչեւ անգղիական արեւելեան Ափրիկէ, գրեթէ 2000 հզրմ. երկար: Ծովուն մօտ եղող մասը ցած է և արեւադարձային կլիմայ ունի ու ենթակայ միայն դաղթային տունկերու մշակութեան. իսկ կոյս անտառները՝ որ ընդարձակ տեղ կը գրաւեն՝ կը բովանդակեն խէժի ծառեր և փիղեր: Ներսերը երթալով կը բարձրանայ. հոս կլիման նուազ տօթագին է:

Երկրին տարածութիւնն է 761,000 հզրմդր. քո. բնակիչները՝ 3 միլիոն:

Գլխաւոր կեդրոններն են՝ Լորէնցոյ-Մարքիզ (10,000 բն.)՝ Պիերա և Մոզամպիք:

Տեղական հարստութիւններն են՝ խէժ, փղոսկր, շաքար եւ բամբակ. հանքերէն ունի ոսկի և հանքածուխ:



Ափրիկեան սեւամորթի տիպար

Պոդու-Լուստա: Տեղական հարստութիւնն է քառչոռ, սուրճ եւ շաքարեղէգ:

ԱՆԿՈԼԱ Մոզամպիքէն աւելի ընդարձակ՝ եւ մեծ մասամբ բարձրաւանդակներու երկիր մ'է: Թէպէտեւ հասարակածային է, բայց բարեխառն կլիմայ կը վայելէ, շքնորհիւ իր լայնութեան եւ ցուրտ հոսանքի մը՝ որ ծովեզերքին երկայնութեան կը շրջի:

Ունի 1,270,000 հզրմդր. քո. տարածութիւն և երկու միլիոն բնակիչ, մեծ մասը սեւամորթներ:

Գլխաւոր կեդրոնն է՝ Ս.

## Բ.— ՓՈՐԹՈՒԳԱԼԵԱՆ ԿՈՒՅԱՆԱ

Փորթուգալի պատկանած այս հողամասը գրեթէ անորոշ սահմաններով՝ կը գրաւէ ֆրանսական արեւմտեան Ափրիկէի մասը:

Դեռ կռապաշտ վիճակի մէջ է ժողովուրդը որ սեւամորթ է. կայ մահմետականութիւն ալ: Ալիման վատառողջ է, թէեւ սքանչելի բուսականութիւն ունի վեցամսեայ առատ անձրեւներուն եւ ջերմութեան բարձր աստիճանին համար:

Երկրին մէջ կը վիտան անթիւ հօտեր փիղերու, այծեամբերու եւ կապիկներու: Բաց ի ընծուղտէն եւ ռնգեղջիւրէն՝ կան նաեւ շատ տեսակ օձեր, եւ մանաւանդ ահագին պօաներ:

Երկրին բերքն է՝ ոսկեփոշի, փղոսկր եւ մասնաւորապէս պղպեղ:

## Գ.— ԿՂԶԻՆԵՐ

Աղլանտեանի մէջ Փորթուգալի կը պատկանին Դաշարի գրչիւսայ կղզիները՝ որ գաղթականութիւն մ'են. Մատերեան եւ Ստրեան որոնք ծանօթ են «Մերձաւոր կղզիք» պաշտօնական անուան տակ. գաղթականութենէն աւելի մայր ցամաքի գաւառներ են:

Մատերեանց անուանի է գինին: Հուսկ Աույանայի ծոցին մէջ ունի Իշխանաց եւ Ս. Թովմաս կղզիները:



## ՊԵԼՃԻԱԿԱՆ ԱՓՐԻԿԷ

Պելճիա Ափրիկէի մէջ ունի միայն.

### Ք Ո Ն Կ Ո Յ

Սա երբեմն անկախ տէրութիւն մ'էր Պերլինի ժողովքով (1885) հաստատուած՝ իբրեւ Պելճիոյ Լէորտա Բ. Թագաւորին անձնական կալուած: 1908էն ի վեր Պելճիոյ գաղթականութիւն մ'եղած է: Ան հասարակածային կլիմայ ունի և գրեթէ ամբողջապէս ծածկուած է ընդարձակ անտառներով: Ունի 2, 420, 000 հզրմզր. քա. տարածութիւն և 15 միլիոն բնակիչ: Պելճիոյ Քոնկոն աշխարհիս ամենահարուստ գաւառներէն մին է, բայց կլիման եւրոպացիներուն անյարմար է և տեղական աշխատաւորի մեծ պակաս մը կայ որ թոյլ չի տար երկրին բարգաւաճման:

Գլխաւոր հարստութիւնն է յառչոռ, որու արտադրութեան մէջ Պրադիլէն վերջը կու գայ, և փղոսկր: Մայրաքաղաքն է Պոււա. կարեւոր քաղաք՝ Լեորտափիլ (16, 000 բն.):

---

## ԱՆԿԱԽ ԱՓՐԻԿԷ

Ափրիկէի մէջ միայն երկու անկախ պետութիւններ կան. Եթովպիոյ կայսրութիւնը՝ և Լիբերիոյ հասարակապետութիւնը:

### Ա. - ԵԹՈՎՊԻՈՅ ԿԱՅՍՐՈՒԹԻՒՆ

Եթովպիա կամ Հապէշաստան կը գրաւէ եթովպական բարձրաւանդակի և Սոմալիոյ մեծ մասը. սահմանակից է արեւմուտքէն եգիպտական Սուտանի. հարաւէն անգղիական արեւելեան Ափրիկէի և իտալական Սոմալիայի. արեւելքէն Բրիտանական Սոմալիայի:

Երկիրը լեռնային է. ունի 1,120,000 հզրմդր. քո. տարածութիւն և 12 միլիոն բնակիչ, որոնք՝ ինչպէս անունը կը նշանակէ՝ այլազան ժողովուրդներ են, (Հապէշ = խառն ժողովուրդ) որովհետեւ բաց ի եթովպացիներէն, որոնք սեմական ցեղին կը պատկանին, կան դարձեալ սեւամորթներ և կալլան ցեղին պատկանողներ, որոնք երկրին հարաւ-արեւելեան կողմը կը բնակին. ամէնքն ալ արուեստով հովիւ և երկրագործ են, կռուասէր բարքերով: Կրօնքով ալ կը տարբերին իրարմէ. եթովպացիները քրիստոնեայ (ղպտիներ) են. միւսները մուսուլման մահմետականներ: Պետութեան վարչութեան ձեւն է բացարձակ կայսրութիւն. կայսրը կը կոչուի «Նըկուս» արքայից արքայ: Երկիրը կը բաժնուի զանազան դաւառներու՝ որոնք միջին դարու աւատականութեան ոճով կը կառավարուին Ռաշե մը:


Մայրաքաղաքն է Ադիս-Աբապա (60,000 բն.). կարեւոր քաղաք՝ Հարար (50,000 բն.) սուրճի կարեւոր նաւատեղի մ'է:

Եթովպիա իր բնական պայմաններովը ամենահարուստ երկիր մ'է, զանազան մշակութիւններու թէ՛ արեւադարձի (սուրճ, բամբակ) և թէ՛ բարեխառն գօտիի (որթ, ձիթենի) բերքեր ունի. յարմար է նոյնպէս անասնարուծութեան, և կը կարծուի որ ունենայ հանքային մեծ հարստութիւն, ոսկի և երկաթ. բայց այս հարըս-



խոնարհուհի մանուկուհի, Երևան


սութիւնները քիչ շահագործուած են բնակչութեան սակաւութեանը  
և հաղորդակցութեան դժուարութեանը պատճառաւ:



Պէնի Շամկուլ ցեղի սեւամորթ տիպար մը

Չլիսաւոր արտադրութիւններն են՝ սուրճ, կաշի, փղոսկր եւ  
մոմ. փոխադրութիւնները կը կատարուին կարաւաններով:

...հանրապետության համար և քաղաքի մշակույթի համար ...



ՔՐՈՒՆԱ ՔՆՏՐՈՆ. - ՏՆՄԱԿԷՆ ԵՆԵՐԵԿԵԳԻ

...համար և քաղաքի մշակույթի համար ...

Ծան. — Եթովպիա շատ հին ժամանակներէն իսկ անձուկ յարաբերութիւններ ունեցած է Հայոց հետ. այդ երկրին մէջ փոքրիկ հայ գաղթականութիւն մը գոյութիւն ունի, շուրջ 600 հոգի, որոնք մեծ մասամբ Հարարի և Ատիս-Ապապայի մէջ կը բնակին. հիներուն թիւը ցանցառ է և անորոշ. ներկայ փոքրաթիւ հայ գաղութին առաջիններն եղած են Արարկիրցիներ 1896ի Հարդերու շրջանին. յետոյ ուրիշներ 1903ին, 1908ին: Ունին ազգային եկեղեցի, կալուած, ընթերցարան, զանազան բարեմալատակ միութիւններ:


Եթովպահայ գաղութը մեծապէս սատարած է Հապէշաստանի բաղաքակրթութեան, զիտութեան և արուեստի մէջ. որով ունեցած ենք և ունինք հոն պետական բարձր հայ պաշտօնեաներ արքունեաց և նախարարութեանց մէջ:

## Բ. — ԼԻԲԵՐԻՈՅ ՀԱՍԱՐԱԿԱՊԵՏՈՒԹԻՒՆ

Կը գրաւէ Սիերա-Լեոնայի (անգղիական կալուած) և Փղոսկրի Ափոշերի (ֆրանսական կալուած) մէջտեղ եղած հողամասը: Ծովային գաւառ մ'է. ունի 95,400 հզրմդր. քո. տարածութիւն և 2 միլիոն բնակիչ: Հասարակապետութիւն մ'է, որուն իրական իշխանութիւնը կը տարածուի միայն ծովեզերեայ գաւառներուն վրայ՝ ուր սեւամորթներ կը բնակին և կը մշակեն սուրճ, և քառչոռ: Ծովեզերքէն հեռու գաւառները ծածկուած են կոյս անտառներով՝ ուր կը բնակին անկախ վայրենի բնակիչներ:

Մայրաքաղաքն է Մոնրաշիա (6,000 բն.) որ բանուկ նաւահանգիստ է:

Այս հասարակապետութիւնը հիմնուեցաւ 1822ին մարգասիրական ընկերութեան մը ձեռքով, հոն փոխադրելու համար Ամերիկայէն փրկանաւորեալ սեւամորթ գերիները:



Faint, illegible text at the top of the page, possibly bleed-through from the reverse side.


## PUBLISHED BY THE

Faint, illegible text in the middle section of the page, likely bleed-through.

Faint, illegible text at the bottom of the page, likely bleed-through.

U. U t r t y U.

U. S. P. T. O.



# ԱՄԵՐԻԿԱ



## Ն Ա Ք Ա Գ Ե Տ Ե Լ Ե Բ

Ամերիկան կամ Նոր Աշխարհը՝ գտած է Քրիստափոր Գոլումպոս 1492ին: Ակամայ անարդարութիւն մ'է որ միայն հարաւային Ամերիկայի մէկ պետութեան մը տրուած է Գոլոնզալիա անունը: 1507ին աշխարհագիր մը, սխալ ծանօթութեամբ կարծեց որ Նոր Աշխարհը գտած է Փլորենտացի նաւաստի մը Ամերիկոս Վեսպուչչի. ուստի առաջարկեց երկիրը կոչել Ամերիկա: Հազիւ ճանչցաւ սխալը 1513ին, ուզեց սրբագրել, բայց շատ ուշ էր. Ամերիկա անունը արդէն տարածուած և ընդունուած էր:

## ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

*Տրմանի արեւելեան մասը*

Դ Ի Ր Ք Ե Ի Ս Ա Հ Մ Ա Ն

Ամերիկա կը գտնուի բոլորովին արեւմտեան կիսագունտին մէջ: Շատ

մօտ է Ասիոյ (Պեհրինկի նեղուցը 85 հզրմղր.). Ալեութեան կըղզիները՝ երկու ցամաքները իրարու կը կապեն: Հիւսիսային ծայրով կը մօտենայ Եւրոպայի որմէ հեռու կը մնայ 3500 հզրմեղր. հարաւէն՝ Ափրիկէէն հեռու է 3700 հզրմղր.: Ան շրջապատուած է, արեւելքէն՝ Ազլանտեան ովկիանոսով, հիւսիսէն՝ հիւսիսային Սառուցեալ ովկիանոսով. արեւմուտքէն՝ Խաղաղական ովկիանոսով:

Ամերիկա ձեւացած է երկու մեծ ցամաքներէ. Հ Ի Ի Ս Ի Ս Ա Յ Ի Ն ԱՄԵՐԻԿԱ և Հ Ա Ր Ա Ի Ա Յ Ի Ն ԱՄԵՐԻԿԱ. մին միւսին հետ կապուած է պարանոցներու գօտիով, որոնց մէջ կարեւորն է Թեռնաւ-քիփերի պարանոցը (200 հզրմղր.), և Փանաւա պարանոցը (56 հզրմղր.): Այս պարանոցներու գօտիներու շրջանը կը կոչուի Կեդրոնական Ամերիկա:

96  
443

ՄԱԿԵՐԵՒՆՅԱԿԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ

Սմերիկայի միջին բարձրութիւնն է 660 մեդր, հետեւ

ւարար անմիջապէս Ստիայէն վերջը կու դայ: Բարձրութիւնները գրեթէ իր մէկ քառորդը կը գրաւեն, և կը տարածուին հիւսիսա-



Որտորութիւն՝ Մնտեմոց Լեռներու մէջ

յին ծայրէն մինչեւ հարաւային ծայրը: Արկու Սմերիկաներն ալ շափակցեալ կազմուածք ունին, ձեւացած երեք զուգահեռական գօտիներէ և ուղղուած հիւսիսէն հարաւ:

ա. — Արեւմտեան լեռնաշղթաները, ցամաքին բարձրագոյնները, կ'երկարին խաղաղականի զուգահեռական. ասոնք են. Սպառաժ լեռներ հիւսիսային Սմերիկայի մէջ (բարձրագոյն գագաթ

Մար-ֆենդից 6200 մեդր) և Անտեանց շորան հարաւային Ամերիկայի մէջ (բարձրագոյն գագաթ Արուն-քակոշա 7035 մեդր):

բ. — Արեւելեան կողմը Աղլանտեանի եզերքը կ'երկարին հիւսիսային Ամերիկայի մէջ Լապրատորի բարձունքները եւ Առեկեկե լեռները. հարաւային Ամերիկայի մէջ Կոչյանայի և Պրագիլի բարձրաւանդակները՝ բաժնուած Ամազոնով:

գ. — Այս երկու կարգ բարձրութիւններու միջեւ կը տարածուին հորիզոնական մեծ դաշտագետիններ. հիւսիսային սառուցեալ ովկիանոսէն մինչեւ Մեքսիքոյի ծոցը (Ֆանատայի մարգագետին և Միսիսիպիի հովիտը) Անթիլեան ծովէն մինչեւ Փաթակոնիա (Որեկոքի, Ամազոնի եւ այլ դաշտագետիններ):

Յ. Լ. Մ. Ս. Յ

Թէպէտեւ մակերեւոյթի նոյն կազմութիւնը ունին երկու Ամերիկաները, բայց կլիմայով

կը տարբերին իրարմէ:

Հիւսիսային Ամերիկա մեծ մասով բարեխառն գօտիի տակ կ'ընայ, բայց հակառակ Եւրոպայի՝ իր կլիման աւելի ցաւնարային է: Ապառաժ լեռներու ամբողջ արեւելեան կողմը բաց է բեւեռային ցուրտ հովերու դիմաց. իսկ հարաւէն՝ Մեքսիքոյի ծոցէն կ'ընդունի հարաւային քամին շափազանց տաք:

Հարաւային Ամերիկայի վարի ծայրը միայն բարեխառն գօտիի մէջ է: Կտրուած հասարակածով եւ բաց ալիսեան հովերու առջեւ՝ երկրին երկու քառորդը ծովային արեւադարձային կլիմայ ունի՝ միեւնոյն ժամանակ տաք է և խոնավ:

Կեդրոնական Ամերիկան և Անթիլիաններն ալ նոյն պայմաններն ունին:

Ջ. Ր. Ա. Գ. Ր. Ո. Ի. Թ. Ի. Ի. Ն

Երկու Ամերիկաներն ալ շատ երկար գետեր ունին. երկարագոյնները կը

գտնուին արեւելեան զառիվայրին կամ Աղլանտեանի կողմը. մինչդեռ Խաղաղականի զառիվայրը՝ կարճ գետեր ունի:

ա. — Հիւսիսային մեծ գետերն են՝ Եռզգոն (3200 հզրմդր.) որ կը թափի Պեհիկի ծովը. Մեգեկի (4600 հզրմդր.) կը վերջանայ հիւսիսային սառուցեալ ովկիանոս. ասոնք տարւոյն երեք քառորդը սառած են:

բ. — Աղլանտեանի հարկատու են Ս. Լաշրենտիոս (3800 հզրմ.), Միսիսիպի (4000 հզրմդր.) որ կը վաղէ հիւսիսէն հարաւ կեւ:

Աշխարհագրութիւն գ. տարի.

դրոնական մեծ դաշտագետնին մէջ, ուր աջէն կը ստանայ Միստչրի (3900 հզրմդր.), ձախէն՝ Օհիոյ և տելդայով կը վերջանայ Մեքսիքոյ ծոցին մէջ: Միսսիսիպի-Միստչրի՝ աշխարհիս ամէնէն երկար գետն է. (6750 հզրմդր.): Ադլանտեան կը թափին դարձեալ հարաւային Ամերիկայի գետերը. Որենիքա (2300 հզրմդր.), Անագոն (4900 հզրմդր.)՝ որ աշխարհիս հսկայ գետն է. հասարակածին զուգահեռական կը վազէ, այնպէս ալ դայն կոչած են « տեսանելի հասարակած »: Ունին գետ մ'ալ՝ Ռիոյ-Տե-Փրարա (4200 հզրմդր.):

գ. — Խաղաղականի գետերը ընդհանրապէս կարճ են. կարեւորներն են՝ Գոչոնայիս և Ռիոյ-Ֆոչոբաստոյ (2700 հզրմդր.), երկուքն ալ հիւսիսային Ամերիկայի մէջ:

ԿԷ ԼԻՃԵՐ Բազմաթիւ և ընդարձակ լիճեր կան հիւսիսային Ամերիկայի մէջ. Քանատայի հինգ մեծ լիճերը միայն Ադրիական ծովուն մակերեւոյթէն աւելի տարածութիւն



Նիակարայի ջրվեժը


ունին եւ կը կազմեն ներքին ծով մը անուշ ջուրով: Այս լիճերն են. Վերիկ լիճ (80,800 հզրմդր. քռ.), Միչիկան (58,140 հզրմդր. քռ.), Հոչոն (61,600 հզրմդր. քռ.), Էրիէ (25,900 հզրմդր. քռ.) եւ Օնթարիոյ (18,800 հզրմդր. քռ.): Էրիէ և Օնթարիոյ լիճերու մէջտեղ 50 մեզր բարձրութեամբ կը վազէ Նիակարա նշանաւոր ջրվեժը:

Ուրիշ լիճեր կը գտնուին դարձեալ հարաւային Ամերիկայի ծայրը. ասոնց մէջ կարեւորն է Դեյեգագա լիճը (8350 հզրմ. քմ.):

**Հ Յ Ո Վ Ա Փ Ո Ւ Ն Ք** Հիւսիսային Ամերիկա՝ աշխարհիս միւս մասերէն ամէնէն աւելի ընդարձակ ծովափունքն ունի (75,000 հզրմդր.) և հարուստ է կղզիներով ու թերակղզիներով:

Հիւսիսային ովկիանոսը դիւրամատոյց ծովափունք չունի որովհետեւ գրեթէ միշտ սառոյցով փակուած է. այնպէս որ Ադլանտեանէն Խաղաղական անցքը, հիւսիս-արեւմուտքէն՝ անկարելի է: Այս ովկիանոսը առաջին անգամ շոգենաւ մը կտրեց 1905ին:

Ադլանտեան ովկիանոսը որ արեւելեան ափը կը թրջէ, կը կազմէ. ա - Հոշտարնի ծոցը որ ովկիանոսին հետ միացած է հա-



Հոշտարնի ծոցը

մանուն ներդրելով և մաս մ'ալ բաժնուած է Լապրատոր թերակղզիով: Հոշտարնի ծոցը ճշմարիտ ներքին ծով մ'է, բայց քիչ կարեւոր. որովհետեւ տարւոյն մեծ մասը սառած կը մնայ: Բ. - Ս. Լաշրենտիոսի ծոցը. շրջապատուած Նոր Երկիրով և Պրեքոն գլխով: Ս. Լաւրենտիոսի ծոցին հարաւակողմը ծովախորշեր կան, որոնցմէ կարեւոր է Գոշնաի. միշտ աւելի հարաւ ծովեզերքը ոչ միայն ա-

զատ է սառոյցէ՝ այլ եւ դիւրամատոյց ըլլալով ամէնէն յաճախուածն է: գ. — Մերսիքոյի ծոցը՝ ուրիշ ներքին ծով մը, թերատաձեւ. արեւելեան կողմն ունի Գլորիտա թերակղզին, հարաւը բռնած են՝ Քոչալա կղզին և Եռքարան թերակղզին:

Խաղաղական ուղիանոսը արեւմտեան ափանց վրայ մէկ ծոց միայն կը ձեւացնէ, Քալիֆորնիայի վտանգաւոր եւ քիչ յաճախուած ծոցը. արեւմուտքէն՝ համանուն պարանոցով գոց է: Քալիֆորնիայի ծոցէն դէպ ի հիւսիս բաւական մաս մը, մինչեւ Ս. Ֆրանչիսկոս, ծովեզերքի կանոնաւորութիւն կայ. հոսկից կը սկսին ծամածռութիւններ՝ ուր կան Վանքոզլը, Շարլորքա Գլխոյիկ կղզիները: Հուսկ Արեւելեան կղզիները որոնք իբրեւ Ալասքա պարանոցին բեկորները երկնցած են ծովուն մէջ, կը գոցեն ուղիանոսին այն մասը որ կը կոչուի Պեհրիկի ծով:

Կեդրոնական Ամերիկա նեղ է, ծովը խորապէս մէջը մտած. զինքը կը շրջապատեն կղզիներու լայն դրասանգ մը, Անթիլեանց արշիպելագոսը եւ Արեւմտեան Հնդկաստան (Ալաքայեան կամ Պալամա): Անթիլեանները երկու խումբի կը բաժնուին Մեծ Անթիլեաններ (Քուպա, Հաիթի, Եամայիքա, Փորթո-Ռիքոյ) եւ փոքր Անթիլեաններ հարաւային Ամերիկայի մօտ: Կեդրոնական Ամերիկայի կարեւոր ծոցերն են Հոչուարա և Փակուա:

Հարաւային Ամերիկա քիչ յօդուածաւորում և քիչ կղզիներ ունի: Աղլանտեան ուղիանոսէն կը ձեւանան Ամեկայն սրբոց եւ Ռիոյ-Եանկոյոյ ծովախորշերը. աւելի հարաւ՝ Պայիա-Պակեթա եւ Ս. Գեորգ: Կարեւոր կղզիներն են Գալլիէտ և Հրոյ Երկիր, որոնց դիմաց Մակեյլան նեղուցով Աղլանտեանը Խաղաղականի հետ կը միանայ: Խաղաղականի կարեւոր ծոցերն են Արիքա և Կոչալաքիլի. կղզիներէն՝ Կաշափակոս:

ԲՈՒՍԱԿԱՆ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆ

Ամերիկա՝ հայրենիքն է շագուտի, գետնախնձորի և քարառոյի: Եւրոպացիները տարած են միւս ցամաքներու բոլոր օգտակար տունկերը, այնպէս որ այսօր Ամերիկա ամէն տեսակ բոյսեր ունի եւ մեծաքանակ կ'արտադրէ՝ եգիպտացորեն, քամրակ և սոչրա:

Կը բաժնուի բուսական զանազան դօտիներու. ա. — ընդարձակ քոչնտրաներոչ գօտի մը՝ հիւսիսային Քանատայի մէջ: բ. — Երկու անտառայիկ գօտի. մին՝ հիւսիսային կողմն է եւ ընդարձակ հողեր կը գրաւէ Քանատայի, Միացեալ Նահանգներու և Քալի-

Կը բաժնուի բուսական զանազան դօտիներու. ա. — ընդարձակ քոչնտրաներոչ գօտի մը՝ հիւսիսային Քանատայի մէջ: բ. — Երկու անտառայիկ գօտի. մին՝ հիւսիսային կողմն է եւ ընդարձակ հողեր կը գրաւէ Քանատայի, Միացեալ Նահանգներու և Քալի-

Ֆորնիոյ մէջ. միւսը՝ վարը Արճենթինայի, հարաւային Քիլի եւ Փաթակոնիոյ մէջ: Գ. — Երկու ընդարձակ կորդ գօտիներ՝ այն է Միսիսիսի աւազանին մեծ մարգագետինը եւ Արճենթինայի Պամպաները: Դ. — Արեւադարձային անտառներու գօտի:

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆ

Ամերիկա այսօր կը բուծանէ միլիոնաւոր ձի, ոչխար, եղ,

խոզ, բազմաթիւ մուշտակաւոր կենդանիներ (կապոյտ աղուէս, արջ, կուզաքիս) ձկներու անհամար տեսակներ. բնագէտ մ'ըսած է՝ Ամազոն միայն կը պարունակէ շատ աւելի ձկներու տեսակ՝ քան բոլոր Աշխարհի ովկիանոսը: Չեն պակսիր նաեւ վնասակար կենդանիներ, թէեւ Ամերիկէի ստնաւորներու շափ հսկայ կազմուածք չունին:

ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆ

Ամերիկա միւս ցամաքներէն աւելի հարուստ է հանքերով. նշա-

նաւոր են Ալասքայի եւ Քալիֆորնիոյ ոսկերէր դաշտերը. Քալիֆորնիայի, Մեքսիքոյի, Փերուի արծաթի երակները: Մեծ լիճերու, Պոլիւսիայի, Քիլի պղնձի հանքերը, Քալիֆորնիայի սնդիկը, ընդարձակ եւ անապառ երկարի, հանքածոշխի եւ քարիշղի հանքերը, եւ Պրազիլի ադամանակը: Կարելի է ըսել թէ չկայ հանք մը որ Ամերիկայի մէջ մեծաքանակ չգտնուի եւ որոնցմէ շատերուն արտադրութեան մէջ՝ առաջին տեղը չբռնէ:


ՏԱՐԱԾՈՒԹԻՒՆ ԵՒ ԲՆԱԿԻՉ

Ամերիկայի բովանդակ տարածութիւնն է 41 միլիոն հզր-

միլ. քա. որուն 23ը հիւսիսային՝ եւ 18ը հարաւային Ամերիկայի կը պատկանի:

Տեղացի ժողովուրդը կը կոչուի Ամերիկայի Հնդիկներ, որովհետեւ Քրիստափոր Գոլոմպոս Նոր աշխարհը գտնելով՝ կարծեց Հնդկաստան գտնել դէպի Արեւելք ճամբայ ընելով, եւ կամ կը կոչուէին կարմրամորթ որովհետեւ դէմքերնին կը ներկէին: Ասոնք փոքրամասնութիւն կը կազմեն (15 միլիոն) Ամերիկայի բնակչութեան քով որ 210 միլիոն է եւ մեծ մասամբ կը պատկանին Սպիտակ ցեղին, որոնք Ամերիկա մտած են Վպանիական տիրապետութեամբ եւ իրենց հետ տարած՝ եւրոպական քաղաքակրթութիւնն ու

լեզուն: Տեղացիներէն մաս մը՝ դեռ վայրենի վիճակի մէջ են եւ կը թափառին հիւսիսային Ամերիկայի սակաւարնակ դաւառներուն մէջ: Սպիտակ ցեղը աւելի հաստատուած է հիւսիսային Ամերիկայի մէջ, ուր կլիման աւելի նման է եւրոպայինին. այս ցեղին



Ամերիկայի բնիկ վայրեցիներ

մէջ տիրող տարրն եղած է Անգո-Սարսոն ցեղը, որով երկիրը կոչուած է Անգո-Սարսոն-Ամերիկա. մինչդեռ լատին ցեղերը (իտալացի, սպանիացի, փորթուգալցի) գիմած են հարաւային Ամերիկա, որով Լատին Ամերիկա անունը առած է երկիրը:

Կ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄ

Եւրոպայի տէրութիւնները Ամերիկայի ամբողջապէս տիրած էին,

բայց գաղթականութիւնները մեծ մասամբ ազատած են մայր հայրենիքի իշխանութենէն և այսօր երեք մեծ անկախ պետութիւններէն՝ միայն Քանադա կը մնայ Անգղիոյ: Եւրոպայի հպատակ միւս երկիրները շատ քիչ են:





Ամերիկեան բնիկ ցեղերու պիտ մը

# Հ Ի Ի Ս Ի Ս Ա Յ Ի Ն Ա Մ Ե Ր Ի Կ Ա Յ Ի

## Պ Ե Տ Ո Ի Թ Ի Ի Ն Ն Ե Ր Ը



### Ք Ա Ն Ա Տ Ա

Կ. Գ Ի Ի Ր Ք Ե Ի Ս Ա Հ Մ Ա Ն  
 Քաճառագրագրության համարակազմի հիմնադրամիջոցների կազմակերպության մասին հարցազրույցի հիմնական հարցերը (մաս չեն կազմակերպության մասին) որ Միացյալ-Նահանգներում կը պատկանի եւ Նոր-Երկիր ու Լատինամերիկայում, որոնք թէպէտեւ Անգղիական կալուած են, բայց առանձին վարչութիւն ունին):

Ան կը տարածուի մէկ կողմէն խաղաղական ովկիանոսէն Ալաբաքայէն մինչեւ Արլանտեան, յետոյ Մեծ լիճերէն մինչեւ բեւեռային երկիրները՝ միւս կողմանէ:

Հալիֆարսէն (Արլանտեանի վրայ) մինչեւ Վանքոն (խաղաղականի վրայ) 6000 հզրմդր. է: Նաւահանգիստներ ունի որ Եւրոպայի շատ մօտ են. Հալիֆարս՝ Լիւրբուրգէն 3600 հզրմ. հեռու է:

Կ. Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Օ Թ Ո Ի Թ Ի Ի Ն 1533-1543ին ֆրանսացի մը գտաւ երկիրը և ֆրանսա աւանուը դրաւ միայն Ս. Լաւրենտիոսի եղերքին. յետոյ երբ հետըզհետէ ամբողջ ցամաքին ծանօթացան, նոյն անուը պահեցին ամբողջ հողամասին: 1763ին Ֆրանսացիներէն անցաւ Անգղիացւոյ և կոչեցին Նոր-Բրիտանիա: X

Կ. Մ Ա Կ Ե Ր Ե Ի Ո Յ Թ Ի Կ Ա Ջ Մ Ո Ի Թ Ի Ի Ն Քաճառագրագրության ընդարձակ հողամասը՝ բնական երեք մեծ գաւառներու կը բաժնուի:

ա. - ԱՐԵԻԵԼԵԱՆ ԳՍԻԱՌ՝ որ կ'իյնայ Ս. Լաւրենտիոս պարանոցին եւ Արլանտեանի մէջտեղ: Առեկէն լեռնաշղթաներու շարունակութիւնն է. բարձր լեռներ չունի, այլ միայն բլուրներ:

ԸՐ. — ՀԻՒՍԻՍ-ԱՐԵՒԵԼԵԱՆ ԳԱՒԱՌ՝ որ Հուտարնի ծոցը կը շրջապատէ. բարձրաւանդակ մ'է՝ ամբողջապէս լիճերով ծածկուած, ուր գետակներ գայն ամէն կողմէն կը կտրեն:

Գ. — ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԳԱՒԱՌ ըսուածը՝ անսահման դաշտազե- տին մ'է, բացարձակ հորիզոնական:

Դ. — ԱՐԵՒՄՏԵԱՆ ԳԱՒԱՌ կամ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԳՈԼՈՄՊԻԱ՝ լեռ- նային գաւառ մ'է 1000-1200 միջին բարձրութեամբ:

Կ. Կ Լ Ի Մ Ա Յ Քանատա գտնուելով երկու ովկիանոսներու մէջտեղ և պատասպարուած լեռներէ, զանազան կլիմայ ունի որ շատ կը տարբերի հիւսիսէն հարաւ, արեւելքէն արեւմուտք:


Արեւելքը ցոշրտ կլիմայի տակ է. արեւմուտքը՝ ընդհակա- ոակն ծովային կլիմայի տակ: Աղլանտեանի մերձակայ գաւառ- ները՝ ցամաքային կլիմայ ունին. խիստ ձմեռ. բայց Ս. Լաւրեն- տիոսի հովտին մէջ անձրեւը առատ է: Կեդրոնը ցոշրտ կլիմայի տիտի տակ կ'իյնայ. ձմեռը ջերմաչափը շատ վար կ'իջնէ. իսկ ամառը տաք կ'ընէ: Յուրտ եղանակը երկար կը տեւէ, անձրեւը նուազ է, մինչդեռ ձիւնը՝ առատ: Հիւսիսային ծայրը ձմեռը ցուրտ և երկար կը տեւէ. բեւեռային կլիմայի պայմաններն են: X

ԿԶ ԶՐԱԳՐՈՒԹԻՒՆ Աշխարհիս վրայ ամենաշատ անուշ ջուր ունեցող երկիրն է Քանատա. իր լիճե- րու մակերեւոյթն է 325,000 հզրմդր. քա.: Կարեւոր գետերն են. Ս. Լաւրենտիոս (1135 հզրմդր.) որ հինգ մեծ լիճերու սահանքն է: Այս լիճերէն չորսը Քանատայի եւ Միացեալ Նահանգներու մէջ ցրուած են:

Վերին լիճը՝ աշխարհիս ամէնէն ընդարձակը (87,900 հզրմդր. քա.) Սէն-Մարի ջրանցքով կը հաղորդակցի Հոշրոն լճին հետ որ իր կարգին կը միանայ Միչիկան լճին հետ, որ բոլորովին Միա- ցեալ Նահանգներու կը պատկանի, և Էրիե լճին հետ:

Էրիե՝ կը թափի Օնթարիոյ լճին մէջ, բայց որովհետեւ Օնթա- րիոյ լիճը 100 մեղր ցած է Էրիե լճէն, Նիակարա գետն է որ համբաւաւոր ջրվէժը ձեւացնելով կը միացնէ երկու լիճերը:

Այս երկու լիճերը կը կանոնաւորեն Ս. Լաշրևետիոսի հո-  
տանքը և նաւարկելի դիժ մը կը կազմեն. նաւարկելի սակայն մի-  
այն ամառուան ամիսները, որովհետեւ դեկտեմբերէն ապրիլ սա-  
ռած կը մնայ:



Սառած միջնակի մէջ

Ներսոն՝ ազմուտ ջուրով կը թափի Հուասընի ծոցը՝ որ 500  
հազարամեղր երկարութիւն ունի:


Մարէնգէ նաւարկելի պիտի ըլլար՝ եթէ տարւոյն մեծ մասը  
ազատ մնար սառոյցէ: Հուսկ Փրասեր (1200 հզրմեղր.) եւ Գո-  
լունպիա (2,700 հզրմեղր.):

Կ. ՏԱՐԱԾՈՒԹԻՒՆ ԵՒ ԲՆԱԿԻՉ  
Քանատա ունի 9,600,000  
հզրմեղր. քռ. տարածութիւն՝  
որուն 2 ու կէս միլիոնը անբնակելի է: Բնակչութեան թիւն է  
8,772,000, գրեթէ ամէնքն ալ սպիտակ ցեղէն են, որովհետեւ  
Հնդիկները եւ Նոբիւսացիները 110,000ը չեն անցնիր: Սպիտակ  
ցեղին մէջ մեծամասնութիւն կը կազմեն Անգղ-Սաքսոնները, բազ-

մաթիւ են նոյնչափ ֆրանսացիները, մնացորդ ֆրանսական գաղթականութեան: Քանատա պանդուխտներու երկիր մ'է. կան գերմանացիներ, ռուսեր, իտալացիներ, որոնք իրարմէ կը տարբերին կրօնքով. մեծամասնութիւնը կաթողիկէ են. տիրող լեզուն է անգղիերէն:

**Վ. Ա. Ր. Չ Ո Ւ Թ Ի Ի Ն** Քանատա անգղիական գաղթականութիւն մ'է՝ որ 1867էն ի վեր անկախութիւն կը վայելէ: Գաշնակցութիւն մ'է ձեւացած ութ գաւառներէ, որոնք են՝ Վերին Քանատա կամ Օնթարիոյ. Ստորին Քանատա կամ Ֆրոնտակ. Նոր Սկոտիա, Նոր Պրոնսուտիք, Մանիթոպա, Եդուարդ իշխանի կղզի, Բրիտանական Գորտլանդիա, Ալպերթա և Սանքարչեզան: Ամբողջ գաշնակցութեան գլուխն է ընդհանուր կառավարիչ մը, Անգղիոյ գահէն ընտրուած:

**Ք Ա Ղ Ա Ք Ն Ե Ր** Մայրաքաղաքն է Որրաւա (119,000 բն.)՝ ուր կը նստի կառավարիչը: Փայտի բանուկ վաճառականութիւն ունի. կարեւոր քաղաքներն են՝ Գոշպէք (126,000



Գուպէք

բն.) Ս. Լաւրենտիոսի ծայրը պատերազմական և վաճառականական նաւահանգիստ. Մոնրեալ (1,000,000 բն.) Քանատայի ամէնէն բազմամարդ և ամէնէն վաճառաշահ կեդրոն. Հալիֆաքս (58,000 բն.) Նոր-Սկոտիոյ ափանց վրայ սքանչելի նաւահանգիստ. Վիկտորիայ (191,000 բն.) նոր քաղաք մ'է՝ երկիրը կտրող շոգեկառքի գծին վրայ:

**Տ Ն Տ Ե Ս Ս Կ Ա Ն Վ Ի Ճ Ա Կ** Հակառակ բեւեռային երկիրներու, Քանատա Բրիտանական գաղթականութիւններու մէջ կարեւոր տեղ կը բռնէ:

Ան կ'արտածէ գլխաւորապէս երկրագործական արտադրութիւններ՝ ցորեն, պտուղ, գարի եւայլն: Կը բուծանէ կենդանիներ որով կ'արտածէ նոյնպէս՝ միս, պանիր, մուշտակ եւայլն: Իբրեւ հանք ունի՝ ոսկի, պղինձ, հանքածուխ և նիքէլ: Ս. Վաւրեմատիոսի մէջ ծաղկած են մասնաւորապէս մետաղագործական ճարտարարուեստներ:

Վաճառականութիւնը կը կատարէ թէ՛ շոգեկառքով՝ որ 62,000 հզրմգր.ի ցանց մը կը կազմէ, և թէ՛ ներքին ծովով կամ նաւարկելի գետերու ճանապարհով:

## ՆՈՐ-ԵՐԿԻՐ ԵՒ ԼԱՊՐԱՏՈՐ

Նոր-Երկիրը՝ կը գտնուի Ս. Վաւրեմատիոս ծոցին դիմաց. Լապրատոր մեծ թերակղզիին ծովեզերեայ փոքրիկ մասը կը կազմէ: Յաճ կղզի մ'է լիճերով և անտառներով ծածկուած: Ալիման խոնաւ և չափազանց մառախլապատ է:

Ան ունի 110,670 հզրմգր. քռ. տարածութիւն եւ 261,000 բնակիչ: Թէպէտեւ Անգղիոյ իշխանութեան տակն է և աշխարհագրորէն Քանատայի մաս կը կազմէ, բայց տեսակ մը անկախութիւն ունի: Մայրաքաղաքն է Սոչրը Յովհաննէս (25,300 բն.):

Ան մշակութեան տեսակէտով շատ խեղճ է, երկրին միայն մեծ հարստութիւնն է՝ ձուկը, եւ մասնաւորապէս ձողածուկը: Իբրեւ հանք՝ ունի պղինձ և գետնածուխ:

## Ա Լ Ա Ս Ք Ա

Կը գրաւէ Հիւսիսային Ամերիկայի Հիւսիս արեւմտեան ծայրը. Քանատայէն մինչեւ Պեհրինկի նեղուցը: Աեզրոնը կը գրաւէ մեծ բարձրաւանդակ մը. իսկ հարաւը՝ բարձր լեռներ: Ունի 1,500,000 հզրմգր. քա. տարածութիւն և 64,000 բնակիչ, բաղկացած տեղացիներէ (Նսքիմացիներ և Հնդիկներ) և օտարականներէ (չինացի, ամերիկացի):

1867էն ի վեր՝ Միացեալ-Նահանգները զայն գներ են: Մայրաքաղաքն է Օիշկոյ (35,000 բն.): Գլխաւոր արտադրութիւններն են՝ փոկ ձուշկը և հանքեր՝ ոսկի և պղինձ, ասոնք միայն շահագործուած են. ունի նոյնպէս հանքածուխ:

---

## ՖՐԱՆՍԱԿԱՆ ԿԱԼՈՒԱԾՆԵՐ

Հիւսիսային Ամերիկայի մէջ՝ Ֆրանսա այսօր ունի երկու կղզիներ՝ Սեն-Բիեռ (50,000 հզրմգր. քա. տարածութիւն) և Միլըրոն: 1713էն ի վեր ձկնորսութեան իրաւունք մը տրուած էր իրեն՝ Նոր-Նրկրի արեւմտեան ափին վրայ. այս պատճառաւ կոչուած է ֆրանսական ծովափ: 1904էն ի վեր հրաժարած է այս իրաւունքէն:

## ՄԻԱՑԵԱԼ - ՆԱՀԱՆԳՆԵՐ

Գ ԴԻՐՔ ԵՒ ՍԱՀՄԱՆ Միացեալ Նահանգները հիւսիսային Ամերիկայի կեդրոնական մասը կը դրաւ լեն, սահմանակից ըլլալով՝ հիւսիսէն Քանատայի, հարաւէն՝ Մեքսիքոյի, արեւելքէն՝ Ազլանտեան ովկիանոսին, արեւմուտքէն Խաղաղական ովկիանոսին:

Զ ՄԱԿԵՐԵԻՈՅԹԻ ԿԱԶՄՈՒԹԻԻՆ, Մակերեւոյթի կազմութիւնը կը ներկայացնէ երեք մեծ բաժանումներ: ա. - Արեւելեան կողմը՝ Ազլանտեանի եզերքը կ'երկարին Առիկանի կամ Ափսիաչաշի կոչուած լեռները 1400 հզմդր, երկարութեամբ, ասոնք կանոնաւոր զուգահեռական լեռնաշղթաներ են բաժնուած հովիտներով: բարձրագոյն գագաթն է Պլաք Տու՛ (2044 մեդր): Ասոնց ստորոտը կը գտնուին՝ քարիւղի և երկաթի օգտակար հանքեր: բ. - Կեդրոնը Ալէկանի և Ապառաժ լեռներու միջեւ կը տարածուի Միսսիսիպի ընդարձակ դաշտագետիկը: գ. - Արեւմուտքը՝ Խաղաղականի եզերքը՝ կը գոյեն ուրիշ բարձրաւանդակներ որ կը կոչուին Սիերա-Նեվադա:

Կ Լ Ի Մ Ա Յ Միացեալ-Նահանգները, ամբողջութեամբ առնուած, ցամաքային կլիմայ ունին, ձմեռը՝ ցուրտ, իսկ ամառը՝ տաք, բայց Եւրոպայէն ոչ նուազ ընդարձակ ըլլալուն, կարելի է հետեւեալ գօտիներու բաժնել:

ա. - Ազլանտեանի եզերքը՝ ամառը չափազանց տաք կ'ընէ, իսկ ձմեռը՝ խիստ ցուրտ:

բ. - Մեքսիքոյի ծովեզերքը արեւադարձի աւելի մօտ՝ ամառը առատ անձրեւ կու գայ, որով յարատեւ խոնաւկեկ տաքութիւն մը կը տիրէ, ուսկից ծնունդ կ'առնէ ջերմի հիւանդութիւնը, ինչպէս է դեղին ջերմ կոչուած մահացու հիւանդութիւնը:

գ. - Կեդրոնը՝ օդը չոր ըլլալուն, ամառը սաստիկ տաք կ'ը-

նէ. բայց յանկարծ ցոշրտ հոսանքներ մթնուորար կը կարեն և ջերմաչափը մինչեւ 30 աստիճան կ'իջեցնեն: Արբեմն նոյնիսկ ահաւոր փոթորիկ կը հանեն:

դ. — Մեծ լիճերու շրջակայքը՝ անուշ ջուրերու մօտ ըլլալուն, մեզմ կլիմայ կը վայելէ:

ե. — Արեւմտեան կողմը՝ լեռներու մօտ՝ ծայրայեղ կլիմայ կը տիրէ:

զ. — Հուսկ Խաղաղականի եղերքը՝ ծովային կլիմայ ունի:

Կ.

**ՋՐԱԳՐՈՒԹԻՒՆ**

Միացեալ-Նահանգներու ջրագրութիւնը կը կազմեն՝ Միսսիսիպի որուն

անունը կը նշանակէ «Մեծ գետ», սքանչելի ջուրի հոսանք մ'է 4200 հզրմղր.: Ան իր ընթացքին՝ կ'ընդունի ձախէն Խլիկոնա՝ ջրանցքով մը Միչիկան լճին հետ կապուած. աջէն՝ Միսսուրի (4700 հզրմղր.) և Օհիոյ, որոնք կը թափին Մեքսիքոյի ծոցը:

Աղլանտեանի հարկատու է Հուշտարն՝ խոր և լայն. ջրանցք մը զինք կը կապէ մեծ լիճերու հետ:

Խաղաղական թափող գետերը նաւարկելի չեն, կարեւորներն են՝ Քոլորադո, Սարրամենթոյ և Քոլորադո:

Լիճերէն բուն Միացեալ-Նահանգներու կը պատկանի Միչիկան:

**ՏԱՐԱԾՈՒԹԻՒՆ ԵՒ ԲՆԱԿԻՉ**

Միացեալ-Նահանգները ունին 7,800,000 հզրմղ. քո. տարածութիւն.

հարկ է սակայն աւելցնել Ալասքա և Հավայի կղզիները՝ որ տէրութեան մաս կը կազմեն. դարձեալ, Փորթոյ-Ռիքոյ, Փիլիպինները կոչում (Մարիանեան կղզիներու մէջ. Ավկիանիա) և Թուրքոչիլա՝ որոնք գաղթականութիւններ են. որով բովանդակ տարածութիւնը կ'ըլլայ 9 ու կէս միլիոն հզրմղր. քո.:

1920ի աշխարհահամարին համեմատ՝ ունէին 107 միլիոն բնակիչ: Միջին հաշուով 10 բնակիչ մէկ հզրմղր. քո.ի. այնպէս որ Միացեալ-Նահանգները 72 քաղաքներ ունին՝ որոնց բնակչութեան թիւը 100,000ը կ'անցնի և 33 քաղաքներունը՝ 200,000ը կ'անցնի: Մեծամասնութիւնը կը պատկանի Անգլ-Սաքսոն, Սպիտակ (95 միլիոն). կան նոյնպէս սեւամորթներ (10 միլիոն), յետոյ կարմրամորթ հնդիկներ (244,000), հուսկ դեղիկներ (116,000): Տիրող լեզուն է անգղիերէն:

*Հայաստանի Բնակչության Գծադրումը*

Գ

ԿՐՕՆՔ ԵՒ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Միացեալ-Նահանգները երբեմն անգղիական դաղթականութիւն

մ'էին. 1776ին՝ Ֆրանսայի օգնութեամբ անկախութիւն ստացան: Այսօր դաշնակից հանրապետութիւն մ'է. ձեւացած 48 նահանգներէ, մէկ դաշնակից գաւառէ (Վորլոմպիա) և երկու երկիրներէ (Սլասքա և Հաւաի): Իւրաքանչիւր նահանգ ունի իր հանրապետական սահմանադրութիւնը, (կառավարիչ մը և երկու խորհրդարան) վարչութիւնը, դատաւորները և գործադիր մարմինները:

Գաշնակից վարչութիւնը կը կազմեն նախագահ մը (չորս տարուան իշխանութեամբ) վեհաժողով մը (ծերակոյտն ու երեսփոխաններու խորհրդարանը) եւ յետոյ՝ արդարութեան բարձրագոյն ատեան մը:

Երկրին մէջ ամէն կրօնք ազատ է. բազմաթիւ են բողոքականները (25 միլիոն), կաթոլիկէները (20 միլիոն):

Գ

ՔԱՂԱՔՆ ԵՐ

Միացեալ-Նահանգներու մայրաքաղաքն է Ուաշինկըն (437,000 բն.), հոս կը նստի


նախագահը եւ կեդրոն է խորհրդարաններու: Կարեւոր քաղաք-



ՈՒԱՇԻՆԿՅԹՆԻ ԿԱՎԻՍՏՈՒԼԻՈՆԸ


ներն են՝ Նիւ-Եօրք դաշնակցութեան առաջին քաղաքը. ունի 7 միլիոն բնակիչ: Բանուկ նաւահանգիստ եւ մեծ վաճառատեղի բամբակի, քարիւղի եւ ցորենի: Երկրին վաճառականութեան կէտը Նիւ-Եօրք կը կատարէ. աշխարհիս առաջին նաւահանգիստն

է: փարերսն քաղքին նշանաւոր են մետաքսեղէնները. Ֆիլատել-  
ֆիա (2 միլիոն) նշանաւոր է իր դարդերով. Պաշտն (800,000 բն.)  
գրականութեան կեդրոն, Միացեալ-Նահանգներուն Աթէնքն ը-



Ուաշինկթընի գերեզմանը՝ Մընդ Վէռնընի մէջ

սուած է: Հոս ծնած է Բենիամին Ֆրանքլին իմաստասէրը:  
Քաւպրիձ ունի նշանաւոր համալսարան. Պըֆալօ (507,000 բն.)




Համալսարան Ֆիլատելֆիայի մէջ

Լըրիէ լճին վրայ՝ ցորենի և փայտի անուանի վաճառատեղի է.  
Փիքրապոչը՝ ամէնէն սեւ քաղաքն որ կարելի է երեւակայել.  
«Երկաթի, ածուխի, կրակի և ծուխի քաղաք» • Չիքակոյ (2,702,000

Աշխարհագրութիւն Գ. տարի.

բն.) Միջիկան լճին վրայ՝ մեծ կեղբոն է արմտիքի և աղած մսի վաճառականութեան: Պալրիւնը (734,000 բն.) բանուկ նաւահանգիստ մ'է՝ կ'արտածէ ծխախոտ. Նոր-Օրդեան (387,000 բն.) բամբակի առաջին վաճառատեղի է. Տեկուշեր (254,000 բն.) Ապառաժ լեռներու ստորոտը՝ ունի ոսկի. Սան Ֆրանչիսքոյ (508,000 բն.) Խաղա-



Զինուորական դպրոց Ուէսդ-Քոէնզի մէջ

դականի վրայ բանուկ նաւահանգիստ մ'է. 1906ին երկրաշարժով կործանեցաւ եւ յետոյ շինուեցաւ: Լոս Անձէլըս (577,000 բն.) մեծ վաճառատեղի է գինիի և պտուղի:

Կ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿ

Միացեալ-Նահանգները այսօր աշխարհիս մէջ ամտեսական ա-

մենահարուստ պետութիւններն են. երկիրը՝ քիչ շատ կը հայթայթէ երկրագործութեան և ճարտարարուեստի բոլոր նիւթերը: Նոյնպէս ներքնահողին հարստութեամբ՝ առաջին տեղը կը բռնէ: Ամերիկեան մշակութիւնը կը պարունակէ գլխաւոր չորս ճիւղեր. 1. - արմտիքի ձարակարոյսերոչ մշակոչքիւն. 2. - սպանդանոցի կենդանիներոչ բոշոնչ. 3. - ագարակի կենդանիներոչ բոշոնչ. 4. - բամբակի մշակոչքիւն:

ա. — Արմատիք. Ամերիկեան դերագանց արմատիքն է եգիպտացորենը. սա այնքան սարածուած է՝ որ արտադրութիւնը, աշխարհիս արտադրութեան երեք քառորդը կը կազմէ: Միջին արտադրութիւնն է տարեկան 678 միլիոն կենդինար: Մեծ մասը կը ծառայէ փողովրդեան կերակուրի. բայց գլխաւորապէս կու տան խոզերու, եղջիւրաւոր կենդանիներու և ձիերու: Եգիպտացորենէն վերջ կու գայ ցորենը. ասոր մշակութիւնը աւելի օգտակար է, որովհետեւ Եւրոպա կը զրկուի: Միւս արմատիքը նուազ կարեւորութիւն ունի:

բ. — Սպանդանոցի կենդանիներ. կը սնուցանեն մասնաւորապէս Արեւմտեան մարգագետիններու մէջ:

Միացեալ-Նահանգները՝ առաջին երկիրն է եղջիւրաւոր կենդանիներու (67 միլիոն) եւ խոզերու (70 միլիոն). երկրորդ, Ռուսիայէն վերջ, ձիերու (11 միլիոն), և ոչխարի (52 միլիոն):

գ. — Ագարակի կենդանիները՝ կը սնուցանեն Հիւսիսային Ազլանտեանի եղերքը, և կեդրոնը: Ասոնցմէ կ'առնեն՝ կաթ, կարագ եւ պանիր:

դ. — Բամբակի մշակութիւնը՝ կ'իրագործեն հարաւային գաւառներուն մէջ: Ասոր արտադրութեան մէջ ալ առաջին տեղը կը բռնէ:

Այս գլխաւոր մշակութիւններու քով կան ուրիշ ոչ նուազ կարեւորներ ալ. ինչպէս են պտուղի՝ Քալիֆոռնիայի մէջ, ծխախոտի՝ որուն արտադրութեան ոչ մէկ տէրութիւն կը հաւասարի. որրատուակի և շաքարեղեգի:

**Ն Ա Ն Ք Ե Ր**

Միացեալ-Նահանգներու ներքնահողը մեծապէս հարուստ է. ոչ մէկ երկիր կը հաւասարի անոր հարստութեան՝ մասնաւորապէս երեք ամենակարեւոր նիւթերու արտադրութեան մէջ. ածուխ, երկաթ եւ պղինձ: Գարձեալ առաջին կարգը կը բռնէ կապարի և քարիչի արտադրութեամբ, և ապա՝ միակ պետութիւնն է որ ամենաշատ ոսկի և արծաթ կ'արտադրէ:

**Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Կ Ց Ո Ւ Թ Ե Ա Ն Մ Ի Զ Ո Ց Ն Ե Ր**


Երկրին հարստութիւնը բերելու համար նաւա-

հանգիստներու մօտ, որ երբեմն հարիւրաւոր հզրմդր. հեռու կը մնայ. ամերիկացիները մեծ ջանք թափեր են շոգեկառքի գծեր գնե-


լու: Միացեալ-Նահանգները միայն ունին 428,000 հզրմգր. երկաթուղւոյ ցանց. գրեթէ բոլոր աշխարհիս ունեցածին կէսը: Նշանաւոր են ցամաքային շորս երկար գիծերը, որոնք երկու ովկիանոսները իրարու կը միացնեն. Աղլանտեանը և Խաղաղականը:

Բաց ի շոգեկառքի գծերէն, Միացեալ-Նահանգները ունին գետերու ճամբան: Միայն Միսիսիսի իր գետակիցներով կը կազմէ 45,000 հզրմգր. ճամբայ մը: Յետոյ բազմաթիւ ջրանցքներ՝ գետերը կը կապեն Մեծ լիճերու հետ և ուրիշ ջրանցքները, լիճերը և Ս. Լաւրենտիոսը կը կապեն Հռոտարնի հետ՝ որ Նիւ-Եօրք կը թափի. այնպէս որ Նիւ-Եօրքէն մինչեւ Նոր-Յուէան՝ կարելի է ճամբորդել գետի և լճի ճամբով:

Ներուզայի եւ աշխարհիս միւս մասերուն հետ յարաբերութեան մտնելու համար Միացեալ-Նահանգներն ունին վաճառականական մեծ նաւատորմից մը:



# Մ Ե Ք Ս Ի Ք Ո Յ



4.

ԳԻՐՔ ԵՒ ՍԱՀՄԱՆ

Մեքսիքոյ կը բռնէ հիւսիսային Ամերիկայի հարաւային ծայրը: Սահմաններն են, արեւմուտքէն Խաղաղական ովկիանոս, արեւելքէն Մեքսիքոյի ծոցը և Անթիլեան ծովը, հիւսիսէն՝ Միացեալ-Նահանգները, իսկ հարաւէն՝ Կուաթէմալա:

5.

ՄԱԿԵՐԵԻՈՅԹԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆ

Ան կը ձեւանայ երեք մեծ բնական գաւառներէ. ա. -

ՄՏՈՐԻՆ-ԲԱԼԻՅՈՒՆԻԱ՝ որ կ'երկարի Խաղաղականի եւ Քալիֆորնիոյ ծոցին մէջտեղ, նեղ թերակղզի մ'է՝ ժայռուտ և անապատային: բ. - Բարձրաւանդակ մը՝ 110 մեդր միջին բարձրութեամբ: գ. - Թէ՛ սի ափէք պարանոցը՝ որ 250 մեդր բարձրութիւն ունի՝ հիւսիսէն և երկան կեդրոնականէն կը բաժնէ, եւ Եռչքարան թ' .

Կ Լ Ի Մ Ա Յ

Գրաւած դիրքովը՝ Մեքսիքոյ արեւադարձի երկիր մ'է. հիւսիսային կողմը՝ անապատ, իսկ հարաւը՝ խոնաւ: Տարին երկու եղանակ ունի. անձրեւոտ ամառ և չոր ձմեռ: Այսուհանդերձ բարձրութեան տարբերութիւնները կը կազմեն երեք գօտի: ա. - Տաք գօտի (20°-26°) ուր ջերմութիւնը խեղդուկ, անտանելի է, որովհետեւ խոնաւ է եւ անձրեւը ճախճախուտներ կը ձեւացնէ: ջերմի եղանակն է: բ. - Բարեխառն գօտի: գ. - Յոշրտ գօտի:

6.

ՋՐԱԳՐՈՒԹԻՒՆ

Ջուրի հոսանքները հեղեղներ են, որոնք ստէպ ցամքած կը մնան, անձրեւներու եղանակին կ'աճին, ջրվէժներ կը կազմեն. նաւարկելի չեն:

1. Մեքսիքոյի կը պատկանի Քալիֆոռնիոյ բերակղզին՝ որ կը կոչուի ՄՏՈՐԻՆ-ԲԱԼԻՅՈՒՆԻԱ զանազանելու համար բուն Քալիֆոռնիայէն՝ որ Միացեալ-Նահանգներու կը պատկանի:

Կ.

**ՏԱՐԱԾՈՒԹԻՒՆ ԵՒ ԲՆԱԿԻՉ**

Տարածութիւնն է 1,987,000  
հզրմգր. քա., իսկ բնակչու-

թեան թիւը՝ 18 միլիոն, որոնց մէջ կան հնդիկներ (43%) որ բնիկ  
ցեղը կը կազմեն. սպիտակներ (19%) մնացորդը սպանիացիներ, և  
յետոյ խառնածիւններ (30%):

Զ.

**ՎԱՐՉՈՒԹԻՒՆ**

Երեք դար Մեքսիքոյ՝ Սպանիոյ դադ-  
թականութիւնն էր. անկախութիւն


ստացաւ 1821ին. յետոյ ներքին երկպառակութենէ եւ արտաքին  
կռիւներէ ու զանազան վարչութեան ձեւեր փոփոխելէ վերջ, 1857ին  
կազմեց դաշնակից հասարակապետութիւն մը. Միացեալ-Նա-  
հանգներու ոճին վրայ: Կը բաղկանայ 28 նահանգներէ, 2 երկրէ  
եւ մէկ դաշնակից նահանգէ:

Կ.

**ՔԱՂԱՔՆ ԵՐ**

Մայրաքաղաքն է Մեքսիքոյ (700,000 բն.)  
2250 մեղր բարձրութեան վրայ. նշանաւոր

են քաղաքին դպրոցները, հիւանդանոցները, մայր եկեղեցին եւ



ՄԵՔՍԻՔՈՅԻ ընդհանուր տեսարանը

ազգային թանգարանը: Կարեւոր քաղաքներն են՝ Կոչաուաչախարա  
(150,000 բն.), Բոչեպլա (101,000 բն.), Սան-Լուչիգ, Վերաքրոչգ  
(54,000 բն.) բանուկ նաւահանգիստ Մեքսիքոյ ծոցին վրայ վա-  
տառողջ օդով: Քամփեշ եւ Մերիտա (79,000 բն.) Կուքաթանի  
վրայ. Խաղաղականի վրայ՝ Թեհուակապեպ, Աքապուլչաքա: Լափսայ՝  
Ստորին Քալիֆոռնիոյ մէջ:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿ

Ժաբ յետոյ կու գան ոսկիև եւ պղինձը: կ'արտադրէ դարձեալ՝ սոշրձ, քսոշոշ, վանիլիա, ծխախոտ. այս բերքերուն հետ են հիւսուածական տունկեր (Hennequen), բամբակ, Քամփէշի փայտ եւայլն: Մաղկած են հիւսուածեղենաց, մետաղագործական ճարտարարուեստները. կաւագործութիւնը մեծ զարկ տուած է տեղական վաճառականութեան:

Մեքսիքոյի մեծագոյն հարստութիւնը կը կազմեն՝ հանքերը. արծաթ յետոյ կու գան ոսկիև եւ պղինձը: կ'արտադրէ դարձեալ՝ սոշրձ, քսոշոշ, վանիլիա, ծխախոտ. այս բերքերուն հետ են հիւսուածական տունկեր (Hennequen), բամբակ, Քամփէշի փայտ եւայլն: Մաղկած են հիւսուածեղենաց, մետաղագործական ճարտարարուեստները. կաւագործութիւնը մեծ զարկ տուած է տեղական վաճառականութեան:

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԻՋՈՑ

Նշանաւոր են մասնաւորապէս այն գծերը՝ որ վերաբրոշ, թաւփիքոյ և Մանցանիլիոյ նաւահանգիստներէն կը բարձրանան դէպի բարձրաւանդակը: Նշանաւոր է նոյնպէս այն՝ որ կը կարէ թէհունթէպէք պարանոցը եւ երկու ովկիանոսները իրար կը կապէ:

Մեքսիքոյ ունի գրեթէ 25,000 հզրմիլր. շոգեկառքի ցանց մը:

Մեքսիքոյի կը պատկանի Ռեւելյա-Ճենիտոյ արշիպեղագոսը՝ Խաղաղականի ափին դիմաց:



## ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀՆԴԿԱՍՏԱՆ

6. Արեւմտեան Հնդկաստան՝ կը ձեւանայ պարանոցէ մը — ՄԻՋԻՆ ԱՄԵՐԻԿԱ — և արշիպելագոսէ մը: —

Անթիլեանները. — Միջին Ամերիկան և Անթիլեանները պահած են ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀՆԴԿԱՍՏԱՆ անունը, որովհետեւ Քրիստոսփոր Գոլումպոս դէպ ի արեւմուտք նաւելով, կը կարծէր Հնդկաստանը գտնել:

---

## ՄԻՋԻՆ ԱՄԵՐԻԿԱ

7. ԴԻՐՔ ԵՒ ՍԱՀՄԱՆ Կը տարածուի Մեքսիքոյի հարաւային եզերքէն մինչեւ Անտեաններու շղթան: Սյս պարանոցը որ հիւսիսային Ամերիկան հարաւային Ամերիկային կը կապէ, կազմութեամբ շատ աւելի նոր է քան թէ երկու մեծ ցամաքները:

8. ՄԱԿԵՐԵՒՈՅԹԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆ Լեռնային երկիր մ'է. ունի բազմաթիւ հրաբուխներ, որոնցմէ ոմանք դեռ կը գործեն. ասոնցմէ է Գոշկոյ հրաբուխը: Մերձակայ ծովերը 3000 մեզր խորութիւն ունին: Յամաքը շատ քիչ լայնութիւն ունի և հինգ հատ պարանոցներ կը կարատեն զինք. ասոնք են՝ Թեհուակապեպեք, Կոչաքեւաչա, Նիկարախոչա, Փանաւա և Տարիեն:

9. ԿԼԻՄԱՅ Մեքսիքոյի նման երեք ստաիճանաւոր դօտի ունի. ասք, բարեխառն եւ ցուրտ: Արեք դօտիներն ալ առատ անձրեւ կը ստանան, որով Միջին Ամերիկա հարուստ է կոյս անտառներով, որոնք սակայն հետզհետէ մշակելի հողերու կը վերածուին:

ԲՆԱԿԻՉ ԵՒ ԿՐՕՆՔ

Միջին Ամերիկա ունի 6 միլիոն բնակիչ, ձեւացած հնդիկների որոնցմէ ու

մանք՝ դեռ արեւելեան անտառներու մէջ վայրենի կեանք մը կը վարեն. սպիտակների, սևերի եւ խառնածիկների: Հակառակ այս տարրերութիւններուն՝ ամէնքն ալ սպանիական լեզուն կը խօսին եւ կրօնքով կաթողիկէ են:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԺԱՆ ՈՒՄ

Սպանիան՝ երեք դար տիրած է Միջին Ամերիկայի: Այսօր

ան կը պարունակէ անգղիական գաղթականութիւն մը և վեց փոքրիկ հասարակապետութիւններ՝ որոնք շարունակ կռիւներէ և յեղափոխութիւններէ պառակտուած են:

ա. — ԿՈՒԱԹԷՄԱԼԱ. սահմանակից է Մեքսիքոյի. ունի 113,000 հզրմգր. քա. տարածութիւն եւ 2,200,000 բնակիչ: Ամէնէն զօրաւորն է վեց հասարակապետութիւններուն մէջ: Մայրաքաղաքն է Կոչաբեմալա (120,000 բն.) երեք անգամ երկրաշարժէ կործանած: Երկաթուղւոյ գիծ մը զինք կը կապէ Ս. Եօզե նաւահանգրասին հետ՝ Խաղաղականի վրայ:

բ. — ՍԱԼՈՒԱՏՈՐ. Միջին Ամերիկայի ամէնէն փոքր հասարակապետութիւնը, Խաղաղական ովկիանոսի վրայ: Ունի 34,126 հզրմգր. քա. տարածութիւն: Ամենախիտ բնակչութիւնն ունի. 1,401,000: Մայրաքաղաքն է Սան-Սալուատոր (Ս. Փրկիչ) (87,000 բնակիչ):

գ. — ՀՈՒՆՏՈՒՐԱՍ. Սալուատորի հակառակ կողմը Անթիլեան ծովուն վրայ. արեւմուտքէն սահմանակից է Կուաթեմալայի: Ունի 114,674 հզրմգր. քա. տարածութիւն. բնակչութիւնը քիչ է, հաղիւ 688 000: Մայրաքաղաքն է Թեկոչաիկալիա (39,000 բն.):

դ. — ՆԻԿԱՐԱԿՈՒԱ. Ամէնէն ընդարձակն է (128,340 հզրմգր. քա.) կը գրաւէ այն հողամասը՝ ուր Միջին Ամերիկա ովկիանոսին մէջ աւելի կը մտնէ: Երկիրը անտառներով ծածկուած է: Մայրաքաղաքն է Մանակոչա (60,000 բն.):

ե. — ՔՕԱԹԱ-ՈՒԿԱ. (= հարուստ ծովեզերք). Կը գտնուի Նիկարակուայի հարաւակողմը: Ունի 54,000 հզրմգր. քա. տարածութիւն եւ 468,000 բնակիչ: Մայրաքաղաքն է Սան-Յօզե (40,000 բնակիչ):

Գ. — ՓԱՆԱՄԱ՝ երբեմն Գոլումպիայի մաս կը կազմէր. 1903ին առանձին հասարակապետութիւն մ'եղաւ: Ունի 86,250 հզրմդր. քա. տարածութիւն և 401,000 բնակիչ: Մայրաքաղաքն է Փանամա (60,000 բն.). կարեւոր նաւահանգիստ՝ Բոլոն (30,000 բն.):

Է. — ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀՈՒՆՏՈՒՐԱՍ. Բրիտանական գաղթականութիւն մ'է՛ Միջին Ամերիկայի մէջ: Ունի 22,770 հզրմդր. քա. տարածութիւն և 45,000 բնակիչ: Մայրաքաղաքն է Պեդրո:

Կ՝ ՓԱՆԱՄԱ ԶՐԱՆՑՔԸ Փանամա պարանոցը 70 հզրմդր. լայնութիւն ունի և որովհետև նաևերը Անթիլեան ծովէն խաղաղական անցնելու համար ստիպուած էին ամբողջ հարաւային Ամերիկայի շրջանն ընել, ուստի կանուխէն մարդիկ մտածեցին ջրանցք մը բանալ: Գործն սկսաւ ֆրանսացի ընկերութիւն մը 1888ին, որ չկարենալով դիմանալ ծախսերուն՝ լուծուեցաւ: Տասը տարի՝ վերջ Ամերիկեան ընկերութիւն մը համաձայնութեան գալով Անգղիոյ, Գոլումպիայի և Փանամայի հասարակապետութեան հետ, վերսկսաւ աշխատութիւնը և վերջացուց 1914ին:

Ջրանցքը որ 73 հզրմդր. երկարութիւն ունի, մեծ ծառայութիւն կը մատուցանէ, կապելով երկու ովկիանոսները:

Կ՛ ՏՆՏԵՍՍԱԿԱՆ ՎԻՃԱԿ Միջին Ամերիկան կը հայթայթէ երկրագործական արտադրութիւններ: Կարեւորներն են՝ սուրճ, բանան, որոնք կը զրկուին Միացեալ-Նահանգները. յետոյ կահաւորումի և ներկարարութեան փայտ: Անասնաբուծութիւնը հետզհետէ կը զարգանայ: Հանքերը — ոսկի, արծաթ — քիչ շահագործուած են: Ճարտարարուեստը՝ յետամնաց: Այս նուազ զարգացման պատճառն է փոխադրութեան միջոցներու պակասը: Վաճառականութիւնը սովորաբար կը կատարէ Միացեալ-Նահանգներու հետ՝ որոնց տնտեսական ազդեցութիւնը հետզհետէ քաղաքական պաշտպանութեան կը փոխուի:

# ԱՆԹԻԼԵԱՆՆԵՐԸ

ԳԻՐՔ ԵՒ ՍԱՀՄԱՆ Անթիլեաններու արշիպեղագոսը կամարաձեւ ցանուած է ընդմէջ Ֆլորիտա թերակղզոյն՝ որ Միացեալ-Նահանգներու հարաւ-արեւելեան ծայրը կը գրաւէ, եւ Օրէնոք գետաբերնին: Ան կը բաժնէ երեք ծովային աւազաններ. Ալյանտեանը, Անրիչեան ծովը, եւ Մեքսիքոյի ծոցը: Անթիլեանները աշխարհիս կարեւորագոյն արշիպեղագոսը կը կազմեն իրենց թիւովը, բռնած զիրքով և բնական հարստութեամբ:

ԿԼԻՄԱՅ Անթիլեանները ծովային կլիմայ ունին. այսինքն յարատեւ տաքութիւն մը և խոնաւութիւն մը՝ որ 28° վեր չի բարձրանար և 22° վար չ'իջներ: Հիշախ-արեւելեան Ալիզեան հովերը ամբողջ տարիս կը փչեն և առատ անձրեւ կը բերեն: Ասոր համար է որ Սպանիացիները հողմագատ կոչեր էին Վենեցուէլայի ափին երկայնքը գտնուող կղզիները և հողմային կղզիներ՝ փոքր Անթիլեանները: Զերմութիւնը և անձրեւները կը պահեն ոռոճացեալ բոշաակաւոչքիշն մը և կոյս անտառներ:

ՏԱՐԱԾՈՒԹԻԻՆ ԵՒ ԲՆԱԿԻԶ Անթիլեանները ունին ինն ու կէս միլիոն բնակիչ՝ 237,000 հազարամեզր քառակուսի տարածութեան վրայ:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄ Նախ Սպանիացիները գտան և գրաւեցին Անթիլեանները. բայց երկրին հարստութիւնը եւ գեղեցկութիւնը չուտով գրգռեց ուրիշ գաղթային ազգերու փափաքը, և չուչացան ամբողջապէս տիրանալու: Քոչուր, Հայիքի և Սան-Տոմիկիկոյ անկախ հասարակապետութիւններ են. մնացեալները գրաւած են Անգղիացիները, Միացեալ-Նահանգները, Ֆրանսացիները և Հոլանտացիները:

## ՄԵԾ ԱՆԹԻԼԵԱՆՆԵՐ

Կ. — ՔՈՒՊԱ. Սպանիացիները «Անթիլեաններու թագուհի» անուանած էին. որովհետեւ արշիպեղազոսին մեծագոյն և հարուստ կղզին է: Երեք մասերու կը բաժնուի. արեւմտեան կողմը կը գրաւեն շեռներ, որոնց հարաւային զառիվայրը՝ լաւագոյն ծխախոտը կու տայ. կեդրոնը դաշտագետինն մը, ուր կը մշակեն շաքարեղէց և կը բուծանեն կենդանիներ. արեւմուտքը նոյնպէս լեռներով, անտառներով և սառաններով ծածկուած: Ունի 114,000 հզրմդր. քու. տարածութիւն եւ 2,630,000 բնակիչ: Մինչեւ 1898՝ Սպանիոյ իշխանութեան տակն էր. այսօր անկախ հասարակապետութիւն մ'է. բայց իրականութեան մէջ Միացեալ-Նահանգներու ազդեցութեան տակ: Մայրաքաղաքն է Հաւանա (565,000 բն.) ծոցի մը վրայ. շատ նշանաւոր. ծխախոտի մեծ գործատուներ ունի. ուրիշ կարեւոր քաղաքներ՝ Մարանցա (65,000 բն.), Սանրիակոյ. (70,000 բն.) և Սանռչիակոս:

Այս կղզին շուրջ կրիայի առատ որս կը կատարուի:


Բ. — ՀԱՅԻԹԻ և ՍԱՆ-ՏՈՄԻՆԻԿՈՅ. Հայիթի կղզին՝ գրեթէ Իուլանտայի չափ մեծ, կը կարեն չորս զուգահեռական լեռնաշղթաներ, որոնց մէջտեղ կը տարածուին բարեբեր դաշտագետիններ:

Ան ունի 75,000 հզրմդր. քու. տարածութիւն: Այս կղզւոյն վրայ կան երկու հասարակապետութիւններ՝ հին Պրանսական եւ Սպանիական գաղթականութիւններէն մնացած:

ա. — Հայիթի՝ որ արեւմտեան մասը կը գրաւէ (28,600 հզրմ. քու. տարածութիւն. 2,500,000 բն.): Մայրաքաղաքն է Բօրբ-Օ-Բրեկս (120,000 բն.):

բ. — Սան-Տոմիսիկոյ. աւելի ընդարձակ (48,500 հզրմդր. քու. տրծ. 917,000 բն.). մայրաքաղաքն է Սան-Տոմիսիկոյ (30,000 բն.):

գ. — ԲՕՐԹՈՅ-ՌԻՔՈՅ (Հարուստ Նաւահանգիստ). Սան-Տոմիսիկոյի արեւելեան կողմը. մեծ մասը լեռներով ծածկուած. ընդհանրապէս չափազանց խոնաւութիւն ունի, ուստի բարեբեր հող: Բնակչութիւնը բազմաթիւ է 1,118,000՝ 2300 հզրմդր. քու. տարածութեան վրայ: Ի սկզբան Սպանիոյ կը պատկանէր. 1898/



Կրիսյի որս՝ քուսա կղզւոյն մէջ (Մեծ Ամթիլեաններ)

պատերազմէն վերջ՝ Միացեալ-Նահանգներու անցաւ: Մայրաքաղաքն է Սան-Ջոզան (40,000 բն.):

Հոս կարելի է թուել այն կղզիները՝ որ հասարակապէս Միացեալ-Նահանգներու կը պատկանին: Ասոնք են. Ս. Խաչ, Ս. Յովհաննէս, և Ս. Թումաս Բորթոյ-Ռիքոյի արեւելեան կողմը: Ասոնք երբեմն Գանիական կալուածներ էին. 1917ին Միացեալ-Նահանգները զանոնք զնեցին: Ասոնցմէ միայն Ս. Թումաս կղզին կարելորտեղ մը կը բռնէ:

դ. — ՃԱՄԱՅԻՔԱ. Սանթիակոյի հարաւային կողմը, ինչպէս անունը կը նշանակէ՝ լեռնային կղզի մ'է. ունի 10,900 հզրմդր. քո. տարածութիւն եւ 906,000 բնակիչ: Մայրաքաղաքն է Գիւնկարոն (62,000 բն.) շատ անգամ երկրաշարժէ կործանած:

Ճամայիքա այսօր անգղիական գաղթականութիւն մ'է:



## ՓՈՔՐ ԱՆԹԻԼԵԱՆՆԵՐ

Արշիպեղագոսին այն կղզիները որ կամարածեւ կը տարածուին Բորթոյ-Ռիքոյի և հարաւային Ամերիկայի ծովեզերքին մէջտեղ, կը կազմեն Փոքր Անթիլեանները: Հրաբխային և լեռնոտ կղզիներ են՝ երեք արշիպեղագոսներու բաժնուած:

ա. — Հողմային կղզիներ. այսպէս կոչուած են՝ շարունակ արեւելեան հովերու ենթակայ ըլլալնուն համար.

բ. — Հողմազատ կղզիներ. այսպէս կոչուած են, որովհետեւ ազատ են փոթորկալից հովերէ:

գ. — Կուսանաց կղզիներ:

Այս կղզիները գրաւած են Անգղիա, Ֆրանսա և Հոլանտա:

ՅՐԱՆՍԱԿԱՆ ԱՆԹԻԼԵԱՆՆԵՐ. — Ֆրանսայի կը վերաբերին Կոչատաղոչրա, Մարքիսիք եւ ուրիշ հպատակութիւններ. Ս. Մարի-Կալանք, Տեգիւատ, Ս. Բարբոդիսեոս և Ս. Մարտինոս կղզիին հիւսիսային մասը:

Այս կղզիներուն կարեւորութիւնն է ունեցած դիրքերնին փա-  
նաւա ջրանցքին ճամբուն վրայ:

ԱՆԳՂԻԱԿԱՆ ԱՆԹԻԼԵԱՆՆԵՐ. — Փոքր Անթիլեաններէն ան-  
գղիոյ կը պատկանին Պահաւա կամ Լոզգայեան կղզիները որ գրե-  
թէ 600 հատ են: Ասոնցմէ ամէնէն նշանաւորն է Սան-Սարուա-  
տոր (= Ս. Փրկիչ) այսպէս կոչեց Քրիստափոր Գոլումպոս երբ ա-  
ռաջին անգամ ցամաք ելաւ 1492ի հոկտ. 12ին: Հողմագատ կրղ-  
զիները, Կուսանաց կղզիներէն մաս մը, Ս. Քրիստափոր, Անթի-  
կոշա, Մոնցերրա, և Տոմիկիք:

Հողմային կղզիներէն՝ Ս. Լոշիա, Ս. Վիկտորիոս, Կրեւատիւն,  
Կրեւատ, Պարպատ՝ որ ամէնէն շատ շաքար արտադրողն է. հուսկ  
Թրիկիդատ:

ՀՈՒԱՆՏԱԿԱՆ ԱՆԹԻԼԵԱՆՆԵՐ. — Երկու խումբ կը ձեւացնեն  
Հոլանտական Անթիլեանները. առաջինը կը կազմեն՝ Ս. Եւատա-  
րեոս, եւ Ս. Մարտինոսի հարաւային կողմը: Երկրորդը՝ Քոչուա-  
ցարօ Վենեցուէլայի ափին երկայնքը:

Հողմագատ կղզիներէն մնացեալները՝ Վենեցուէլայի կը վե-  
րարերին:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿ

Անթիլեաններու արտադրութիւնը կը  
կազմեն՝ շաքար, սոշրձ (Հայիթի եւ

Մարթինիք), քարսօ (Հայիթի և Թրիկիդատ), ծխախոտ (Քուպա)  
բանան և բամբակ: Նշանաւոր են շաքարօղիի գոտարանները և Հա-  
ւանիի ծխախոտի գործարանները: Տրիկիդատ աշխարհիս ամենահա-  
րուստ ասփալտը (asphalte) ունի:



# Հ Ա Ր Ա Ի Ա Յ Ի Ն Ա Մ Ե Ր Ի Կ Ա Յ Ի

## Պ Ե Տ Ո Ւ Թ Ի Ի Ն Ն Ե Ր Ը



Ե՛մ տվկիանոսին եզերքը, ուր կ'երկարին Անտևան լեռնաշղթան գրեթէ 7500 հզրմդր. երկարութեամբ, կը գրաւեն շորս պետութիւններ՝ որոնց ամենուն ալ վարջաձեւը Հանրապետութիւն է, տիրող լեզուն՝ սպանիերէնը, եւ իբրեւ կրօնք՝ կաթողիկէութիւնը քանի որ Ամերիկայի գիւտի օրերէն սկսեալ անոնք ենթակայ եղած են սպանիական կաթողիկէ պետութեան գերիշխանութեան եւ քաղաքակրթութեան. Քոլումպիա. Էքուադոր (Հասարակածի երկիր), Փերու և Պոլիշիա:

## Ք Ո Լ Ո Մ Պ Ի Ա

Կ՛ր Գ Ի Ր Ք Ե Ի Ս Ա Հ Մ Ա Ն  
Հարաւային Ամերիկայի հիւսիս-արեւմտեան ծայրը կը գրաւէ. թէ մեծ տվկիանոսի և թէ Անթիլեան ծովուն վրայ անցք ունի: Սահմանակից է Փանամայի, Վենեսուէլայի, Էքուաթորի և Պրազիլի:

Կ՛ր Մ Ա Կ Ե Ր Ե Ի Ո Յ Թ Ի Կ Ա Ջ Մ Ո Ի Թ Ի Ի Ն  
Երկրին արեւմտեան կողմը կը փակեն Անտևան լեռները. մինչդեռ արեւելեան կողմը դաշտազեաին մը կը տարածուի, ողողուած Ամազոն և Որէնօք գետերէն:

Կ՛ր Զ Ր Ա Գ Ր Ո Ի Թ Ի Ի Ն Ե Ի Կ Լ Ի Մ Ա Յ  
Քոլումպիայի գետերը հարուստ են ջուրով եւ նաւարկելի. ամէնէն երկար գետն է Մագդալիէն (1700 հզրմդր.). 1200 հզրմդր. նաւարկելի է: Ալիման զանազան է. ծովեզերքը տաք և վատառողջ. լեռնային շրջանակներու մէջ՝ բարեխառն:

40 **ՏԱՐԱԾՈՒԹԻՒՆ ԵՒ ԲՆԱԿԻԶ** **Քոլումպիա ունի 1,148,550**  
**տարածութիւն և 7,654,000**  
 բնակիչ՝ բազկացած սպանիացիներէ (10<sup>0</sup>/<sub>0</sub>), հնդիկներէ (7<sup>0</sup>/<sub>0</sub>),  
 խառնածիններէ (58<sup>0</sup>/<sub>0</sub>) ու սեւամորթներէ:

41 **ԿՐՕՆՔ ԵՒ ՎԱՐՁՈՒԹԻՒՆ** **Քոլումպիա հասարակապետութիւն**  
**մ'է: Երկրին մէջ տիրող կրօնքն**  
**կաթողիկէութիւնը: Կը խօսին սպանիական լեզուն:**

42 **ՔԱՂԱՔՆ ԵՐ** **Մայրաքաղաքն է Պոկորա (285,000 բն.)**  
**2500 մեզր. բարձրութեան վրայ. վաճառա-**  
**կանութեան կեդրոն՝ Մեակիլին (120,000 բն.). կարեւոր նաւահան-**  
**գիւտ՝ Բարրանքոչիլա (140,000 բն.):**

43 **ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿ** **Երկրին բնական հարստութիւնները**  
**չատ քիչ շահագործուած են: Ան-**  
**տառները կու տան՝ քառչոռ, բժշկական բոյսեր և յարգի փայտ:**  
**Հանքերէն ունի՝ ոսկի և արծաթ՝ որ երեսի վրայ թողուած են: Կը**  
**մշակեն մասնաւորապէս՝ սոչրձ, բանասն որոնք՝ կը կազմեն արտա-**  
**ծութեան գլխաւոր նիւթերը:**  
**Հաղորդակցութեան պակասին հետեւանքով Քոլումպիա շատ**  
**քիչ արդիւնք կը քաղէ ունեցած հարստութենէն:**

Է Ք Ո Ւ Ա Թ Ո Ր

Կ Ա Մ

Հ Ա Ս Ա Ր Ա Կ Ա Ծ Ի Ե Ր Կ Ի Ր

44 **ԴԻՐՔ ԵՒ ՍԱՀՄԱՆ** **Կը գրաւէ Անտեան լեռնաշղթաներու**  
**մաս մը, Քոլումպիայի հարաւային կող-**  
**մը, նոյնքան խաղաղական ովկիանոսի վրայ Ամազոնի դաշտա-**  
**գետնէն կտոր մը:**

ՄԱԿԵՐԵՒՈՅԹԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆ ԷՔՈՒԼԱԹՈՐ ալ Անտեաններու երկիր մ'ըլլալով, լեռներ և դաշտագետիներ մեծ մասը կը կազմեն հոն. լեռները ընդհանրապէս հրաբուխներ են:

Երկիրը թէեւ հասարակածի դօտի է, սակայն շնորհիւ իր լեռնային բարձր դիրքին բարեխառն կլիմայ կը վայելէ:

ՏԱՐԱԾՈՒԹԻՒՆ ԵՒ ԲՆԱԿԻՉ Ան ունի 307,000 հզրմեդր. քառակուսի տարածութիւն և 2,500,000 բնակիչ, որ մեծ մասամբ բաղկացած է հնդիկներէ:

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ ԵՒ ԿՐՕՆՔ ԷՔՈՒԼԱԹՈՐ հասարակապետութիւն մ'է: Երկրին մէջ տիրող կրօնքն է կաթողիկէութիւնը:

ՔԱՂԱՔՆԵՐ Մայրաքաղաքն է Քոչիքոյ (95,000 բն.) 2700 մեդր բարձրութեան վրայ. ենթակայ ստէպ երկրաշարժներու: Կարեւոր նաւահանգիստն է Կոչայարոչի (100,000 բն.):

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿ ԷՔՈՒԼԱԹՈՐ կ'արտածէ քարած, քանչուզ զոր կը հաւաքեն Ամազոնի մերձակայ անտառներէն: Երկրին յատուկ արտադրութիւններն են՝ բոշաակաւ փղոսկր, ասով տեղացիները կը հասկնան տեսակ մը արմաւենիներու հունտերը՝ որոնք իրենց գոյնով ու կարծրութեամբ կը ծառայեն կոճակներ շինելու. միւսը գես, քանամա կոչուածը՝ զոր կը շինեն արմաւենիի նեարդներէն: Հանքեր չեն պակսիր, բայց չեն շահագործուած:

ԷՔՈՒԼԱԹՈՐԻ ծովեզերքէն 1000 հզրմեդր. հեռու ովկիանոսին մէջ կը կանգնի Կաչարակոս կամ Կրիայից արշիպելագոսը՝ ուր կրիաներ կ'որսան: Այս արշիպելագոսը ԷՔՈՒԼԱԹՈՐԻ կը պատկանի:



## Փ Ե Ր Ո Ւ

Կ ԳԻՐՔ ԵՒ ՍԱՀՄԱՆ Կը տարածուի Էքուաթորի հարաւա-  
կողմը. սահմանակից է արեւելքէն՝  
Պրազիլի եւ Պուլիւիայի. արեւմուտքէն և հարաւէն՝ Մեծ ովկիա-  
նոսի եւ Քիլիի:

Կ ՄԱԿԵՐԵՒՈՅԹԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆ Անտեան լեռնաշղթաները  
երկրին մէջ մեծ մաս կը  
բռնեն, կտրելով հիւսիս-արեւմուտքէն հարաւ-արեւելք: Կը գրա-  
ւէ դարձեալ ծովեզերեայ փոքրիկ մաս մը:

Կ Կ Լ Ի Մ Ա Յ Ծովեզերքը չոր կլիմայ մ'ունի. այնուհանդերձ  
ցուրտ հոսանքը կը մեղմացնէ ջերմութիւնը:  
Բարձրաւանդակին վրայ մեղմ է:

Կ ՏԱՐԱԾՈՒԹԻՒՆ ԵՒ ԲՆԱԿԻՉ Փերու ունի 1,383,000 հզր-  
մեղր. քո. տարածութիւն և  
7,300,000 բնակիչ:



Լ Ի Մ Ա

Կ Ք Ա Ղ Ա Ք Ն Ե Ր Մայրաքաղաքն է Լիմա (250,000 բն.) ուր  
որովհետեւ չ'անձրեւեր, տուները արեւով  
չորցած աղիւսներով կառուցուած են և տանիքները հարթ են. իսկ  
փողոցները՝ արեւելակողմ դարձած, որպէս զի ամառը մէկ կողմը  
չուք ունենան. նաւահանգիստն է Գալեաոյ (66,800 բն.), կարե-  
ւոր քաղաք մ'է նաեւ Կոչցիօ (38,000 բն.):

Փերուի կը պատկանի Ամազոնի վերին ընթացքը՝ որ կը կոչուի Մարալոն. դաշտազետնի հողամաս մ'է գետին երկայնքը:

Մարանոնի մէջ կարեւոր է իգոշիրոս գետային նաւահանգիստը՝ Աղլանտեանէ 4000 հզրմզր. հեռու:

Ե

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿ

Փերու հարաւային Ամերիկայի հարուստ երկիրներէն մին է. կ'արտադրէ շաքար, քիմիկա, քառչոռ, և ուրիշ գեղօրէններ: Երկրին յատուկ է շաւա կենդանին՝ որ եղջերուի չափ խոշոր է. ուսկից կ'առնեն կաթ և բուրգ: Հարուստ է հանքերով, որոնցմէ կը շահագործեն՝ արծաթը, պղինձը և քարիւղը:

ՊՈԼԻԻՒ

Կ

ԴԻՐՔ ԵՒ ՍԱՀՄԱՆ

Սահմանակից է հիւսիսէն և արեւելքէն՝ Պրազիլի. հարաւէն՝ Փարակուայի. արեւմուտքէն՝ Փերուի: Հարաւային Ամերիկայի միակ պետութիւնն է որ ծովի հետ ուղղակի յարաբերութիւն չունի, այլ կը հաղորդակցի գետերու միջոցաւ:

Ե

ՄԱԿԵՐԵԻՆՅՈՅԹԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆ

Փերուի հարաւը՝ Անտեան լեռնաշղթաները իրենց ամենալայն մասին կը հասնին եւ կը կազմեն բարձրաւանդակ մը՝ որ Պոլիւիայի կը պատկանի. Պոլիչիան բարձրաւանդակ:

Ե

ԿՂԻՄԱՅ

Պոլիւիա մեղմ և առողջ կլիմայ ունի՝ իրբեւ արդիւնք լեռներու շնորհիւ՝ զովացած տաք գօտիին:

Կ

ՏԱՐԱԾՈՒԹԻՒՆ ԵՒ ԲՆԱԿԻԶ

Պոլիւիա ունի 1,333,000 հարամեզր քառակուսի տարածութիւն եւ 2,800,000 բնակիչ:

Ե


ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Մինչեւ 1825՝ մաս կը կազմէր Արձենթինայի դաշնակցութեան: Այդ թուականին Պոլիւար և Սիւքր զօրավարներու քաջութեամբ՝ ան-

կախութիւն ստացաւ եւ առանձին հասարակապետութիւն եղաւ:  
Երկիրն ալ ի պատիւ Պոլիւարի՝ Պոլիւիա կոչուեցաւ:

4. ԲԱՂԱՔՆԵՐ Մայրաքաղաքն է Լա-Քազ (120,000 բն.)  
կարեւոր քաղաք՝ Սիշքը (30,000 բն.):

5. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿ Պոլիւիա կ'արտադրէ՝ քարաօ, քիւն-  
քիւնա, բայց աւելի հանքային հա-  
րըստութիւն ունի. իր լեռները կը պարունակեն՝ արծաթ, պղինձ  
եւ առատ անագ:



### Ք Ի Լ Ի

6. ԳԻՐԲ ԵՒ ՍԱՀՄԱՆ Քիլի նեղ և երկայն դօտի մ'է 4500  
հզրմղր. (հիւսիսէն հարաւ) որ կը տա-  
րածուի Փերուէն մինչեւ Երկիր Հրոյ: Լայնութիւնը՝ (արեւմուտ-  
քէն արեւելք) 100-250 հզրմղր.: Սահմաններն են՝ հիւսիսէն Փե-  
րու, հարաւ-արեւելքէն՝ Պոլիւիա, արեւելքէն՝ Անտեան լեռները  
որ զինքը Արձենթինայէն կը բաժնեն. հարաւէն և արեւմուտքէն՝  
Խաղաղական ովկիանոս:

7. ՄԱԿԵՐԵԻՈՅԹԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆ Քիլիի մէջ Անտեանները  
կը տարածուին հիւսիսէն  
հարաւ: Հիւսիսային կողմը կը բռնէ Պոլիւեան քարձրաշանդակը՝  
հրաբուխներով ծածկուած. կեղրոնը կը տարածուի ընդարձակ հո-  
վիտ մը Քորաիլեաններու և Անտեան լեռներու մէջտեղ: Հարաւը  
ծովեզերեայ Քորաիլեանները կը կորսուին շարք մը ժայռուտ կըղ-  
զիներու և թերակղզիներու մէջ: Ամբողջ ծովեզերքը ֆիորտներով  
ծածկուած են:

8. Կ Լ Ի Մ Ա Յ Հիւսիսէն հարաւ, ծովէն լեռ, Քիլի տարբեր  
կլիմայ ունի: Հիւսիսային Քիլի՝ չոր կլիմայ  
ունի. ցուրտ քամիները կը փչեն հարաւէն եւ հարաւ-արեւմուտ-

քէն: Գրեթէ բնաւ անձրեւ չի տեղար. տարւոյն մէջ հազիւ երկու կամ երեք անգամ: Ներսը ընդարձակ անապատ է (Աթաքամայ անապատ) օրուան մէջ կիզիչ տաքութիւն և դիշերները խիստ ցուրտ:

Կեղրոնական Քիլի աւելի բարեխառն և առողջ կլիմայ ունի: Անձրեւ կու գայ ձմրան. լեռներու վրայ ցուրտը խիստ է և ձիւն կու գայ: Հարաւային Քիլի խոնաւ և ծովային կլիմայ ունի:

4. **ՏԱՐԱԾՈՒԹԻՒՆ ԵՒ ԲՆԱԿԻՉ** Ունի 751,512 հզրմգր. տարածութիւն և 4,040,000 բնակիչ. անհաւասար կերպով բաժնուած. հիւսիսային կողմը ուր անապատային է՝ շատ քիչ. աւելի հաւաքուած են կեղրոնը:


4. **ԿՐՕՆՔ ԵՒ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ** Երկրին մէջ տիրող կրօնքն է կաթողիկէութիւնը: Վարչութեան ձեւն է հասարակապետութիւն:

4. **ՔԱՂԱՔՆ ԵՐ** Մայրաքաղաքն է Սանքիակոյ (574,000 բն.) Խաղաղականի վրայ ամէնէն բազմամարդ քաղաքն է. կարեւոր կեղրոններն են Իրիքի (45,750 բն.) բորոկատի կարեւոր նաւահանգիստ. Սնրոֆա-Կասրա (60,000 բն.), Վալփարաիզ (201,000 բն.) ամէնէն բանակ նաւահանգիստը. դժբախտաբար ենթակայ երկրաշարժի:


4. **ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿ** Հիւսիսային Քիլի հանքերու երկիր մ'է, ունի բորոկատ, պղինձ՝ որու արտադրութեան մէջ երկրորդ տեղը կը բռնէ. ունի դարձեալ արծաթ և ոսկի:

Կեղրոնական Քիլի երկրագործական երկիր մ'է, կու տայ՝ ցորեն, որթատունկ, պտուղ:

Հարաւային Քիլի բազմաթիւ անտառներ ունի:



# ԲԼԱԴԱՅԻ ԵՐԿԻՐՆԵՐ



40

ԲԼԱԴԱՅԻ ԵՐԿԻՐՆԵՐ. — Այսպէս կը կոչուին հարաւային Ամերիկայի հարաւ-արեւելեան կողմը գրաւող հասարակապետութիւնները — ԱՐՃԵՆԹԻՆԱ, ԲԱՐԱԿՈՒԱ, ՈՒՐՈՒԿՈՒԱ:

Պետք՝ որմէ առած է երկիրը անունը — Բլադա կամ արծաթագետ — հարաւային Ամերիկայի երկրորդ մեծ գետն է եւ աշխարհիս կարեւորագոյններէն մին:

## ԱՐՃԵՆԹԻՆԱ<sup>1</sup>

41 ԳԻՐՔ ԵՒ ՍԱՀՄԱՆ Երեք հասարակապետութիւններէն ա՛մէնէն ընդարձակը, Արճենթինա, կը գրաւէ հարաւային Ամերիկայի բոլոր Ադլանտեանի զառիվայրը: Սահմանակից է արեւելքէն՝ Ադլանտեանի, արեւմուտքէն՝ Անտեաններու գաղաթին, որու մաս մը միայն իրեն կը պատկանի և կը վերջանայ մինչեւ Երկիր Հրոյ:

61 ՄԱԿԵՐԵՒՈՅԹԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆ Արեւմտեան և հարաւային մասին մէջ՝ ան լեռնային է: Այս լեռներու արեւելքը կը տարածուի ընդարձակ դաշտագետինը՝ ուր հիւսիսէն հարաւ կը բռնէ երեք գաւառներ, Չաքոյ, Բաւրա և Փարակոնիա:

Չաքոյ՝ որուն արեւմտեան մասը Բարակոլայի կը պատկանի, կաւախառն դաշտագետին մ'է՛ ուր կը պակսի ջուրը: Բաւրա՝ ուրիշ խոտաւէտ դաշտագետին մը ուր կ'արածին անհամար հօտեր՝ արջաօխ, ոչխարի և ձիերու: Հուսկ Փարակոնիա՝ բարձրաւանդակ մ'է գեղեցիկ լիճերով և մարգագետիններով ծածկուած:

1. Արճենթինա թարգմանութիւնն է «Բլադա» բառին՝ որ սպանիական լեզուով կը նշանակէ արծաթ:

Կ Լ Ի Մ Ս Յ

Արճենթինա՝ ընդհանրապէս ջերմին կլիմայով երկիրներու կարգէն է, սակայն հանդերձ իր տաքութեամբ՝ առողջ կլիմայ ունի:

ՏԱՐԱԾՈՒԹԻՒՆ ԵՒ ԲՆԱԿԻԶ

Արճենթինա ունի 2,971,000 հզրմգր. քա. տարածութիւն և 8,750,000 բնակիչ: Այսօր այս բնակչութիւնը շատ խտուն է, բաց ի տեղացի հնդիկներէ, որոնք հեռոտէ նուազելու վրայ են և խտնածիններէ՝ որոնք արեւելեան գաւառները կը բնակէին, եկած աւելցած են եւրոպացի բազմաթիւ գաղթականներ: 1914էն վերջ բազմաթիւ հայ ընտանիքներ ալ գաղթած են Արճենթինա:

ԿՐԾՆՔ ԵՒ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Վարչութեան ձեւն է գաշնակից հասարակապետութիւն: Երկրին մէջ տիրող կրօնքն է կաթողիկէութիւնը:

ՔԱՂԱՔՆ ԵՐ

Մայրաքաղաքն է՝ Պուէնոս-Այրես (1,720,000 բն.) հարաւային Ամերիկայի գլխաւոր նաւահանգիստը, որուն բնակչութեան կէսը՝ օտարականներ են. Լա-



Պուէնոս-Այրես

Բրադա (165,000 բն.) մեծ շքով շինուած է, երկրաչափական ամէն կանոնաւորութիւն ունի: Ռոզարիոյ (400,000 բն.) վաճառականութեան և ճարտարարուեստի կեդրոն. Պայիա-Պրանքա (80,000 բն.): Ներքին քաղաքներն են՝ Քորտոպա (220,000 բն.) երկրին մէջտեղը. Սանթաֆե (110,000 բն.) և Փարանա (75,000 բն.):

§ ԳՆՏԵՍՍԿԱՆ ՎԻՃԱԿ Արճենթինա նախ անասնարուծութեան երկիր մ'էր. վերջերս եղած է նաեւ երկրագործութեան: Այնդանիները կը սնուցանէ Բամբասի մէջ: Չանազան կլիմայ ունենալուն՝ կու տայ ամէն գօտիի արտադրութիւն. կը մշակեն թէ արեւադարձի բոյսեր — ծխախոտ, շաքար, սուրճ եւ թէյ բարեխառն գօտիի արտադրութիւններ, — որթատունկ, ցորեն, վուշ եւայլն: Ինչպէս ըսինք անասնարուծութիւնն է երկրին հարստութիւնը. ունի արջառ, ոչխար եւ ձիեր: Այս պատճառաւ իսկ ան մեծ վաճառականութիւն ունի՝ բուրգի, պահածու մսի, ճարպի և կարագի:

§ ՓԱԹԱԿՈՆԻԱ. — Արճենթինայի ամէնէն հարաւային ծայրը կը գրաւէ: Իր կլիմայով կը տարրերի միւս դաւառներէն: Անձրեւները առատ են Անտեաններու կողմը, նուազ՝ արեւելքը: Միակ կարեւոր քաղաքն է՝ Սանրա-քրոշգ:

ՈՒՐՈՒԿՈՒԱ

§ ԴԻՐԲ ԵՒ ՍԱՀՄԱՆ Կը գրաւէ Պրազիլեան բարձրաւանդակին հարաւային ծայրը: Սահմաններն են. հիւսիսէն՝ Պրազիլ, արեւելքէն և հարաւէն՝ Ադլանտեան. արեւմուտքէն՝ Արճենթինա: Անունը առած է Ուրուկուա գետէն՝ որ երկիրը կը բաժնէ Արճենթինայէն:

§ ՄԱԿԵՐԵՒՈՅԹԻ ԿԱԶՄՈՒԹԻԻՆ, ԿԼԻՄԱՅ Բարձրաւանդակ մ'է նուազ բարձր (300-600 մեղր): Հիւսիսէն հարաւ կը կարեն ցած լեռներ: Կլիման ընդհանրապէս բարեխառն է:

§ ՏԱՐԱԾՈՒԹԻԻՆ ԵՒ ԲՆԱԿԻՉ Ունի 186,926 հզրմղր. քա. տարածութիւն և 1,808,000 բնակիչ. խառնածիններ և օտարականներ միայն, որովհետեւ հին հնդիկ ցեղերը կորսուած են: Վարչութեան ձեւն է հասարակապետութիւն:

Կ՝ ՔԱՂԱՔՆԵՐ Մայրաքաղաքն է Մոնրե-Վիտեոյ (440,000  
բն.), ժայռուտ թերակղզիի մը վրայ:

Կ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿ Հողը շատ արգասաբեր է եւ  
յարմար երկրագործութեան ու  
անասնաբուծութեան: Երկրին բուն հարստութիւնն է անասնաբու-  
ծութիւնը. որով կ'արտադրէ՝ բուրդ, մորթ եւայլն:

ԲԱՐԱԿՈՒԱ

Կ՝ ԴԻՐՔԵԻ ՍԱՀՄԱՆ Կը գրաւէ Պրագիլի բարձրաւան-  
դակէն կտոր մը և Չակոյ դաշտա-  
դեանէն մաս մը: Սահմաններն են, հիւսիսէն և արեւելքէն՝ Պրա-  
գիլ. հարաւէն եւ արեւմուտքէն՝ Արճենթինա, հարաւ-արեւմուտ-  
քէն՝ Պուլիւիա: Անունն առած է համանուն դեաէն:

Կ՝ ՄԱԿԵՐԵԻՈՅԹԻ ԿԱԶՄՈՒԹԻԻՆ ԵՒ ԿԼԻՄՍՅ Զուտ ցամա-  
քային երկիր  
մ'է: Լաւ դիրք մ'ունի, որովհետեւ երեք գետեր իր մէջը կը մի-  
անան. Բարակոչա, Քարակե, և Բիլլրումայո: Բարակուա գետը եր-  
կիրը երկու մասերու մը բաժնէ. արեւելեան կողմը կը բռնէ բուն  
Բարակուա. իսկ արեւմուտքը՝ Չարոյ դաշտագետինը:  
Կլիման բարձր տեղերը չոր է. դաշտերուն մէջ տաք և խոնաւ:

Կ՝ ՏԱՐԱԾՈՒԹԻԻՆ ԵՒ ԲՆԱԿԻՉ Ունի 253,000 հզրմգր. քո.  
տարածութիւն և մէկ միլիոն  
բնակիչ, բաղկացած՝ հնդիկներէ, խառնածիններէ և օտարականներէ:  
Վարչութեան ձեւն է հասարակասպետութիւն:

Կ՝ ՔԱՂԱՔՆԵՐ Մայրաքաղաքն է Ստռելչիոն կամ Վերա-  
փոխուս (225,000 բն.):

Կ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿ Գլխաւոր արտադրութիւններն են՝  
բամբակ, ծխախոտ, շաքարեղէգ եւ  
մասնաւոր տեսակ մը թէյ:

# Պ Ր Ա Ջ Ի Լ

ԳԻՐՔ ԵՒ ՍԱՀՄԱՆ  
Պրազիլ հարաւային Ամերիկայի ամէնէն ընդարձակ երկիրն է. կը տարածուի Ս. Հոսթոս հրաւանդանէն մինչեւ Փերուի սահմանը: Աղլանտեանի վրայ 7500 հզրմգր. ծովեզերք ունի: Հարաւային Ամերիկայի կէսը կը գրաւէ. գրեթէ Ամազոնի բոլոր աւազանը եւ հիւսիս-արեւելեան բոլոր բարձրաւանդակը: Սահմանակից է հիւսիսէն և արեւելքէն՝ Աղլանտեան ովկիանոսի, արեւմուտքէն՝ արուեստական սահմաններ զինք կը բաժնեն հարաւային Ամերիկայի բոլոր պետութիւններէն, բայց ի Ֆիլիպին և Էքուաթորէն՝ որոնցմէ հեռու կը մնայ. հարաւէն՝ Բլագայի երկիրները:

ՄԱԿԵՐԵԻՈՅԹԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆ  
Պրազիլը կը կազմեն երկու մեծ դաւառներ. արեւելեան կողմը՝ Պրազիլի բարձրաւանդակը, արեւմուտքը՝ Ամազոնի մեծ դաշտագետինը: Ամազոնի դաշտագետինը՝ աշխարհի ամէնէն մեծ դաշտագետինն է, գրեթէ Եւրոպայի տարածութեան կէսն ունի (4,500,000 հզրմգր. քա.) որուն շուրջ 3 միլիոնը՝ Պրազիլի կը պատկանի: Արեւմուտքը կը գոցեն Անտեան բարձր լեռները. հիւսիսէն և հարաւէն՝ Պրազիլի բարձրաւանդակը: Այս ընդարձակ երկիրը թէպէտեւ շատ հարուստ, բայց Սահարայէն նուազ բնակիչ ունի. (700,000): Մինչդեռ Պրազիլի բարձրաւանդակը՝ խոշոր եռանկիւն մ'է. միջին բարձրութիւնն է 300-600 մեզր: Միայն ծովուն կողմը բարձր լեռներ կան:

ԿԼԻՄԱՅ ԵՒ ԶՐԱԳՐՈՒԹԻՒՆ  
Պրազիլ կլիմայական չորս գոտիներու կը բաժնուի:  
ա. - Ամազոնի մեծ դաշտագետինը հասարակածի կլիմայ ունի. այսինքն յարատեւ ջերմութիւն և խոնաւութիւն մը որ վնասարեւր չէ, բայց անարիւնութիւն կը պատճառէ: Ամբողջ տարին շոգ կը լինի. ջերմութիւնը 25-30 աստիճանէ: Բ. - Պրազիլի բարձրաւանդակը երկու եղանակ պէս Միացեալ-Նահանգներու և տաք նոյեմբերէն ապրիլ. միւսը՝ չոր եւ կաթ, մեքենաներ. իսկ: գ. - Արեւելեան ծովեզերքը՝ ենթակայ ըլքառչոռ եւայլն: Դ. - Երկուստեքն և հարաւ-արեւելեան Ալիզեան

հովերուն, բարեխառն և առողջ կլիմայ մը կը վայելէ: Դ. — Հարաւային մասը հուսկ բարեխառն կլիմայ ունի:

Պրազիլ ունի խոշոր գետեր, կարեւորներն են՝ Ամազոն (5400 հզրմղր.) աշխարհիս ամէնէն երկար գետը չէ, բայց ջուրի առատութեամբ իր հաւասարը չունի: Ամազոնի առաւելութիւնը անոր մէջն է որ իր բազմաթիւ գետակիցներով նաւարկութեան համրայ կը դժէ 50,000 հզրմղր. որուն նման չկայ աշխարհիս վրայ:

Կ.

ՏԱՐԱԾՈՒԹԻՒՆ ԵՒ ԲՆԱԿԻՉ

Ունի 8,511,000 հզրմղր. քո. տարածութիւն: Այս անհուն


տարածութեան վրայ բնակիչը քիչ է, միայն 39,695,000:

Ը.

ԿՐՕՆՔ ԵՒ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Պրազիլի ժողովուրդը կրօնքով կաթողիկէ է: Վարչութեան ձեւ

ը 1889էն ի վեր դաշնակից հասարակապետութիւն:



Ռիոյ-տէ-Նանէյրօ

ՔԱՂԱՔՆԵՐ

Մայրաքաղաքն է՝ Ռիոյ-տէ-Նանէյրօ (2,000,000 բն.). կա

Մանաս (75,704 բն.) վաճառականութեան կրթութիւններն են՝ Կեղրօնը միակ կարեւոր քաղաքն է Ս. ֆոյր<sup>սոս</sup>, շաքարեղէգ եւ

1 Կաթնայ քաղաքները  
2 Գետնայ կրթում

440

մեզր բարձրութեան վրայ, նաւահանգիստն է Սանթոս (150,000  
բն.) որ առատ սուրճ կ'արտադրէ:

ՏԵՆԵՍՍԿԱՆ ՎԻՃԱԿ

Պրազիլ երբեմն ոսկիի և ագամանդի  
աշխարհն էր, այսօր, քառչոռչի եր-

կիր մ'ըլլալէ վերջ՝ սուրճի աշխարհն է. ոչ մէկ երկիր այնքան  
սուրճ կ'արտադրէ որքան Պրազիլ. բովանդակ աշխարհիս արտա-  
դրութեան 100ին 75ը ինք կու տայ: Ղլխաւոր վայրն է Ս. Փոլոյ:

Սմաղոնի տուած քառչոռչն՝ որ սուրճի հետ երկրին մեծ ար-  
տադրութիւնը կը կազմէր, կատարեալ անկման մէջ է:

Անտառներն առատութեամբ կու տան երկնոս փայտը, ա-



Պրազիլեան անտառ

տաղձագործութեան, նաւային շինութեան և բժշկութեան բոյսեր:  
Պրազիլ սուրճէն դատ կը մշակէ ուրիշ բոյսեր ալ. շաքարեղէզ,  
բամբակ, ծխախոտ՝ հիւսիս-արեւելեան գաւառներու մէջ: Անաս-  
նարուծութիւնը զարգացած է մասնաւորապէս հարաւային բար-  
ձրաւանդակի վրայ: Հանքերը որ երբեմն երկրին հարստութիւնը  
կը կազմէին, շատ տկար արդիւնք մ'ունին, մանաւանդ երբ Ափ-  
րիկէի հանքերը գանուեցան:

Վաճառականութեան համար ունի գետային երկար ճամբա-  
ներ. շոգեկառքի գծերը 41,000 հզրմզր. կարեւոր դեր կը խա-  
ղան: Արտաքին վաճառականութիւնը շատ բանուկ է. գլխաւորա-  
պէս Միացեալ-Մահանգներու հետ կը կատարէ. կը ներածէ՝ եր-  
կաթ, մեքենաներ. կ'արտածէ՝ սուրճ, շաքար, միս, ծխախոտ,  
քառչոռչ եւ այլն:

Վ Ե Ն Ե Ց Ո Ւ Է Լ Ա

Կ ԳԻՐՔ ԵՒ ՍՍՀՄԱՆ Հարաւային Ամերիկայի հիւսիս-արեւելեան անկիւնը՝ կը դրաւ Թրէնոք գետին աւազանին մեծագոյն մասը և լեռնոտ ծովեզերեայ դաւառը, որ երկրին սահմանը կը գծէ: Հիւսիսային կողմն ունի Անթիլեաններու ծովը, արեւելքը՝ Անգղիական Կույանա. հարաւը՝ Պրազիլ. արեւմուտքը՝ Գոլոմպիա:

Զ ՄԱԿԵՐԵՒՈՅԹԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆ Թրէնոք գետին աջ ափին վրայ՝ երկիրը լեռնոտ և զրեթէ ամբողջապէս կոյս անտառներով ծածկուած է, ուր կը բնակին հնդիկ վայրենի ցեղեր: Չախ ափին վրայ՝ կը տարածուին ընդարձակ դաշտագետիններ, սպանիական լեզուով շիակոս կոչուած որոնք քիչ անձրեւ ընդունելուն՝ սաշակներ են այսինքն խոտաւէտ հողամասեր, անասնարուծութեան յարմար և սառցիւ տեղացի ժողովուրդը, մեծ մասամբ խառնածին, անասնարուծեամբ կը զբաղի հոս:

Կ Կ Լ Ի Մ Ա Յ Հասարակածի և ովկիանոսի մօտ ըլլալով՝ Վենեսցուէլա կը վայելէ տաք և խոնաւ կլիմայ և հարուստ բուսականութիւն՝ ծովեզերեայ մասին մէջ. բայց բարձր լեռներու վրայ կլիման ցուրտ է:

Կ ՏԱՐԱԾՈՒԹԻՒՆ ԵՒ ԲՆԱԿԻՉ Բնակիչ: Ունի 942,000 հզրմզր. քա. տարածութիւն և 2,800,000

Կ ԿՐՕՆՔ ԵՒ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ Կրօնքով կաթողիկէ են: Պետութեան վարչութեան ձեւն է դաշնակից հասարակապետութիւն:

Կ ՔԱՂԱՔՆ ԵՐ Մայրաքաղաքն է Գարագաս (900,000 բն.). վարենյիս (54,387 բն.) երկուքն ալ շոգեկառքի գծով կապուած, Կոչայրա (8000 բն.) նաւահանգստին հետ:


6.

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿ

Արտադրութեան գլխաւոր նիւթն է սոչրձ, յետոյ քարասօ և կաշի: Ունի

դարձեալ ոսկի. իսկ քարիշղի կարեւորութիւն կը ստանայ:

արտադրութիւնն ալ հետզհետէ մեծ



ԿՈՒՅԱՆԱ

6.

Աղլանտեանի վրայ կը տարածուի. բաժնուած եւրոպական երեք պետութիւններու մէջ. Անգղիոյ, Հոլանտայի և Ֆրանսայի:

Կուլյանայի ծովեզերքը ցած և ճախճախուտ է. ենթակայ դեւտերու ողողումներու. այնպէս որ մշակութիւնը ազատելու և ջուրերը կանոնաւորելու համար՝ ամբարտակներ և ջրանցքներ շինած են: Մինչդեռ երկրին ներսը կը բռնեն մեծ կոյս անտառներ: Կուլյանայ փայլուն ապագայ ունի. որովհետեւ հարուստ է ոսկիի եւ ադամանդի հանքերով:

6ա


ԱՆԳՂԻԱԿԱՆ ԿՈՒՅԱՆԱ. — Ամէնէն մեծ եւ բազմամարդը. ունի 246,470 հզրմդր. քո. տարածութիւն և 314,000 բնակիչ: Մայրաքաղաքն է Ճորձիաւն: Կ'արտադրէ քարասօ, սոչրձ. մեծ մշակութիւն ունի բրնձի: Իբրեւ հանք՝ ունի ոսկի:

6բ

ՀՈԼԱՆՏԱԿԱՆ ԿՈՒՅԱՆԱ կը կոչուի նաեւ Սուրինամ՝ երկիրը թրջող գետին անունով: Ունի 129,000 հզրմդր. քո. տարածութիւն և 88,000 բնակիչ: Մայրաքաղաքն է Բարաւմարիպոյ: Կ'արտադրէ՝ քարասօ, շաքար և բրնձ: Իբրեւ հանք ունի ոսկի:

6գ

ՖՐԱՆՍԱԿԱՆ ԿՈՒՅԱՆԱ. — Ամէնէն փոքրը եւ քիչ բնակիչ ունեցողը: Ունի 88,000 հզրմդր. քո. տարածութիւն եւ 49,000 բնակիչ: Մայրաքաղաքն է Գայեն: Կ'արտադրէ՝ քարասօ, ոսկի, փայտ եւ այլն:





ՀԱՅԿԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ

ՄԱՍԻՍԻ ԳՐԱԴԱՐԱՆ

**Ո Վ Կ Ի Ս. Ն Ի Ս.**

11-1-11-11-11-11

# ՈՎԿԻԱՆԻԱ



## ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

ԳԻՐՔ ԵՒ ՍԱՀՄԱՆ

Սովորաբար Ովկիանիա անունը կը տրուի այն ցամաքներուն՝ որոնք ցա-

նուած են Խաղաղական ովկիանոսին մէջ. Ասիոյ եւ Ամերիկայի մէջտեղ եւ կը կազմեն աշխարհիս հինգերորդ մասը: Ասոնք կարելի է բաժնել երեք խումբերու. ա. - խոշոր ցամաք մը. այն է Աւստրալիա, որուն մաս կը կազմեն նաեւ Թասմանիա, Նոր Զելանտա եւ Նոր Կուինէա: բ. - Ասիոյ մօտակայ արշիպելագոսները: գ. - Խաղաղականի մէջ ցանուած փոքր կղզիները:

ՈՎԿԻԱՆԻՈՅ ԳԻՒՏԸ. - Եւրոպացիները շատ ուշ ճանչցան վերոյիշեալ ցամաքները: Ամէնէն առաջ սկսան փորթուղալցիները ժ.Ձ դարուն (1507-1529) որոնց յաջորդեցին անգղիացի, ֆրանսացի եւ հոլանտացի նաւաստիներ: Յովհաննէս Քուլք, անգղիացի նաւաստին, (1728-1779) երեք ճամբորդութիւն ըրաւ եւ շատ ցամաքներ գտաւ: Աւստրալիա, որ ամէնէն մեծն եւ կարեւորն է՝ գտաւ Արեւ-Թասման հոլանտացի նաւաստին 1642ին:

ԲՆԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ

Այս կղզիներէն ոմանք հրաբխային եւ ուրիշներ բուստային (coralline)

կազմութիւն ունին: Առաջինները լեռնային, բարեբեր եւ բազմամարդ են. երկրորդները՝ տափարակ են, խեղճ բուսականութիւն ունին եւ նուազ բազմամարդ են:

Կ Լ Ի Մ Ա Յ

Աւստրալիոյ ծովեզերքները եւ կղզիներու մէջ կլիման ծովային է. մինչդեռ ներսերը՝

ընդհանրապէս ցամաքային: Ամբողջ կղզիներուն մէջ եւ Աւստրալիոյ արեւելեան կողմը՝ առատ անձրեւ կու գայ:

46

**ՅԱՄԱՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՒՄ**

Ովկիանիոյ մեծ մասին կը տիրէ Անգղիա. ուր սակայն աւել-

լի կամ պակաս երկիր ունին Հոլանտա, Ֆրանսա, Ճարոն, Միացեալ-Նահանգները և Քիլի:

Աղգադրական տեսակէտով կը բաժնուի չորս մասերու:


ա. - ԱԻՍՏՐՍԼԵԱՆ ԴԱՇՆԱԿՅՈՒԹԻՒՆ՝ որ կը պարունակէ բուն Աստրալիա, Թասմանիա և Նոր Զելանտա:

բ. - ՄԵԼԱՆԵՉԻԱ, որ կը պարունակէ Նոր Կուինլանտ, և մերձակայ կղզիները:


գ. - ՄԻՔՐՈՆԵՉԻԱ (= Մանր կղզիներ), որ կը պարունակէ խումբ մը փոքրիկ կղզիներ:

դ. - ՓՈՒԼԻՆԵՉԻԱ (= Բազմաթիւ կղզիներ), որ կը պարունակէ արեւելեան Խաղաղականի փոքր կղզիներ:

47



# Ա Ի Ս Տ Ր Ա Լ Ի Ա



Աւստրալիա անուան տակ սովորաբար կը հասկցուին Խաղաղական ուղիանոսին մէջ եղող անգղիական կալուածները. ԲՈՒՆ ԱԻՍՏՐԱԼԻԱ, ԹԱՍՄԱՆԻԱ, ՆՈՐ ԶԵԼԱՆՏԱ, վիժի կամ Ֆիժի կըղզիները և ՆՈՐ ԿՈՒԻՆԷԷԱ:

Հոս սակայն պիտի խօսինք միայն առաջին երեքին վրայ, որովհետեւ Նոր Կուինէա՝ Մելանեզիայի մաս կը կազմէ, իսկ Վիժի՝ Փուլինեզիայի:

**ԳԻՐՔ ԵՒ ՍԱՀՄԱՆ** Աւստրալիա կը գրաւէ Ասիոյ արշիպելագոսին հարաւ-արեւելեան կողմը որմէ կը բաժնուի Թիմորի ծովով և Նոր-Կուինէայի հարաւային կողմը, որուն հետ կը միանայ Թորրէսի նեղուցով: Երկիրը կը թրջեն Հնդկային և Խաղաղական ուղիանոսները: Թէպէտեւ կըղզի մ'է՝ բայց իր ընդարձակութեամբ ճշմարիտ աշխարհ մ'է. 4000 հզրմգր. էն աւելի լայնութիւն ունի. հակառակ ասոր աւելի նեղ է 3200 հզրմգր.: Աշխարհիս բոլոր միւս մասերէն բաժնուած է, այս է պատճառը որով միւս ցամաքներէն ուշ ճանչցան մարդիկ:

Աւստրալիա կը կոչուի նաեւ ՆՈՐ-ՀՈԼԱՆՏԱ. այսպէս կոչեցին երբ հոլանտացի նաւաստիներ ժԸ դարուն սկիզբը առաջին անգամ տեսան զայն:

**ՄԱԿԵՐԵԿՆԻՅԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆ** Մակերեւոյթի կազմութիւնը համեմատ Աւստրալիոյ մէջ կարելի է գծել երեք գօտի. ա. - արեւելեան կողմը լեռնաշղթաներու գօտի մը, որոնց մէջ կը գտնուի միանգամայն ցամաքին բարձրագոյն գագաթը՝ Թուլկուէտ, Քոչուսքայ լեռնագօտին մէջ (2241 մեղր): բ. - Կեղրոնական տափարակութիւն՝ ուր գետեր և լիճեր ստէպ մեծ դիւրութեամբ կը փոփոխեն իրենց անկողինը: գ. - Արեւմտեան գօտի՝ ուր ընդարձակ բարձրաւանդակ մը ցաւաքին կէսը կը գրաւէ: Աւստրալիա իր ընդարձակ կազմութեամբ՝

շատ կը նմանի Ափրիկէի, նոյնիսկ անկէ ալ տծեւ է. Ափրիկէ բաւական երկար թերակղզիով մը կը վերջանայ. ինչ որ կը պակասի Աւստրալիոյ:

6. ԿԼԻՄԱՅ Ամբողջութեամբը, Աւստրալիա չոր երկիր մ'է. բայց որովհետեւ շատ ընդարձակ է, կարելի է կլիմայական մինչեւ չորս դասի նշանակել. 1. - Հիւսիսային կողմը (Տարուին նաւահանգիստը) արեւադարձային կլիմայ ունի. այսինքն տաք ու կանոնաւոր ջերմութիւն և առատ անձրեւ. 2. - արեւելեան ափը (Սիանէյ) բարեխառն կլիմայ եւ առատ անձրեւ. 3. - հարաւ արեւմտեան ափը ձմեռնային անձրեւ. 4. - կեղրոնը՝ կեղրոնական Ասիոյ անապատներուն կլիման կը տիրէ. ցուրտ գիշերներու կը յաջորդեն կիզիչ օրեր:

7. ԶՐԱԳՐՈՒԹԻՒՆ Ճշմարիտ գետեր միայն հիւսիսային եւ արեւելեան կողմը կը գտնուին. գլխաւորն է Մըրրէյ (2766 հզմդր.), յետոյ Տարլին (3124 հզմ.): Զուրի միւս հոսանքները աւելի հեղեղներ են, որոնք անձրեւներէն վերջ կը ձեւանան և կը վազեն ժամանակաւոր անկողիններու մէջ: Իսկ լիճերը նուազ խոր եւ աղային ջուրեր են: Ասոնցմէ մեծերն են՝ Կէյրտներ, Թորրէնս, Էյր, Աւադեոս, եւայլն:

8. ԾՈՎԱՓՈՒՆՔ Աւստրալիա միայն երկու աղեղնածեւ կը տրուածք ունի. Քարփիկերա ծոցը՝ հիւսիսային կողմը, և Սփէնսըր ծոցը՝ հարաւը:

9. ՏԱՐԱԾՈՒԹԻՒՆ ԵՒ ԲՆԱԿԻՉ Բուն Աւստրալիա ունի 7 միլիոն 631,000 հզմդր. քստարածութիւն և 6,600,000 բնակիչ, ձեւացած՝ ա. - փոքրիկ մաս մը տեղացիներէ՝ որոնք բոլորովին անհետանալու վրայ են. հարիւր տարուան շրջանին 200,000էն՝ 20,000ի իջած են. բ. - եչրոպացիներէ՝ որոնց մեծ մասը անգղիացիները կը կազմեն:

10. ՎՍՐՉԱԿԱՆ ԿԱԶՄ Աւստրալիա կը պատկանի Անգղիոյ՝ կը պարունակէ վեց գաղթականութիւններ՝ քիչ շատ անկախ:

Ը ա. — ՀԱՐԱՒԱՅԻՆ ՆՈՐ ԿԱԼԼԷՍ (801, 397 հզրմդր. քո. տրծ. և 2, 413, 000 ըն.) ամէնէն հին գաղթականութիւնն է:

բ. — ՎԻՔԹՈՐԻԱ (227, 611 հզրմդր. քո. տրծ. 1, 748, 000 ըն.) ամէնէն ծաղկեալ գաղթականութիւնն է:


գ. — ՔՈՒՒՍԼԱՆՏ (1, 736, 521 հզրմդր. քո. տրծ. 903, 000 ըն.):

դ. — ՀԱՐԱՒԱՅԻՆ ԱՒՍՏՐՈՒԼԻԱ (984, 341 հզրմդր. քո. տրծ. և 576, 000 ընակիչ):

ե. — ԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՒՍՏՐՈՒԼԻԱ (2, 527, 581 հզրմդր. քո. տրծ. և 396, 000 ընակիչ):

զ. — ԹԱՍՄԱՆԻԱ (67, 895 հզրմդր. քո. տրծ. 212, 000 ըն.):

Ասոնք 1900էն ի վեր կը կազմեն գաշնակցութիւն մը Աստորալիոյ տրաշեան դաշնակցութիւն՝ որ կախում ունի Անգղիայէն: Անգղիա ունի ընդհանուր կառավարիչ մը. միեւնոյն ժամանակ իւրաքանչիւր գաղթականութիւն ունի անկախ կառավարութիւն մը եւ խորհրդարան:



Ը ՔԱՂԱՔՆԵՐ Գաշնակցութեան մայրաքաղաքն է Քանայերա քաղաքը ներկայապէս սակայն վարչութիւնը կը նստի Մէլբուռն (795, 000 ըն.): Բնակչութեան մեծամասնութիւնը խառնուած է գաղթականութիւններու մայրաքաղաքներուն մէջ. Սիտնէյ (1, 100, 000 ըն.) Հարաւային Նոր Կալէսի մայրաքաղաքը՝ որ ծովախորշի մը վրայ սքանչելի դիրք ունի. մսի արտածութեան բանուկ նաւահանգիստ է, միանգամայն ճարտարարուեստի քաղաք: Ատէլայիտ (325, 000 ըն.) Հարաւային Աւստրալիոյ մայրաքաղաքը: Պրիստլան (275, 000 ըն.) Փըրթ և Պրիստլան (միասին 184, 000 ըն.) Արեւմտեան Աւստրալիոյ մայրաքաղաքը:

Ը ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿ Աւստրալիոյ հարստութեան գլխաւոր հիմը կը կազմեն՝ անասնաբուծութիւնը, ցորենի մշակութիւնը և հանքեր:

Եւ մասնաւորապէս անասնաբուծութիւնը, որովհետեւ ունի

Ընդարձակ արտավայրեր՝ ուր կ'արածին ոչխարներու և արջառի  
անթիւ հօտեր: Աենդանական հարստութիւնները՝ բուրդ, միս, կա-  
րագ, կաշի, արդէն կը գերազանցեն հանքային և երկրագործական  
արտադրութիւններու արժէքը: Աւստրալիա նկատուած է աշխար-  
հիս մէջ գերագոյն բոշրդ արտադրող երկիրը: Աւստրալիա և Թաս-  
մանիա կը բուծանեն երկու միլիոն ձի եւ 10 միլիոն եղջիւրաւոր  
կենդանիներ. այս վերջիններէն կ'առնեն՝ կաթը և միսը: Երկրա-  
գործական արտադրութիւնները խեղճ են, որովհետեւ կլիմայա-  
կան պարագաները չեն ներեր. կը մշակեն՝ ցորեն, գարի, սլա-  
դատու ծառեր և շաքարեղէգ. մինչդեռ հանքային հարստութիւնը  
մեծ է. ան նկատուած է հանքային ամէնէն հարուստ երկիրը,  
ունի՝ ոսկի, արծաթ, անագ եւայլն:


Զ

Թ Ա Ս Մ Ա Ն Ի Ա

Աշխարհագրորէն մաս կը կազմէ Աւստրալիոյ. կը գտնուի  
անոր հարաւը: Երկիրը այսպէս կոչուած է ի պատիւ հռոմե-  
տացի Աբէլ Թասման նաւապետին՝ որ զայն գտաւ 1642ին:  
Քաղաքականապէս ալ մաս կը կազմէ դաշնակցութեան: Ունի  
68,000 հզրմիլր. քո. տարածութիւն եւ 213,000 բնակիչ: Մայ-  
րաքաղաքն է Հոպար (41,000 բն.):

Երկրին գլխաւոր արտադրութիւններն են՝ հանքեր — երկաթ,  
անագ եւ արծաթ:

Կ



# ՆՈՐ ԶԵԼԱՆՏԱ

Կը գտնուի Աւստրալիոյ հարաւ-արեւելեան կողմը: Արշիպելագոս մ'է որ կը ձեւանայ երկու մեծ կղզիներէ. հիշսիսային եւ հարաւային կղզիներ. առաջինը հրաբխային է. կլիման բարեխառն է եւ նուազ տաք կ'ընէ հարաւային կղզիին մէջ քան թէ հիւսի-



## ՆՈՐ ԶԵԼԱՆՏԱՅԻ ըմակիչները

սայինին: Ունի 269,000 հզրմդր. քռ. տարածութիւն և 1,470,000 ըմակիչ, բաղկացած բնիկներէ ու եւրոպացիներէ. բնիկները Փոլինեզեան ցեղին կը պատկանին, Մաորիներ են. եւրոպացիները ընդհանրապէս անգղիացիներ են: Նոր Զելանտա անգղիական գաղ-

Թականութիւն մ'է. մայրաքաղաքն է Ուշիկնկրըն (133,000 բն.).  
կարեւոր քաղաք՝ Օրլանտ (164,000 բն.) հիւսիսային կողմին մէջ.  
Տընտին (83,000 բն.) հարաւային կողմին մէջ:

Տնտեսական վիճակը շատ զարգացած է. մեծ արտադրող է  
արմատիքի. մեծ կարեւորութիւն ունի ոչխարի (24 միլիոն) և եղ-  
ջիւրաւոր կենդանիներու (3 միլիոն) բուծումը: Իբրեւ հանք՝ ունի  
ոսկի, արծաթ և քարիւղ:

6

### Ս Ե Լ Ա Ն Ե Զ Ի Ա

Մեւանեղիա, որ կը նշանակէ «Սեւերու կղզի» որովհետեւ  
բնակիչները բարոշաւ սեւամորթ են, կը բովանդակէ այն կղզիները  
և արշիպելագոսները, որոնք ցանուած են Խաղաղական ովկիանոս-  
սին մէջ, Աւստրալիոյ հիւսիսային կողմը: Այս կղզիներն են.

Նոր Կրօնիկա, Պիզմարք, Սոդունոնի, Նոր-Հիբրիտեան և Նոր  
Քալետոնիա կղզիները, Աւստրալիոյ Հիւսիս-արեւելեան կողմը շա-  
րուած են: Կարեւորագոյն և ամէնէն մեծ կղզին է՝ Նոր Կրօնիկա  
(785,362 հզրմգր. քո. տարածութիւն), լեռնային է եւ խիտ  
անտառներով ծածկուած: Կղզիին հիւսիս-արեւելեան և հարաւ-ա-  
րեւելեան մասը Անգղիոյ կը պատկանի. արեւելեան մասը՝ Հո-  
լանտայի: Մնացեալ կղզիները՝ Պիզմարք, Սոդունոնի, Ֆիմի՝ նոյն-  
պէս Անգղիոյ կը պատկանին: Նոր Քալետոնիա կը պատկանի  
Ֆրանսայի՝ ուսկից կ'առնէ նիքէլ հանքը: Նոր Հիբրիտեան կղզի-  
ներուն վրայ՝ հաւասար իրաւունք ունին Անգղիա և Ֆրանսա:

Տրամադրութիւն  
մասնաւոր շահագործող  
մասնաւոր շահագործող  
մասնաւոր շահագործող

ԲԵԻԵՌՍՅԱՆ ԵՐԿԻՐՆԵՐ



## Մ Ի Ք Ր Ո Ն Ե Ձ Ի Ա

4000  
Միքրոնեղիա կը բովանդակէ շարք մը փոքրիկ կղզիներ, ուս-  
կից առած է նաեւ անունը (Միքրոնեղիա=փոքր կղզիներ) ցա-  
նուած Նոր Կուինէայի հիւսիսային կողմը. գրեթէ ամէնքն ալ  
բուստային կազմութիւն ունին և շրջանակաձեւ են: Ասոնցմէ գըլ-  
խաւորներն են:

Մարիանեան՝ 17 կղզիներ են (1140 հզրմդր. քա. տրծ. 16,000  
բն.) որոնցմէ հիւսիսայինները հրաբխային են. հարաւայինները՝  
բուստային: Ասոնք կը պատկանին Ճարոնին. մէկը միայն կոչաւ  
որ գրեթէ տարածութեան կէսը կը բռնէ (514 հզրմդր. քա.) Միա-  
ցեալ-Նահանգներուն է:

Քարոլինեան՝ 700 փոքր կղզիներ են, ամէնքն ալ բուստային:  
Ճարոնին կը պատկանին նաեւ ասոնք. ունին 1450 հզրմդր. քա.  
տարածութիւն եւ 41,000 բնակիչ: Միակ գլխաւոր արտադրու-  
թիւնն է կոկոնշ (copra), որմէ կը հանէ յարգի իւղ:

Մարշալ զուգահեռական երկու գծերու վրայ շարուած, կը  
պատկանին Ճարոնի: Ունին 400 հզրմդր. քա. տարածութիւն եւ  
15,000 բնակիչ: Այս կղզիներէն միայն Նաուրու՝ կը պատկանի  
Անգղիոյ:

Ժիլպէր և Էլլիշէ՝ խումբ մը կղզիներ են Մարշալներու հա-  
րաւային կողմը. ունին 466 հզրմդր. քա. տարածութիւն և 32,000  
բնակիչ: Ասոնք Անգղիոյ կը պատկանին:

5000

## Փ Ո Լ Ի Ն Ե Ձ Ի Ա

41  
Փոլինեզիա (=չափ կղզիներ) խումբը ցանուած է Խաղաղական  
ովկիանոսին մէջ՝ արեւելեան կողմը: Ամբողջ միասին կը գրաւեն  
7000 հզրմդր. երկար 7500 հզրմ. լայն միջոց մը: Գլխաւորներն են.

Հաւայի կամ Սամուուիչ. արշիպելագոս մ'է ձեւացած ութ  
մեծ եւ բազմաթիւ փոքր կղզիներէ. կը գրաւէ 16,704 հզրմդր.  
քա. տարածութիւն. ամէնքն ալ հրաբխային են: Այս կղզիներէն  
մէկուն մէջ (Հաւայի) կը գտնուի մեծագոյն հրաբուխներէն մին.  
Մոնա-Լուա (4200 մեդր):

Բնակչութեան թիւն է 256,000, որուն մեծամասնութիւնը՝  
դեղին ցեղին կը պատկանի: Գլխաւոր կեդրոնն է Հոնոլուլու (106,000  
բն.): 1889էն ի վեր Միացեալ-Նահանգներուն կը պատկանի: Գլխ-  
աւոր արտադրութեան նիւթերն են՝ շաքարեղէգ, բրինձ եւ պտուղ:

Թոնկա կամ Բարեկամաց կղզիներ (997,000 հզրմդր. քա.  
տարածութիւն եւ 26,000 բն.) 150 կղզիներէ եւ կղզեակներէ ձե-  
ւացած արշիպելագոս մ'է: Մեծն Բրիտանիոյ պաշտպանութեան  
տակն է տեղական թագաւորութեամբ:


Սամոա կամ Նաւորդաց կղզիներ՝ Միացեալ-Նահանգներու  
կը պատկանին:

Ընկերութեան, Դուամադու, Մարքիզեան՝ կը կազմեն ֆրան-  
սական Փոլինեզիան. կ'արտադրեն՝ սուրճ, քաքաս, բամբակ:





# Բ Ե Ի Ե Ռ - Ա Յ Ի Ն Ե Ր Կ Ի Ր Ն Ե Ր



## Ը Ն Դ Ղ Ա Ն Ո Ւ Ր Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

Բեւեռային երկիրները՝ ցամաքներ եւ ծովեր են որ բեւեռային շրջանակին եւ բեւեռներու մէջտեղ կը գտնուին: Ասոնք երկուքի կը բաժնուին. արջային կամ հիւսիսային եւ հակարջային կամ հարաւային:

## Հ Ի Ի Ս Ի Ս Ա Յ Ի Ն Բ Ե Ի Ե Ռ



Հիւսիսային կամ արջային բեւեռը՝ ծովային աւազան մ'է, երեք ցամաքներէ շրջապատուած. որոնք են՝ Ամերիկա, Եւրոպա եւ Ասիա:

Առաջին հետախոյզները, որոնք ժՁ դարէն սկսեալ հիւսիսային ցամաքները գտնելու ելան, նաւաստիներ էին, որոնք վաճառականական նոր ճամբաներ կը փնտռէին եւ ձկնորսներ: Մինչդեռ ժԹ եւ Ի դարերու հետախոյզները՝ գիտուններ են, որոնք կը ջանան մարդկային ծանօթութիւններու շրջանակն ընդարձակել: Վերջիններուն նպատակը երեք ուղղութիւն ունի. ա. — Ամերիկայի հիւսիսային կողմէն հիւսիս-արեւմտեան անցքը կատարել: բ. — Եւրոպայի եւ Ասիոյ հիւսիսէն՝ հիւսիս-արեւելեան անցքն ընել: գ. — Հուսկ ուղղակի դեպ ի բեւեռ երթալ:

ա. — Հիւսիս-արեւմտեան անցքը. — Ամերիկայի հիւսիսային

Ժողովերը առաջին անգամ խուզարկեցին ԺԶ և ԺԷ դարերուն. Սեբաստիանոս Քասպոյ վենետիկցին (1470-1555), Տեշի անգղիացին (1550-1605), Հոշտարև անգղիացին և Պաֆֆին նոյնպէս անգղիացին (1584-1622): 1829ին յառե Ռոզ անգղիացին (1777-1856) Պորիա Ֆելիքս կղզիին մէջ որոշեց մագնիսական բեւեռին զիրքը, այսինքն այն կէտը՝ որուն կը դառնայ կողմնացոյցին մագնիսացած ասեղը: Յետոյ Ֆրանքլինի խուզարկութիւնը՝ սկիզբն եղաւ նոր հետազոտութեանց:

Ֆրանքլին և իր ամբողջ նաւաստիները անօթութենէ և ծարաւէ մեռան 1847ին: Այսչափ փորձերէ վերջ՝ 1850ին Մաք Քլիշը սկովտիացին, առաջին անգամ կտրեց հիւսիս-արեւմտեան անցքը, մեկնելով Պեհրինկի նեղուցէն: Յետոյ երկրորդն եղաւ Ամունասէն դանիացին (1903-1905): Այսպէս 300 տարիներ անցան ցուցնելու համար այդ անցքի կարելիութիւնը. բայց որովհետեւ գրեթէ սառով գոցուած է, նաւարկութիւնը անկարելի կը դառնայ:

բ. - Հիւսիս-արեւելեան անցքը. — Այս անցքը կատարեց միայն շուետացի մը 1878-1879ին: Աս ալ գործնական արժէք մը չունեցաւ: Այդ թուականէն վերջ՝ ուրիշ չորս նաւեր ալ անցան:

գ. - Դէպ ի բեւեռ. — Ամէնէն նշանաւոր եւ միանգամայն օգտակար խուզարկութիւնը, ուղղակի հիւսիսային բեւեռ հասնելու, կատարեց Նանսեն նորուեկիացին (1893-1895), որուն յաջորդեցին իտալացի Ապրոզցցի Գոչքան և Քայնի (1900) հասնելով  $86^{\circ} 34'$  կամ 385 հզրմդր. բեւեռէն: 1907ին ամերիկացի Փերի հասաւ  $87^{\circ} 6'$  կամ 312 հզրմդր.: Երկու տարի վերջ (1909) Փէրի առաջինն եղաւ որ հասաւ բեւեռ: Մեզի աւելի մօտ Նոպիլի իտալացին 1926ին և 1928ին (մայիս 24) շատ աւելի առաջ գնաց. բայց դժբախտ վերադարձ մ'ունեցաւ:

ԱՐՋԱՅԻՆ ՅԱՄԱՔՆԵՐ. — Հիւսիսային կամ արջային ցամաքներն են.

ա. - Եւրոպայի հիւսիսային կողմը՝ Ժա-Մայեն, Սիիցսերկ, Ֆրանչիսկոս-Յովսեփ, Նոր-Չեմիա՝ երկու կղզիներէ կը ձեւանայ և Ռուսիոյ կը պատկանի:

բ. - Ասիոյ հիւսիսային կողմը՝ Նոր-Սիպերիոյ արշիպելագոսը Լիաքհով կղզիները և Վրանկի:

գ. — Ամերիկայի հիւսիսային կողմը կան խումբ մը կղզիներ որոնք ծանօթ են Արջային արշիպելագոս անունով. ամէնքն ալ Քանատայի կը պատկանին. գլխաւորներն են՝ Պաֆֆիկի երկիր, Ալպեր իշխանի երկիր, Պանքի երկիր, եւ այլն:

դ. — Ամերիկայի եւ Աւրոսպայի մէջտեղ՝ Արոկերակտիա: Տանիմարքացիները գտան այս կղզին թ. դարուն եւ դայն կոչեցին Աանաչ երկիր. որովհետեւ ամառը մէկ ամիսն վրայ կանաչութիւն կը տեսնուի:

Արջային ցամաքներուն մէջ՝ ամենէն կարեւորն է Արոկերակտիա, նախ իր տարածութեամբը. ցամաքի բուն տարածութիւն ունի. երկու միլիոն հզրմդր. քա. յետոյ միջին բարձրութեամբը որ 2000 մեղրը կ'անցնի: Բնակչութիւնը 12,000-15,000 Ասքիմացիներ են. քանի մը հարիւր Վանիացիներ կը բնակին արեւմտեան ամիսն վրայ՝ փոքրիկ քաղաքներու մէջ. գլխաւոր կեդրոնն է Աորոնկ:

Գլխաւոր արտադրութիւններն են՝ փողոջ ձուկը (morne), փոկի կաշի եւ իւղ:

**ԲԵՒԵՌԱՅԻՆ ԿԼԻՄԱՅ**

Արջային երկիրները սառուցեալ գոտիի տակ կ'իյնան: Աշխարհիս մէջ

ջերմութեան ամենէն ցած աստիճանը մարդիկ նշանակած են արեւելեան Սիպերիոյ մէջ. ( $-69^{\circ}$ ) եւ հոս է որ կը գնեն «ցուրտի բեւեռ»:

Վերոյիշեալ թիւը, ճիշտ է, արտաքոյ կարգի է, եւ սակայն ոչ մէկ տեղ, ոչ ցամաքի և ոչ ծովու վրայ նման յարատեւ ցուրտի կը հանդիպինք: Տարեկան միջին աստիճանն է  $-20^{\circ}$ : Չմեռը՝ ովկիանոսին վրայ  $-35^{\circ}$ . ցամաքի վրայ  $-40^{\circ}$ : Ամառը, եթէ կարելի է երբեք ամառ կոչել, գրոյէն վար: Ծովուն ջուրը սառելով կը կազմէ Սառնակոյտ (banquise): Սառնակոյտերը մերթիրարու քով սղմուած են և մերթ իրարմէ հեռու կը մնան, մէջերնին փոքրիկ պարապ տեղ մը թողլով: Այս յարատեւ ցուրտի պատճառը հասարակածէն հեռու գտնուիլն է. արեւուն ճառագայթները առ ի շեղ զարնելով՝ շատ տկար մնան: Գիտենք դարձեալ որ երկիրն իր առանցքի վրայ ծռած է, ուսկից առաջ կու գայ օրուան և գիշերուան անհաւասարութիւնը. այնպէս որ ձմեռը՝ գիշերը ամիսներ կը տեւէ. ցորեկն ալ տկար լոյս մ'ունի. արեւը հորիզոնին վրայ ցած կը մնայ:

ԲԵՒԵՌՈՅԻՆ ԿԵԱՆՔ

Բեւեռի երկիրները սառած անապատներ են, կեանքը շատ խեղճ:

ա. — Բուսակը. — Երկիրը պաշարուած շարունակ սառոյցէ, խեղճ մարդագեղին ունի՝ ուր մամուռ և քարաքոս կ'աճին. թունաւորաներու դօտին է այս:

Սովորաբար ծառեր չկան, այլ ճուղած թփիկներ և պատատուող մացառներ: Տեսակները մեր բարեխառն երկիրներու բոյսերու տեսակներն են, (ուռենի, պտեր) ամէնքն ալ ցած, ամէնէն բարձր ուռենին 20 հիւրարամեզր բարձրութիւն ունի:


Բոլոր այս բոյսերը սակաւօրեայ են, քանի մը շարթուան մէջ կը ծլին, կը ծաղկին և կ'աճին:

բ. — Կենդանական կեանքը. — Յամաքային կենդանիները նոյնպէս շատ քիչ են: Արտորդներուն համար մեծ բախտ մ'է Արոէնլանտիայի մէջ սպիտակ արջի, և բեւեռային նսապաստակի հանդիպելը: Ասոր հակառակ ծովային կենդանիները առատ են, միայն թէ տեսակները միշտ նոյն են. փռկ, ծովափիղ, կեռ և շուշուրդ բռշուռներ (սազ, բազ, փափկափեռուր բազ, սպիտակ կարապ, որրոր): Վէպ ի հարաւ՝ ուր ջուրերը աւելի տաք են, բազմաթիւ են ձուկերը:

գ. — Մարդկային կեանքը. — Արջային երկիրները շատ ցանցառ բնակիչ ունին, դատապարտուած թափառական և ազքատ կեանք մը վարելու: Արովհետեւ երկիրը ապրուստի բաւական միջոց չի տար, ծայրագոյն հիւսիսային մարդերը ծովափի երկայնքը կը բնակին, ծովն է որ զիրենք կ'ապրեցնէ: Սովորաբար կ'որսան փռկ ձուկը՝ որմէ կ'առնեն միւր կերակուրի համար, իսկ կաշին՝ զգեստի կը գործածեն:

Արջային երկիրներու բուն բնակիչները Եսքիմացիներն են, սփռուած Ասիոյ հիւսիս-արեւելեան ծայրէն մինչեւ Արոէնլանտիայի հիւսիս-արեւելքը: Եսքիմացիները կարճահասակ են և գէր, դեղնագոյն, դէմքերնին կլոր և լայն, այտերնին դուրս ցցուած, աչքերնին փոքր և խոր: Ամառը թափառական կեանք մը կը վարեն, յետոյ երբ ձմեռը կու գայ, կը քաշուին աղտոտ, ծխոտ և դարչահոտ հիւղի մը մէջ, ուր կը մանեն նեղ և ցած անցքէ մը, ձեռքերով ծունկի եկած: Եսքիմացիներէն զատ կան Լարոնացիներ՝ որոնք Եւրոպայի հիւսիսային ծայրը կը բնակին. Սաւոյիացիներ, Եւրոպայի և Ասիոյ մէջտեղ, Ենիսեկներ և Չուքչեքներ, ասոնք ալ Սիպերիոյ հիւսիսային և հիւսիս-արեւելեան կողմը կը բնակին:

# Հ Ա Ր Ա Ւ Ա Յ Ի Ն Բ Ե Ի Ե Ռ



Հակարժային բեւեռը ցամաք մ'է, կամ կարելի է ըսել արշիպեղագոսներու ամբողջութիւն մը. շատ ընդարձակ, շրջապատուած ջուրի շրջանակով:

Գէպ ի հարաւային բեւեռ՝ խուղարկութիւնները սկսան ժժ դարուն. առաջին ճամբորդողը եղաւ Քուք անգղիացի նաւապետը և երկու անգամ կարեց բեւեռային շրջանակը 1773-74ին: Աւելի ուշ նոյն տարւոյն մէջ (1840) երեք ընկերութիւններ կազմուեցան. առաջինին գլուխն էր Տիւնոն Տ'երվիլէ ֆրանսացին, երկրորդին՝ Վիլլը ամերիկացին, երրորդին՝ Ժառե Ռոզ անգղիացին: Վերջինս Վիքթորիա երկրին մօտ գտաւ երկու հրարուխներ, որոնք այսօր իր երկու շոգենաւներուն անունը կը կրեն, Էրեպոս և Թերրոր: Յետոյ յիսուն տարիներու շրջան մ'անցաւ առանց գիտական փորձ մ'ընելու գէպ ի հարաւային բեւեռ:

Վերջապէս 1898-1905ին շարժումը վերսկսաւ և վեց ճամբորդութիւններ ըրին եւ առաջին անգամ ճամբորդները հարաւային բեւեռը ձմերեցին: Այս նշանաւոր գէմքերն եղան Քերլաշ պելճիգացին, Օրբոյ Նորտենսքիլտ շուեաացին. Յովհաննէս Շարրոյ ֆրանսացին, Սքոթ անգղիացին. հուսկ Շիարլիբան անգղիացին: Վերջինքս 1908ին հասաւ մինչեւ 88° 23', բեւեռէն միայն 178 հզրմդր. հեռու կը մնար: Ամէնէն վերջ Ամուսուսէն դանիացին՝ որ 1905ին հիւսիս-արեւմտեան երկրորդ անգքը կատարեր էր, 1911ի 14 սեպտեմբերին հասաւ հարաւային բեւեռը:

## Հ Ա Կ Ա Ր Ջ Ա Յ Ի Ն Յ Ա Մ Ա Ք Ն Ե Ր Ը

Հակառակ բոլոր այս ջանքերուն, շատ քիչ է գիտցած:

նիս: Հակարժային աշխարհի դեռ անձանօթ մնացած մասը, Եւրոպայի տարածութեան երկու անգամն է:


ա. - Ամերիկայի հարաւը՝ հարաւային Շերլանտ, Ժոշանվիլ կղզին, Լոշի-Ֆիլիփ, Կրահաւ և Լոշպե երկիրները:

բ. - Աւստրալիոյ և Նոր Զելանտայի հարաւը կան Վիքթորիա

Երկիրը որ գէպ ի բեւեռ կ'երկարի, Ռոզ կղզին, Եդուարդ է քա-  
զաշորին երկիրը, եւայլն:

գ. — Երբորդ խումբը կը կազմեն, Գոշիեղնու Գ. կայսեր եր-  
կիրը. Քեմը և Էնտերայի երկիրները:

ԿԼԻՄՍՅ ԵՒ ԲՆՍ.ԿԻԶ      Հարաւային բեւեռը արեւմտեան և  
բեւեռային սաստիկ հովերով շըր-  
ջապատուած է: Մշուշը յարատեւ է հոն, ձիւնը առատ եւ աւելի  
ցուրտ կ'ընէ քան թէ արջային բեւեռի ցամաքներուն մէջ. որով  
կը մնայ առանց կենդանական կեանքի:



- 50 f.

A <sup>II</sup> 13766

ԲՈՒԿ. ՆՈ  
ԳՐԱԵՐ  
II. 50

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0012483

ЦЕНА

~~11~~  
~~13760~~